

6439

Հրատարակութիւն Մ. Տեր Սահմանական

# Թ Յ Ո Ւ Ա Ր Ն Ե Ր

ՎԻՔՈՐ ՀԻՒԿՈ



84

2-66

ԺԱ. ՀԱՏՈՐ

10.2.71

20 APR 2006

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Մ. ՏԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ

19 NOV 2010

ՎԻՔԻՑՈՐ ՀԻՒԿՈ

# Թ Յ Ո Ւ Ա Ռ Ն Ե Ր

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՄԵԾ Վ. ԷՊ

ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ

ՏԱՄՆԸՆԿԵՐՈՐԴ ՀԱՏՈՐ



Տպագր. Մ. ՏԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ

Ե. ՊՈԼԻ. 1927

12.06.2013

ՏԵՇԱՅԻՆԵՐԸ

## ԹԵՇԱՅԻՆԵՐԸ

Դ Լ Ա Խ Խ Բ

ՈՒՐ ՃԶՑԻԿ ԿԱՎԱՌԵՐԸ

ՄԵԾՆ ՆԱԲՈԼԷՌՆԵՆ ՕԳՈՒԾ ԿԸ ՔԱՂԵ

Բարիզի մէջ գարնան բաւական ստէպ կը փչեն  
այնպիսի կծու և սաստիկ քամիներ, որոնցմէ մարդ  
ձշդապէս չսառիր, բայց կը մար, այսքամիները որոնք  
ամէնէն գեղեցիկ օրերը կը տրամեցնեն ճիշդ այն ազ-  
գումն ունին զոր պատուհանի մը կամ աղէկ չգոցուած  
գուռի մը ճեղքերէն տաք սենեակի մը մէջ փչող ցուրտ  
հովը կ'ունենայ:

Կարծես թէ ձմեռուան տխուր դուռը կիսաբաց  
մնանած է և թէ հով կուգայիշանկէ: 1832ի գարնան  
եղանակին մէջ, ուր ներկայ գարուս առաջին և մեծ  
համաճարակ հիւանդութիւնը երեւան ելաւ եւրոպայի

3750.34

մէջ, այս քամիները աւելի կծու և աւելի կոկծալի էին, Աւելի սառնաբեր գուռ մըն էին անոնք քան թէ ձմնուան կիսաբաց դուռը: Գերեզմանի դուռն էր այն: Մարդս այս քամիներուն մէջ գօլէրայի շունչը կ'ըզգար:

Օթերեւութաբանական տեսուեամբ նկատուելով այս ցրառգին հովերը մասնաւոր հանգամանք մը ու նէին, որ էր ելեկտրական սաստիկ ձգտում մը: Այն ժամանակ ստէպ փօթորիկներ տեղի ունեցան փայտակներու և շանթերու հետ:

Իրիկուն մը երբ այս քամիները կը փչէին այն քան դառնապէս որ կարծես թէ յունուարը ետ դարձած և քաղքենիները նորէն վերաբկուներ հագած էին, պղտիկ կավրօշը՝ իր ցնցուիներուն ներքն զուարթօրէն և ցրտահար սրափալով՝ Օրմէն Սէր Ժէրվէի շրջակայները սափրիչի մը կրպակին առջև ոտքի վրայ կանգնած և կարծես թէ ժամապիշ զմայլսւմով մը համակուած էր: Կնոջ յատուկ ասրէ շալ մը ունէր զոր չգիտեմ ուրկէ՛ զտած և փողապահ մը ըրած էր: Պըտիկ կավրօշը սաստիկ կօքանչանար մոմէ հարսի մը վրայ որ երկապարանոց էր և նարնչենի ծագիկներով զարդարուած, և որ ապակիին ետև կը դառնար երկու գէնգէթեան կանգեղի մէջտեղէն ժպիտ մը ցուցնելով անցորդներու: բայց կավրօշ իրապէս կրպակը կը դիտէր տեսնելու համար թէ արգեօք կարելի՞ էր կրպակին առջեւը գրուած հոտաւէա աճառներէն մէկը քթացնելս արտարձանի կողմերը սափրիչի մը մէկ սուի ծախելու համար: Նատ անգամ այսպիսի աճառ մը գողնալով կը ճաշէր այն: Կավրօշ՝ ևսափրիչներուն մօրուքը ածիլելս կ'անուանէր այս տեսակ աշխատութիւնը որու մասին տաղանդ ունէր:

Մոմէ հարսին նայելով և աճառը դիտելով հանուերձ ականներով կը յրմոար:—Երեքշաբթի:—Երեք-

շաբթի չէ:—Արգեօք երեքշաբթի՞ է:—Թերեւս երեք շաբթի է:—Այս՝ երեքշաբթի է:

Ամենեւին չգիտուեցաւ թէ ի՞նչ բանի կը վերաբերէր այս մենախօսութիւնը:

Եթէ ենթագրենք թէ այս մենախօսութիւնը իր վերջին իր վերջին տնգամ ըրած ծաշին կը վերաբերէր, ըսել է թէ երեք օրէ ի վեր աեօթի եր, վասնզի կավրօշ՝ ուրբաթ կանդ ա ած էր սափրիչին կրպակին առջև:

Սափրիչը՝ լաւ կրակարանով մը տաքցած կ'ըպակին մէջ յաճախսրդ մը կ'ածիլէր, և մերթ ընդ մերթ աչքին ծայրովը կը նայէր այս թշնամիին, այս ցըը տահար և անամօթ ստամբակին որու երկու ձեռքերը գրպաններուն մէջ, այլ միտքը անշուշտ ուրիշ տեղ էր:

Մինչդեռ կավրօշ նոր հարսը, ապակիները եւ ունատօրսոր ըսուած աճառները կը զննէր երկու մանուկ կրպակին առջեւը եկան. բաւական մաքուր հագուած, հասակով մէկը միւսէն տարբեր եւ կավրօշէն աւելի փոքր էին. մէկը եօթ, իսկ միւսը հինգ տարեկան կերեւան. այս մանուկները վեհերոտութեամբ կրպակին գրան եղեգնեայ լեզուն դարձուցին, ներս մտան, եւ ոզորմագին մրմունջով մը որ աւելի հեծումի քան թէ աղաչանքի կը նմանէր չգիտեմ ինչ ուղեցին. թերեւս ոզորմութիւն մը: Երկուքը միատեղ կը խօսէին. անիմանալի էր անոնց ըսածը, զանզի հեծկլտանքը ամենէն պղտիկին ձայնը կը կը բէր եւ ցուրտն ալ առջինեկին ակուաները շաշել կու: առար: Սափրիչը կատաղի կերպարանքով մը ետին դարձաւ, եւ առանց ձգելու իր ածելին՝ առջինէկը ձախ ձեռքովը եւ պղտիկն ալ ծաւնկովը հրելով կրպակէն զուրս ըրաւ, եւ դուռը գոչեց, ըսելով.

— Ես'ւա զուրս ելեք նայիմ. ձեզի համար պարապ տեղը չենք կընար մսիլ:

Երկու մանուկները սկսան երթալ լալով: Բայց

Ա. մը եկած էր. անձրեւը կ'սկսէր:  
Պղտիկ Կավրօշը անոնց ետեւէն դնաց և յօտե-  
նալով:  
—Ծա՛ պղտիկներ, ի՞նչ կայ ինչո՞ւ կ'ուլաք:  
—Վասն զի չգիտենք թէ ուր պիտի պառկինք,  
Աստասիանեց մեծը:  
—Ա. տէ պատճառը բաւ Կավրօշ, Ատիկա այ  
ժամանելու բա՞ն է, Միթէ կուլան ատոր համար,  
Ապո՞չ էք ինչ էք:  
Եւ մէկ կողմէն իր քիչ մը ծաղրաշարժ մեծու-  
թինը ցուցնելով. միւս կողմէն ալ կարեկից իշխա-  
նութեան և քաղցր պաշտպանութեան ձայն մը հա-  
նելով. բաւ:  
—Տղեկնե՛ր հետա եկէք:  
—Այո՛, պարոն, բաւ առջինէկը:  
Եւ ահա երկու մանուկները արքեպիսկոպոսի մը  
ետեւէն երթալու աէս Կավրօշին ետեւէն դացին՝ լալէ  
գագրելով:  
Կավրօշ ԱԷնթ ԱՆԹՌԵԱՆԻ փողոցը մտաւ դէպի  
Պասթիլլի կողմը երթալու համար:  
Մինչեւ կը քալէր, ետեւը դառնալով սրտմտու-  
թեամբ անդամ մըն ալ նայեցաւ սափրիչին կրպակը:  
Սիւ չո՞նի սա գայլածուկը, ինկիլիզ մըն է ան:  
մրմտաց Կավօշ:  
Աղջիկ մը աեսնելով երկու պղտիկ տղոց կարգաւ  
և Կավրօշին առջեւէն երթալը քահ քահ մէ ձգեց:  
Այս խնդումը անարդանք մըն էր խումբին:  
—Բարի լո՛յս, օրիորդ ՕԹՈՒԹՈՒ (համաշխարհիկ  
կառք) բաւ Կավրօշ աղջիկին:  
Պահ մը ետքը նորէն յիշելով սափրիչը, կրկնեց  
—Զէ, կը սխալիմ. գայլածուկ մը չէ ան, այլ ոձ  
մը, Սափրի՛չ, պիտի երթամ դարբին մը փնտենու,  
բոժոժ մը դնել տալու եմ պոչիգ:

Կավրօշ այս սափրիչին պատճառաւ սիրտը նեղա-  
ցած և գրգռուած էր: Աւզիսի մը վրայէ ցատկելու  
միջոցին մօրուաւոր և Պրօքէնի վրայ ֆառւսթին  
հանդիպելու արժանի գոնապանուհի մը տեսաւ որու-  
ձեռքը աւել մը կար, և սա խօսքը նետեց անոր:  
—Տիկին, ձիովդ գուրու ելեր ես, ինչո՞ւ եա՛:  
Եւ այս խօսքը նետելէն ետք՝ անցորդի մը վայ.  
Եռն կօշիկները ցեխոտեց:  
—Ծա՛ն զաւակ, պսուց անցորդը բարկանալով:  
—Որո՞ւ զէմ է պարոնին զանգատը:  
—Քեզի զէմ, կրկնեց անցորդը:  
—Պաշտօնատունը գոյ է հիմա զանգատ մտիկ  
չեմ ըներ, բաւ Կավրօշ:  
Բայց մինչեւու փողոցէն չարունակ զէպի վեր  
կ'երթար, մեծ զուոի մը տակ տասնըերեք կամ տաս-  
նըորս տարեկան ցրտահար մուրացկան աղջիկ մը տե-  
սաւ, որու ծունկերը կը տեսնուէին՝ խիստ կարճ լա-  
թեր հագած ըլլալուն համար: Այս պղտիկ աղջիկը  
կ'սկսէր շատ մեծ երեւալ միջազգեստին կտրութեան  
կավակը շատ մեծ երեւալ միջազգեստին կտրութեան  
կութիւնը անվայել կ'ըլլայ:  
—Խե՛զ աղջիկ, բաւ Կավրօշ: Եւ ոչ իսկ վար-  
ակը ունի, Նա՛, ա՛ո սըզի առայժմ:  
Եւ վիզը փաթթած պատուական շալրհանեց մու-  
րացկան աղջիկին նիհար և մանիշակագոյն ուսերուն  
վրայ նետեց ուր փողապահը շալ մը եզաւ:  
Պղտիկը զարմանքով Կավրօշին նայեցաւ եւ ըն-  
դունեց շալը լուութեամբ: Կայ չքաւորութեան աս-  
տիճան մը ուր աղքաւար շուարումով համակամած՝ ա՛լ  
ոչ դժբախտութեան զէմ կը հեծէ, ոչ ալ բարութեան  
փոխարէն չնորհակալ կ'րլ այ.  
Կավրօշ շալը տալէն ետք.

—ՊԵՌՐ. ըսաւ, Սուրբ Մարդենէն աւելի սըր՝  
սփալով որ իր վեշտութին գէթ կէսը իրեն պա-  
հած էր.

Կավրօշ այս պըրրը ըսաւ չըսաւ, և ահա տեղա-  
տարափէ ևս աւելի զայրանա, ով սկսաւ կատղիլ, Եր-  
կինք երբեմն ասանկ յոռի կերպարանք աօնելով կը  
պատժէ բարութեան գործերը:

Բայց նայէ՛ ի՞նչ կ'ըսեմ, ի՞նչ կը նշանակէ այդ:  
պօռաց Կավրօշ երկնեց նայենով: Անձեւ կ'ուզայ:  
Աստուած դղ բարի, եթէ ատանկ շարունակուի. բա-  
նորդութիւնս կը թողում:

Եւ նորէն սկսաւ քալել:

—Հոգ է, կրկնեց մուրացիկ ազջկան նայելով որ  
շալին տակ կը կզկտուէր. ահա աղքատ մը որ փա-  
ռուոր վերարկու մը ունի:

Եւ ամպին նայելով՝ պօռաց.

—Բոնուեցա՛յ:

Երկու պզտիկները Կավրօշին ետեւէն կ'երթային  
կաղ ի կաղ:

Երբ հասան երկաթէ վանդակի մը առջեւ որ հա-  
շազործի մը կրպակը կը ցուցնէ, վասն զի հացը՝ ոս-  
կիին պէս՝ երկաթէ վանդակներու ետեւը կը դրուի:  
Կավրօշ ետեւը դարձաւ:

—Ծա՛ տղաք, աղէկ որ միտքս եկաւ. ընթրիք  
ըրիք:

—Պարոն, պատասխանեց առջինեկը, այս տռաւօ-  
տէն ի վեր բան մը կերած չենք:

—Մի՞թէ հայր, մայր չունիք գուք, կրկնեց Կավ-  
րօշ վեհութեամբ:

—Ներեցէք, պարոն, պապա և մամա ունինք,  
բայց չդիտենք թէ ուր են:

—Երբեմն աղէկ չգիտանալը, ըսաւ Կավրօշ որ  
իմաստափրապէս խորհող մըն էր:

—Ահա երկու ժամէ ի վեր է որ կը քայենք. շ-  
րունակեց առջինեկը, զուսներուն քարերուն քով  
բաներ փնտաեցինք որ ուտենք, բայց բան մը չը  
դտանք:

—Գիտեմ ըսաւ Կավրօշ, Շուները կ'ուտեն  
կ'ուտեն ամէնն ալ:

Պահ մը լուելէն ետքը կրկնեց:

—Ա՛հ, կորուսինք մեր ծնողքը: Զգիտենք թէ  
ի՞նչ եղան անոնք: Առանկ բան չըլլար, ստամբակներ:  
Այսպիսի պզտիկ մանուկները երեսի վրայ թողուլը  
էշութիւն է: Համբերութիւն. սակայն պէտք է բան  
մը գտնել ուտելու համար:

Բայց Կավրօշ ուրիշ հարցումներ չըրաւ մանկանց:  
ի՞նչ կ'ըլլայ եղեր, մի՞թէ առանց բնակարանի մնալը  
զարմանալի բան մըն է:

Երկու տղեկներուն մեծը որ նորէն գրեթէ բո-  
լորովին իր մանկային անհոգութիւնը ստացած էր  
սա աղաղակը հանեց.

Ի՞նչ զարմանալի բան: Մաման ըսած էր թէ ծաղ-  
կազարդի կիրակին մեզի ժամ պիտի տանէր առնաւելի  
օրնած խաչ առնե ու համար:

Իրա՞ւ, պատասխանեց Կավրօշ:

—Մաման, կրկնեց առջինեկը, տիկին մըն էր որ  
օրիսրդ Միսին հետ կը բնակէր:

—Ի՞նչ զարմանք, ըսաւ Կավրօշ:

Բայց Կավրօշ կանգ առած էր և քանի մը վայր-  
կեանէ ի վեր իր ցնցոտիներուն ծակերը ծուկերը կը  
խառնէր և կը փնտաւ:

Վերջապէս վեր ըրաւ գլուխը այնպիսի կերպա  
պարանքով մը որ կ'ուզէր գոհունակ երեւալ միայն  
և որ սակայն իրապէս յաղթական կերպարանք մըն էր:

—Հանգարատինք, տղեկներ: Ահա մեր երեքին  
համար ընթրիքի ստակ:

Եւ գրպաններուն մէկէն սու մը հանեց Առանց  
ժամանակ տալու պղտիկներուն որ շուարին, երկու քն  
ալ իր առջեւը անցնելով հացագործին կրպակէն ներս  
հրեց. իր սուն սեղանին վրայ դրաւ, և հացագործին  
դաշնայով զոր ծառայ կարծած էր, պօռաց.

—Ծա՛ աղայ, մէկ սուի հար.

Հա՛ագործը՝ որ նոյն իսկ տէրն էր՝ հաց մը և  
գանակ մը առաւ ձեռքը:

—Ծա՛ երեք կտոր ըրէ՛ կրկնեց կավրօ, և արժա-  
նապատութեամբ շարունակեց.

—Երեք հոգի ենք:

Եւ տեսնելով թէ հացագործը՝ երեք ընթրողները  
զննէն եաք՝ ու հաց մը առած էր, կտվրօ, մատր իր-  
քիթը խօթեց սաստիկ շունչով մը՝ իրրա թէ մեծն  
մթէտէրիկի պէս մատին ծայրը քաշ մը քթախոտ ու-  
նենար, և զայրանալով պօռաց հացագործին երեսին.

—Քէ՞ քոէքսա (թ՞նչ է ատիկա:

Մեր ընթերցողներուն մէջ եթէ կան այնպիսի-  
ներ որոնք թերեւս կարծեն թէ կավրօշին այս քէք  
սէքա ազաղակը ոռուսերէն կամ բոլոնիական բառ մըն  
է, և կամ այն վայրենական աղաղակներէն մէկը զոր  
առանձնական վայրերու մէջ եռէյզները Պօթօգիւ  
տոսները գետի մը եզրէն միւս եզրը կ'արձակեն,  
իմաց կ'ուտան այնպիսիներու թէ իրեն ամէն օր կ'ը-  
սեն նոյն բառը, և թէ քէսուրք ո՛էքրուրլա (թ՞նչ է  
այդ) և օսքին տեղը կը բռնէ այն:

Հացագործը հասկցաւ կավրօշին հարցուքը և պա-  
տասխանեց.

—Ի՞նչ պիտի ըլլայ, ահա հաց է, երկրորդ տե-  
սակի ամենապատուական հաց:

Սև հաց ըսել կ'ուզես, կրկնեց կավրօշ հանդար-  
տութեամբ և արհամարհական անտարբերութեամբ  
մը: Ծա՛ ֆերմա՛կ հաց կ'ուզեմ, ձերմա՛կ հաց ըսի

ըսի. լսե՞ի՞ր, կոչունք կուտած այս տղեկներուն:

Հացագործը չկրցաւ գլիտը զսպել, և սպիտակ  
հացը կտրած ժամանակ միանգահայն այս երեք ար-  
դէկներուն կը նայէր կարեկից կերպով մը որ կավ-  
րօշին ծանր թուեցաւ:

—Ծա՛ պարոն, բաւ կավրօշ, ի՞նչ կայ, ի՞նչու  
ատանկ վերէն վար մեզ կը նայիս:

Թէ երեքը մէկ քավ քովի ալ բերուելու ըլլա-  
յին, երկայն հասակ մը չին կազմեր որ կավրօշին  
ներելի ըլլար «վերէն վար մեզ կը նայիս» ըսեւ:

Եր հացը կտրուեցաւ, հացագործը արկլո նետեց  
սուն, և կավրօշ արկօթեան լեզուով ըսաւ անոնց.

—Թրբանը քաշեցէք:

Պղտիկները բան մը չհասկնալով անշարժ կեցան:  
կավրօշ սկսաւ խնդալ

—Հա՛, իրաւունք ունին, ասոնք այս լեզուն չը  
դիտեն, դու շատ պղտիկ են:

Եւ կրկնեց.

—Կերէք:

Այս ըսելով անոնց ամէն մէկուն կտոր մը հաց  
կ'երկնցնէգ որ առնեն:

Եւ կարծելով թէ առջինէկը՝ որ իր հետ խօսակ-  
ելու աւելի արժանաւոր կ'երեւար իրեն, մասնաւոր  
խրախոյսի մը արժանի է, եւ թէ իր ստանոքսը գոն  
ընելու մասին հարկաւ ամենեւին վարանում մը չու-  
նի, շարունակեց՝ հացին ամէնէն մեծ մասը անոր  
տալով

—Դուն ա՛ռ, ներս նետէ՛ որվի:

Երեք կտրուերէն մէկը միւս երկուքն աւելի  
պղտիկ էր. կավրօշ ինք առաւ պղտիկ կտորը:

Խեղճ տղեկները, կավրօշն ու միասին, անօթի  
էին: Ախորժանօք խածնելով կ'ուտէին իրենց հացն  
ու միանգամայն հացագործին խանութը կը խափա-

նէին, ան հիմա ստակը առած ըլլալով ա' տհաճութեամբ կը նայէր անոնց:

—Դուրս ելլենք, ըսաւ կավրօշ:

Դուրս եւան և սկսան դէպի Պասթիյլի կողմերը երթալ:

Ժամանակ առ ժամանակ երբ լուսաւոր կրպակներու առաջակողմերուն առջեւէն կ'անցնէին, ամէնէն պղտիկը կանգ կ'առնէր՝ չուանով մը իր վզին վերէն կախուած կապարեայ ժամացոյցի մը նայելու և ժամը քանի ըլլալը հասկնալու համար:

—Խաչոր որդի ապուշ տղայ մըն է, կ'ըսէր կավրօշ:

Յետոյ ակուներովը կը մրժուր՝ խորհուն դէմքով մը:

—Բայց և այնպէս եթէ տղայ ունենայի, ասկէ աւելի լաւ կը պատսպարէի:

Իրենց հացի պատառը հատցնելով մինչդեռ կը հասնէին Տէ Պալէ բուռած տիսուր փողոցին անկիւնը ուր ֆօրոի բանտին ցած և թշնամի դռնակը կը նըշմարուի:

—Վա՛յ, դո՞ւն ես կավրօշ, ըսաւ մարդ մը:

—Վա՛յ, դո՞ւն ես, Մօնքարնաի, ըսաւ կավրօշ:

Իրօք մարդ մը կավրօշին քով եկած էր, և այս մարդը ուրիշ մէկը չէր եթէ ոչ նոյն ինքն Մօնքարնաս, որ կապտագոյն ակնոցներով ծպտած էր և զոր սակայն կավրօշ ճանչցաւ:

—Վա՛յ լակոտ, վա՛յ, շարունակեց կավրօշ, վուշի կուտերով ծեփուն վերարկու մը և բժիշկի մը պէս կապոյտ ակնոթներ դրուած ես: Խաչոր ճաշակ ունիս եղեր:

—Կամա՛ց, այդքան բարձր մի՛ խօսիր, ըսաւ Մօնքարնաս:

Եւ ուժգնակի կավրօշը քաշելով կրպակներուն

լոյսէն դուրս տեղ մը տարաւ:  
Եմկու պղտիկները մեքենաբար ետեւէն կ'երթային ձեռք ձեռքի տո ած:

Երբ մեծ դուռի մը մթին կամարին տակը հաս, նելով նայուածքն և անձրեւէ ազատ մնացին:

—Ո՛ւր կ'երթամ, գիտե՞ս, հարցուց Մօնքարնաս:

—Ակաւայ, ելիր աբրայարանը:

—Կատա՛ր մէկ զի:

Եւ Մօնքարնաս կրկնեց.

—Պիտի երթամ Պապէն տեսնելու:

—Ա՛հ, ըսաւ կավրօշ, Պապէ կ'անուանուի այդ աբրայարանը:

Մօնքարնաս ձայնը ցածցնելով պատասխանեց.

—Պապէ քեզ և ինձ ծանօթ մարդու մը անուննէ, եւ ոչ թէ աբրայարանը, չգիտե՞ս:

—Հա՛, Պապէն:

Կը կարծէի թէ ծակր (բան) մտած է ան:

—Փախաւ ծակէն. պատասխանեց Մօնքարնաս:

Եւ ուտ մը պատմեց ստամբակին թէ այն առառ Պապէ Գօնսիէրժըրի փոխադրուած ըլլալով, (Դատական հարցաքննութեան նրանցքէն) անցնելու ժամանակ փոխանակ աջ կողմը զարնելու ձախ կողմէն խոյս տուած էր:

Կավրօշ սքանչացաւ Պապէի ստանութեան վրայ:

—Ի՞նչ վարպետորդի, ըսաւ ստամբակը:

Մօնքարնաս քանի մը մանր տեղեկո թիւններ տուաւ Պապէի փախուստին նկատմամբ, եւ վերջապաց խօսքը, ըսելով.

—Ա՛հ, ուրիշ բան ալ կայ:

Կավրօշ մտիկ ըրած միջոցին՝ Մօնքարնասին ձեռքի գաւազանը առնելով վերի մասը մեքենայաբար քաշած եւ զուրս հանած, եւ ահա դաշոյնի մը երջ կաթը երեւ ան ելած էր:

— Ա՛հ, ըսաւ կավրօշ, դաշոյնը ուժգնակի տեղը  
հրելսվ նորէն, զինակիր աջակիցդ քաղքենիի մը պէս  
ծպտելով հետ առեր ես:

Մօնբարնաս աչքը խփեց անգամ մը:

— Շուտի'կ, կրկնեց կավրօշ, միթէ փայտաւոր-  
ներուն հետ կոիւի պիտի բռնուրս:

— Զգիտեմ, պատասխանեց Մօնբարնաս անտար-  
բեր ձեւով մը: Բայց միշտ աղէկ բան է վրադ ասեղ  
մը ունենալ:

Կավրօշ ուզեց հասկնալ անոր դիտաւորութիւնը:

— Բայց ի՞նչ պիտի ընես այս զիշեր:

Մօնբարնաս նորէն ձայնը ցածրնելով և վանկերը  
ուտելով, ըսաւ:

— Բաներ:

Եւ յանկարծ խօսքը շրջելով.

— Աղէկ միտքս եկաւ:

— Ի՞նչ:

— Բանի մը օր առաջ բան մը եկաւ գլուխս: Ե-  
րեւակայէ թէ ի՞նչ է: Քաղքենիի մը հանդիպեցայ,  
մարդը ի՞նչ քարոզ մը և իր քսակը պարզեւեց զոր  
գրպանս զրի: Պահ մը ետք երբ գրպանս խառնեցի,  
մէջը այլեւս ոչինչ կար:

— Բայց միայն քարոզը, ըսաւ կավրօշ:

— Բայց դուն ուր կ'երթաս հիմա, կրկնեց Մօն-  
բարնաս:

Կառրօշ իր երկու պաշտպանեալները ցուցնելով,  
ըսաւ:

— Պիտի երթամ սա տղեկները պաշկեցնելու:

— Ո՞ւր պիտի պառկեցնես:

— Տունդ:

— Տունդ, ի՞նչ կ'ըսես:

— Ուրեմն բնակարան մը ունիս:

— Այո՛, բնակարան մը ունիմ:

— Է՛, ո՞ւր ն բնակարանդ:  
— Փիղին մէջ կը բնակիմ, ըսաւ կավ օշ:

Մօնբարնաս թէեւ բնութեամբ քիչ զարմացող  
մըն էր բայց չկրնալով զարմանքը բռնել, աղա-  
զակեց:

— Փիղի՞ն մէջ:

— Հա՛, փիղին մէջ, կրկնեց կավրօշ: Թէ քսաւ:  
Այս քէ քսաւան եւս ֆրանսերէն խօսք մըն է զոր  
ոչ ոք կը զրէ: զոր սակայն ամէն մարդ կ'ըսէ, և որ  
ռքէսքը քը սըլա ա» խօսքին կրճատումն է, և կը  
նշանակէ: «ի՞նչ ունի այն»:

— Մօնբարնաս ստամբակին նուրբ դիտաւորու-  
թեան վրայ հանդարտեցաւ և հասկցաւ: Կավրօշի բնա-  
կարանին նկատմամբ լաւագոյն զգացումնեմ ունենալ  
ձեւացուց:

— Հա, հասկցայ, փիղին մէջ: Հանգի՞ստ է ան:

— Եատ հանգիստ, ըսաւ կավրօշ: Յիրաւի խիստ  
լաւ պատասխան մըն է այն: Անոր մէջ չկան այն  
հովերը որոնք կամուրջներուն տակ ծակ ծակերէն կը  
փչեն:

— Ի՞սչպէս ներս կը մտնես:

— Կը մտնեմ:

— Միթէ ծակ մը ունի հարցուց Մօնբարնաս:

— Անշուշա: Բայց պէտք չէ ըսել: Ծակը փիղին  
առջեւի սրունքներուն մէջտեղն է: Ոստիկանութեան  
մարզերը տեսած չեն զայն:

— Եւ կը մագլցիս, այնպէս չէ՞: Այո՛, հասկցայ:

— Մէկ երկու, շը՛փ շափ, և ահա ինքզինքս  
ներս կը գտնեմ:

Կավրօշ պահ մը լոելէն ետք շարունակեց:

— Այս պզափէներուն համտը ելարան մը պիտի  
գտնեմ:

— Մօ՛, ո՞ր սատանային ծակէն հանեցիր այս

պղոյիները :

Կավոյ միամտաբար բաւաւ .  
— Սափրիչ մը պարգևեւ ինձ այս աղէտները :  
Սակայն Մօնրարնաս խորհուն կերպարանք մը  
առաս էր :

— Ծուտով ճանչցար զիս, մրմ. այս :  
Գրպանէն երկու պատիկ բան հանեց որո՞նք ու-  
րի բ ն չին, բայց եթէ բամպակով փաթթուած  
երկու փետուրի խողովակներ, որոնց ամէն մէկը  
ունգր դրան, և ահա Մօնրարնաս ուրիշ քիթ մը  
ունեցաւ :

— Առո՞նք կը ծագեն քեզի, ըստ Կալրօչ : Հիմա  
ոչ այնքան տգեղ ես, կը խրատեմ քեզի որ բնաւ չի  
հանես առ խողովակներ :

Մօնրարնաս աղուոր տղայ մըն էր, բայց հիմա  
ակնթարթի մը մէջ անձանաչելի եղած էր :

— Ո՞հ, ճիշդ գարակէօզ մէն եղար, պոռաս Կալ-  
րօչ :

Պղտիկներուն ամէն մէկ, մատր իր քիթը խօթե-  
լու պարապելով մինչև հիմա մտիկ ըրած չէին Կավ-  
րօչի և Մօնրարնասի խօսակեցութիւնը, բայց երբ  
գարակէօզ անունը լսեցին, մօտեցան և Մօնրարնա-  
սին նայեցան՝ ուրախանալ և սքանչանալ սկսելով :  
Դժբախտաբար Մօնրարնաս մտատանջութեան  
մէջ էր :

Զեռքը Կավրօչին ուսին վրայ գրաւ, եւ բառե-  
րուն վրայ կրթնե ով ըստ անոր :

Մտիկ ըրէ, ի՞նչ պիտի ըսեմ, տղա՛յ, եթե տո-  
կովս, տակովս եւ տիկովս հրապարակը ըլլայի, եւ  
տասը մեծ սու տայիր ինձ, պիտի հաւանէի աշխատիլ,  
բայց բարեկենդանի մէջ չենք :

Այս այլանդակ խօսքերը ստամբակին վրայ, առա-  
րօրինակ ապաւորութիւն մը ըրին : Կավրօչ անմիջա-  
պահ եւ ապաւորութիւն մը ըրին :

պէս ետեւը դարձաւ, փայլուն աչքերը խորին ուշա-  
գրութեամբ չորս կողմ պտացուց եւ իրմէ քանի մը  
քայլ անդին, քաղաքապահ զինուոր մը նշարեց որ  
կոնակը անոնց կը դարձնէր : Կավրօչ, հա՛, հասկցա՛յ  
ըստ, հազիւ հազ կրնալով ինքզինքը զսպել չպուա-  
լու համար, եւ Մօնրարնասին ձեռքը թօթուելով :

— Ե՛, գիշեր բարի, երթամ փիզս մտնեմ տղեկօ-  
ներովս : Եթէ երրեք ինչի հարկաւորութիւն ունե-  
նաս գիշեր մը, հօն եկուը զիս գտնելու : Դստիկոնին  
եւ գետնայարկին մէջտեղն է բնակարանս : Դանապան  
չունինք : Պ. Կավրօչ հարցուը եթէ գաս :

— Հա՛ւ, ըստ Մօնրարնաս :

Եւ բաֆնուեցան իբարմէ, Մօնրարնաս դէպի կը-  
րէվի և Կավրօչ դէպի Պասթիյիր կորմն երթալով :  
Հնգամեայ պղտիկը որուն ձեռքէն բռնած էր իր եղ-  
բայրը, ասիկա ալ Կավրօչին ձեռքը բռնելով, քանի  
մը անգամ գլուխը ետ դարձուց գարակէօզին երթալը  
տեսնելու համար :

Քաետաքապահ զինուորին ներկայութիւնը Կավ-  
րօչին իմացնելու համար Մօնրարնասի ըստ այն քա-  
նի մը եւանիմաստ խօսքերուն բնագրին մէջ գաղա-  
նիք մը կար, որ է տիկ նմանածայն վանկերուն զա-  
նազան ձեւերով քանի մը անգամ կրկնուիլը : Այս  
վանկը չէ թէ առանձնակի արտասանուելով՝ այլ  
վարպետութեամբ խօսքի մը բառերուն հետ խառնուծ  
ելով արկօթեան լեզուի մէջ կը նշանակէ .— Զգուշա-  
ցիր : Ներելի չէ համարձակ խօսիլ : Ասկէ ի զատ Մօն-  
րարնասի այն խօսքին մէջ բնագրի գրական աղօւո-  
րութիւն մը կար զոր Կավրօչ չասկցաւ եւ որ էր  
առկ, առկ, առկ բառերը, ասոնք թամփիլի (բանաբ)  
արկօթեան լեզուին մէջ կը նշանակէ շուն, դանակ  
և կին : Մեծ գարու ծաղրածուներն ու ձեռնածուները  
շատ կը դորձածէին այս բառերը, դա՛ր ուր Մօլիէր

ԲՇՈՒԱԽՆԵՐԸ (Հ.Ժ.Ա.)

կը գրէր և Պալօ կ'ուրուազրէր:

Ասկէ քոան տարի առաջ Պասթիյի հրապարակին հարաւային արեւելեան անկիւնին վրայ, այս բանտ բերդին հին խրամին մէջ փորուած Զրմուղի խորչին քով տակաւին կր աեսնուէր այլանդակ յիշատակառան մր զոր արդէն բարիզցիք մոռցած են և որ այն տեղը հետք մը ձգել արժանի էր, վասնղի ռձեմարանի անդամ և Եղիպատոսի բանակին սպարապետը (Նաբօլէոն) յղացած եւ գործադրել տուած էր այն յիշատակարանը կանգնելու գաղափարը:

Յիշատակարան կ'անուանենք, թէեւ յիշատակարանի աձև կաղապար մըն էր այն: Բայց այս աձև կաղապարը, որ Նաբօլէոնին գաղափարի մը ահագին ծրագիրը, մեծաձև դիմակն էր և զոր հետզիւտէ ելլող երկու կամ երեք փոթորիկներ ամէն անդամին տուած տարած և մեղմէ հետացուցած էին. պատմական բան մը եղած էր, և չգիտեմ ի՞նչպիսի վերջնական հանգամանք որ ստանալով հակապատկեր մը կը կ'զմէր իր առժամանակեայ տեսքին հետ:

Քառասուն ոտք բարձր, ատաղձով և պատերով շինուած դեղ մըն էր այն որ կոնակին վրայ տունի մը նման բան մը ունէր: Այս տնանման բանը փիզին աշտարակն էր, զոր ժամանակաւ չգիտեմ ո՛ր ներկարարը կանալ գոյնով ներկած էր և զոր հիմա սեւցուցած էին երկինքը, անձրեւն ու ժամանակը: Պայնթիյլի հրապարակին այն ամայի և բաց անկիւնին քով այս հակայաձեւ արձանին լայն ճակատը, պատիճը, ժամիքը, աշտարակը, ահագին զաւակը, սիւնանման չորս ոտքերը զիշերը աստղազարդ երկնից վրայ զարմանալի սոսկալի շքանկար մը կը կազմէին: Ոչ ոք գիտեր թէ ինչ կը նշանակեր այն, Ժողովրդոյին զօրութեան աեսակ մը խորհրդանշան, տիսուր, անիմանալի բան մըն էր որ Պասթիյլի անե-

քեւոյթ ուրուականին քով կ'երերար և կանգոսն կը կենար:

Սակաւաթիւ էին այս շէնքը տեսնելու եկող օտարականները, անցորդներուն և ոչ մէկը կը նայէր անոր. Հետզիւտէ կ'աւերէր, ամէն մէկ եղանակի մէջ շէնքին կուշտերէն եկող փլազները սոսկալի վերքեր կը կազմէին անոր վրայ. քաղաքաշէնները ինչպէս կ'ըսուի ոամկային վայելուչ եղուով. 1814էն ի վեր մոռցած էին զայն: Հօն իր տեղը կ'երեւար՝ տիսուր, հիւանդ, փլուն՝ և յրջապատուած էր փտուն ըրցապանէշով մը զոր գինով կառապաններ ամէն ժամանակ կ'ալտոտէին փորին վրայ պատառուած տեղեր կային. պոչէն նեղ ու նուրբ տախտակ մը դուրս կ'ելէր. սրունքներուն մէջակ բարձր խոտեր կը բուօնէին. հրապարակին հարթութիւնը երեսուն տարիէ ի վեր ամէն կողմէ կը բարձրանար այն յամր և անընդհատ շարժումէն որ անզգալի կերպով մը մեծ քաղաքներու գետինը կը բարձրացնէ. հետեւաբար այն աւերուն շէնքը խոռոչի մը մէջ էր, և այնպէս կ'երեւար թէ երկիրը անոր ներքեւ կը ցածնար: Այս փիզը, զագիր, արհամարհուած, նոզկալի և հոյակապ քաղքենիին համար՝ տգեղ, և խորհող մարդու համար մելամզմազային շէնք մըն էր: Աւլուելիք աղբի մը նման բան մը և գլխատուելիք վեհափառութեան նը ման բան մը ունէր այն:

Ինչպէս ըսընք, գիշերը անոր տեսքը կը փոխուէր: Գիշերն է ճշարիտ միջավայր այն ամէն իրերու որոնք ստուերներ են: Երբ վերջալոյը անտես կ'ըլլար, փիզը կ'այլաշեր զէր. խաւարային ահարկու հանդարատութեան միջացին հանգարա և սոսկալի կերպարանք մը կ'առնէր: Անցեալին վերաբերելուն համար խաւար մըն էր ան, և այս մութիւնը կը վայելէր անոր մեծութեան,

Այս յիշատակարանը որ դժուէաձեւ, յոյր, ծանր, զերբուկ և խոժոռաղէմ էր. որ գհեթէ տձեւ, այլ անշուշտ մեծաշուք էր և որ տեսակ մը շքեղ ու վայ. նական ծանըութեան դրոշմը կը կրէր. հիմա աներեւոյթ եղած է թող աւլու համար որ հանգտարար իշխէ այն հսկայական կրակարանը որ իրեն յատուկ ծխան մը ունի և որ ինը աշտարակ ունեցող ախրալի բերդին յաջորդեց գրեթէ այնպէս ինչպէս քաղքենութիւնը աւատականութեան յաջորդեց:

Ամձնեւին չենք զարմանար երբ կը տեսնենք թէ վտարան մը ժամանակի մը խորհրդանշանը եղած է, այնպիսի ժամանակի մը որու դօրութիւնը ստնի մը մէջ կը պարունակուի: Այս ժամանակը պիտի անցնի, և արդէն կ'անցնի. մարդիկ կը սկսին հասկնալ թէ՝ կոթսայ մը եթէ կրնայ ուժ պարունակել, զօրու թիւնը ուղեղի մը մէջ կրնայ բլալ միայն. ուրիշ խօսքով ըսենք, աշխարհս առաջնորդողը և առաջը չէ թէ շոգեկառքերն են այլ գաղափարները. բայց մի՛ կարծեր թէ ձին է ձիաւորը:

Ինչ և է, Պատմութիւնի հրապարակը վերադառնալով կ'ըսենք թէ փիղին ճարտարապետը կը քաղաքացին մեծ բան մը արտադրել իսկ ծխանին ճարտարապետին պղնձով շինած և արտադրածն էր պըտիկ բան:

Կրակարանի այս ծխանը որ երեւելի անունով մը մկրտուեցաւ և Յուլիսի կոթողը անուանուեցաւ, վիժած յեղափոխութեան մը այս տնկատար յիշտառակարանը 1832ին առաջձեայ ահագին շապիկ մը հա դած էր ատկաւին, որու վրայ մենք մեր կողմէ կը յաւինք ատիտակէ ընդարձակ շրջապատ մը ունէր ։ բով բոլորովին կղզիացած էր փիղը.

Ստամբակը երկու պղտիկները ահա լդէպ այս կը յոլանար հեռաւոր կանթեղի մը լոյսը:

Քապարակին անկիւնը առաջնորդեց, ուր հաղիւ հազ կը յոլանար հեռաւոր կանթեղի մը լոյսը:

Թող ներուի մեզ հոս ընդհատել մեր խօսքը և յիշել թէ պատմութեանս այս գէպքը իրական բան մըն է. և թէ ասկէ քսան տարի առաջ պատժական դատարաններու մէջ պատանի մը դատուեցաւ, ամ բաստանուելով թէ թափուաշրջիկ և հասարակաց յիշտակարան խորակող մըն է ան. այս պատանին Պատմութիւնի փիղին մէջ պատկած միջոցին բանուած էր: Այս իրողութիւնը հաստատելէ ետք կը շարունակենք:

Կավրօ հսկայական արձանին քով հաօնելով հաս կըցաւ թէ ի՞նչ տպաւորութիւն կրնայ ընել ամենամեծ բան մը ամենափոքր էակներու վրայ. և բսաւ: — Մօ՛ պղտիկներ՝ չվախնաք հա՛:

Ցցապատնէջը բաց տեղ մը ունէր, կավրօ այս բաց անդէն փիղին շրջափակ տեղը մտաւ, և օգնեց պղտիկներուն նոյն տեղէն ներս ոստելու համար:

Երկու մանուկները՝ քիչ մը ահաբեկ՝ անմռունչ կը հետեւէին կավրօշին և կը վսահէին ցնցոտիներ հագած այս պղտիկ նախախնամութեան որ հաց տուած և որ բնակարան մը գտնել խոստացած էր իրենց:

Ներսը ցցապատնէջին քով երկնցած ելարան մը կար զոր ցորենքը մօտակայ փայտանոցին բանւորները կը գործածէին: Կավրօ զարմանալի ուժով մը վերցուց այս ելարանը. և փիղին առջեւի ոտքերէն մէ կուն վրայ երկնցուց: Փիղին փորին վրայ և ճիշայնաեղ ուր կը վերջանար ելարանին վերի ծայրը, անսակ մը սեւ ծակ կը նշմարուէր:

Կավրօ ելարանը և ծակը իր հիւրերուն ցուցնե, լով, բսաւ:

— Ելէ՛ք և մտէք:

Երկու աղեկները իրարու նայեցան ահաբեկ:

— Պղտիկներ, ի՞նչ կայ վախնալու, պոռաց  
կավրօշ:

Եւ աւելցուց.

Փիդին անհարթ ոտքին փաթթուելով, ակնթար-  
թի մը մէջ և չզիջանելով ելարանէն ելլել, հասաւ  
փիդին մինչեւ ճեղքուած տեղը: Ճեղքէ մը սպրդող  
օձի մը պէս կավրօշ ներս մատաւ այն ծակէն, սուզե-  
ցաւ, և վայրկեան մը ետք երկու մանուկները տե-  
սան որ անոր գլուխը՝ սպիտականման և տժոյն  
կերպարանքի մը պէս անորոշապէս կ'երեւար խաւա-  
րամած ծակին քովէն.

— Ե՛. ինչո՞ւ չէք ելլել, ելէք, և պիտի տեսնէք-  
թէ ինչպէս հանգիստ պիտի ըլլանք: — Նախ դուն ե-  
լիր, ըստ առջինեկին, ճեռքս կ'երէնցնեմ քեզի բըռ-  
նզլու համար:

Պղտիկները ուսով մէկզմէկ հրեցին առջեւ անցը-  
նելու համար, ստամբակը անոնց վախ ու միանգա-  
մայն սիրտ կուտար. մանաւանդ թէ սաստիկ անձեւ  
կուգար: Առջինեկը վտանգին յանձնածու եղաւ, Պըզ-  
ուիկը իր եղրօր ելլելը և այս ահագին կենդանիին  
թաթերուն մէջտեղ իր միս մինակ մնալը տեսնելով,  
կ'ուզէր լալ. բայց չէր համարձակեր:

Առջինեկը երերալով վեր կը մագլցէր ելարանին  
ձողերուն վրայէն, կավրօշ վերէն կը խրախուսէր  
զայն ելանին վրայ՝ այնպիսի գոյումներով որով զի-  
նավարժութեան դասառու մը իր աշակերաները կամ  
ջորեպան մը իր զորիները կը քաջալերէ:

— Մի՛ վախնար:

— Հա՛, ապրիս:

— Թիչ մը եւս:

— Հոն դիր ոտքդ:

— Ճեռքդ ինծի:

կավրօշ անմիջապէս և ուժգնակի թեւէն բռնեց և  
քաշեց:

— Ահա բռնեցի բռաւ:

Մանուկը ձակէն ներս մտաւ:

— Հիմա ըստ կավրօշ, սպասէ քիչ մը: Պարոն,  
բարեհաճեցէք նստիլ:

Եւ ինչպէս որ մտած էր նոյնպէս դուրս ելլելով  
ծակէն՝ փիդին սրունքին վրայէն ուխտիթիի (կա-  
պիկ մը) արագաշարժութեամբ սպրդելով իջաւ և խո-  
տերու մէջ սաքի վրայ ինկաւ. հնգամեայ պղտիկը  
մէջքէն բռնելով վերցուց և ելարանին ճիշտ մէջտեղը  
դրաւ. յետոյ սկսաւ անոր ետեւէն ելլել՝ առջինեկին  
պոռալով:

— Ես ետեւէն պիտի հրեմ, դուն ալ վերէն քաշէ:  
Վայրկեանի մէջ պղտիկը վեր ելաւ, մղուեցաւ,  
հրուեցաւ, քաշուեցաւ, ծակը մտաւ, միսուեցաւ  
առանց ժամանակ ունենալու որ հասկնայ թէ ինչ-  
պէս ելած և ներս նետուած էր. կավրօշն ալ անոր  
ետեւէն մտաւ. ոտքով զարնելով գետինը դալարինե-  
րուն վրայ նետեց ելարանը, սկսաւ ծափահարել և պօ-  
սաց:

— Աէս ելանք: Կեցցէ՛ կափայէթ զօրապետը:

Այս եռանգագին ուրախութենէն ետք չարու-  
նակեց:

— Տզաք, իմ առւնս էք:

Կավրօշ ստուգիւ րի առւնին մէջն էր:

Ո՛ անակնկալ օգտակարութիւն անօգուտ իրերու.  
ո՛ գթասիրութիւն մեծաշուք իրերու. ո բարութիւն  
հսկաներու: Այս վիթխարի յիշատակարանը՝ որ կայ  
սեր խորհուրդ մը պարունակած էր՝ ստամբակի մը  
տունը եղած էր: Հսկայն պղտիկը ընդունած և պա-  
տապարած էր: Հագուած շքուած քաղքենիները կի-  
րակի օք երբ Պասթիլի փիդին առջեւէն՝ կ'անցնէին

արհամարհու կերպարանքով և նայուածքով վերէն  
վար անոր՝ այելով կ'ըսէին. — ի՞նչ օգուտ ունի այս  
— Ասոր օգուտն էր հայր, մայր, հաց, զղեստ, պա-  
տապարան չունեցող պղտիկ էակ մը ցուրտէն, եղեա-  
մէն, կարկուտէն անձրեւէն աղատել, ձմեռնային  
քամիէն դերծ պահել. չթողուր որ անիկա տիղմին  
մէջ քնանայ և տենդով բռնուի, որ ձիւնին մէջ քը-  
նան քնանայ և այս պատճառաւ մեռնի. Անոր օգուտն  
էր ընդունիլ անմեղը զոր ընկերութիւնը կը մերէց:

Անոր օգուտն էր նուազել հասարակաց յանցան-  
քը: Անիկա բաց որջ մըն էր անոր որու առջև դոց  
էին ամէն դուռները, կարծես թէ այն ծեր, դողդո-  
ջուն, որդնահար, լքուն, դատապարտեալ և թշուտա-  
Մասթօանթը զոր միջատները և մոռացումը գրաւած  
և ելունգները, բորբոներն ու խոցերը պաշարած  
էին, այն տեսակ մը ահագին մուրացիկը որ քարու-  
ղին բերանը կանգնած պարապ տեղը բարեսէր նայ-  
ուածք մը կը մուրայ, արգահատանք զգացած էր միւս  
պղտիկ յուրացկանին, այն աղքատ թզուկին վրայ որ  
բոկոտն կը թափառէր, առանց ձեղուն ունենալու  
դիմուն վերեւը, սատները փչելով ցրտահար, քուր-  
ջեր հագնելով և ուտելով ինչ որ կը նետուի: Անա  
այս էր Պասթիյլի փիզին օգուտը: Աստուած գար  
ձեալ առած էր նաբօլէոնին այս խորհուրդը զոր մար-  
դիկ արհամարհած էին: Վեհութիւն ընդունած էր  
ինչ որ երեւելի կրնար ըլլալ: Նափոլէոն իր գաղա-  
փարածը գործադրելու համար պօրփիւրի, արոյրի,  
երկաթի, ոսկի մարմարի հարկաւորութիւն պիտի  
ունենար. բայց Աստուծոյ գաղափարին գործադրու-  
թեան կը բաւէր տախակներու, գերաններու եւ-  
րուսի բեկորներու հինուփուտ գումարումը: Կայսրը  
հանձարելի երազ մը ունեցած էր. կ'ուզէր ժաղովուր-  
դը մարմնաւորել այս տիտանեան, սպառազէն և ահա-

դին փիզով որ պատիճ մը կը կանգնէր, աշտարակ մը  
կը կրէր և ամէն կողմէն զուարթ և կենդանարար ջու-  
րեր կը ժայթքեցնէր իր բոլորտիքը. բայց Աստուած  
աւելի մեծ բան մը բրած էր այն փիզը՝ մէջը մանուկ  
մը բնակեցնելով: Այն ծակը ուրկէ ներս մասած էր  
կավրօչ՝ գուրսէն հազիւ հազ տեսանելի բաց աեղմն  
էր, վասն զի՝ ինչպէս բախնք՝ փիզին որովայնին տակ  
պահուած, ջնաւ այեքան նեղ էր որ միայն կատու-  
ները և պղտիկ աղէկները կրնային անկէանցնիլ:

— Եախ, ըստ կավրօչ, ըսենք դոնապանին թէ  
եռո չենք:

Եւ իր բնակարանին իւիկը ծլիկը ճանչցողի պէս  
մթութեան մէջ ոուզելով տախտակ մը ա աւ և ծակը  
գոցեց անով:

Կավրօչ նորէն սուզուեցաւ մթութեան մէջ, Մա-  
նուկները ֆուֆորեան շիշին մէջ դրուած լուծիչ ծը-  
ծումբին փչուիլը լսեցին: Քիմիական ծծումբը տա-  
կաւին հնարուած չէր. Փիւմատի հրահանը այն ժա-  
մանակ իբր յառաջդիմութեան մեծ արդիւնքը կը  
նկատուէր:

Յանկարծ լոյս մը վասելով. աղեկները աչք իւը  
փեցին, իրօք կավրօչ վառած էր ուտինով թրջուած  
չուանի մը ծայրը. որ բառ առ բառ մառանի մուկ  
կ'անուանուի:

Մառանի մուկը, որ աւելի կը ծխէր քան թէ կը  
վառէր, խառնաշփոթ կերպով մը երեւան կը հանէր  
փիզին ներքին կողմը:

Կավրօչին հիւրերը իրենց չորս կողմը նայեցան  
և զգացին զրեթէ ինչ որ կրնայ զգալ մարդ եթէ  
Հայտէլպէրկի ահագին տակառին մէջ փակուելու ըլլա-  
ըլլայ. կամ ինչ որ Յովնան մարգարէին պարտառ-  
բեցաւ զգալ կէտին տախուածաշնչական որովայնին  
մէջ: Սկայական ամբողջ կմախք մը կ'երեւար և կը

պաշարէր զանոնք: Վերը երկայն և թխագոյն գերան  
մը կար ուրկէ մէկզմէկէ հեռու կամարաձև անագին  
ասխտակամածներ յաջ և յահեակ կ'երկննային, որ  
ողնայարի սիւն մը կը ներկայացնէր կողերովը միա-  
տեղ. որմէ բռային լթաքարեր կը կախուէին իբր ըն-  
դերք և որու մէկ կողմէն միւսը հիւսուած լայնատա-  
րած սարդի սսայնները մարդուս սրաի առագաստ-  
ներուն նման փոշեի առագաստներ կը կազմէին: Փի-  
դին անկիւնները հոն հոս սեւանման մեծ բիծեր եը  
տեսնուէին որոնք կենդանի կ'երեւային և որոնք  
յանկարծական և անարեկ չարժումով մը կը փախչէին  
արագօրէն:

Փիդին կոնակին ներսի կողմէն ինկած բեկորները  
անոր փորին խորութիւնը լեցնելով գրեթէ հարթած  
էին, հետեւաբար կարելի էր փորին վրայ քալել իբ-  
րեւ տափարակ յատակի մը վրայ:

Այէնէն պղտիկն իր եղբօրը փաթթուեցաւ եւ  
կէս ձայնով մը բաւ.

— Ծատ մութ է:

Կավրօշ այս խօսքին վրայ ձայնը բարձրացուց:  
Երկու տղեկներուն ահարեմ կերպարանքը ցնցումի  
մը պէտք ունէր:

— Ի՞նչ է արդ. ի՞նչ կ'ըլլաք, պօռաց կավրօշ:  
Պարապ տեղը լափակրատեղ կ'ուզէիք. պառկելու աեղ  
դատաք, եւ գոն չէ՞ք. հապա ի՞նչ կ'ուզէք. մի՞թէ  
Թսւիւրիի պալատը կ'ուզէիք. Է՞շ էք, ի՞նչ էք:  
Հօէ՞ք նայիմ: Մի՛ կարծէք թէ ապուչ մարդերու դա-  
սէն եմ ես: Զարմանալի բան. կ'երեւայ թէ մեծ մար-  
դերու զաւակներ էք եղեր:

Սարսափի ժամանակ քիչ մը կշռամբանքը օգատա-  
կար է. վասն զի վախկոտներուն սիրա կ'ուտայ: Եր-  
կու պղտիկները այս յանդիմանութեան վրայ կավրօ-  
շին մօտեցան:

Կավրօշ անոնց այս վստահութեան վրայ հայրա-  
բար ի գութ շարժեցաւ, «Ճարէն մեղյը» անցաւ. և  
խօսքը ամէնէն պղտիկին ուղղելով.

— Ծօ՛: աւանակ. լսաւ գրգոիչ եղանակաւ մը  
շեշտելով թշնամանքը. գուրսը շատ մութ է և ոչ թէ  
հոս. գուրսը անձրեւ կուգայ. հոս անձրեւ չի գար.  
գուրսը ցուրտ կայ, հոս հովի կտոր մը անգամ չկայ.  
գուրսը շատ մը մարդիկ կան. հոս մարդ մը չի կայ.  
գուրսը լուսին անգամ չկայ. հոս ճրագս կայ. հիմա  
հասկա՞ր:

Պղտիկները կը սկսէին նուազ երկիւղով նայիլ  
բնակարանը. բայց կավրօշ երկար բարտկ նայելու  
ժամանակ չթողուց անոնց.

— Ծուտ, ըստ:

Եւ հրեց զանոնք փողին դէպ այն կողմը զոր սեն-  
եակին ներսի կողմը անուանել կարենալը մեծ բարե-  
բախտութիւն կը համարինք մեզ:

Հոն էր կավրօշին անկողինք:

Այս անկողինը անթերի էր. Այսինքն խշտեակ  
մը, վերմամ մը և վարագոյրներով ննջարան մը կար:

Խշտեակը յարդէ փօխաթ մըն էր, վերմակը գոր-  
շագոյն խիստ հաստ, գրեթէ նոր և բաւական բն-  
դարձակ զենջակ մըն էր. Հիմակ ըսենք թէ ի՞նչ էր  
ննջարանը:

Երեք բաւական երկայն ցիցեր գետնին. այսինքն  
փիղին փորին վրայի աւերածներուն մէջ խօթուելով  
հաստատուած էին՝ երկուքը առջեւէն և մէկը ետե-  
ւէն: Այս երեք ցիցերուն վերին ծայրերը չուանով  
մը միացած և զրգածեւ խուրձ մը կազմած էին. Խուրծ  
ձր անագեայ թելերով շինուած վանդակածեւ ցանց մը  
ունէր որ պարզապէս վրան ձգուած, բայց վարպե-  
տութեամբ մը զրուած և երկաթէ թելերով այնպէս-  
քոնուած էր որ բոլորովին կը պատէր երեք ցիցերը:

Այս վանդակաձեւ ցանցը չորթ կնղմէն գետնին  
վրայ պնդուած էր հասա քարերով և այնպիսի կեր-  
պով մը որ ոչինչ կրնար ներս մտնել:

Վանդակաձեւ ցանցը ոչ այլ ինչ էր եթէ ոչ այն  
պղնձեայ վանդակապատներէն կտոր մը, որոնք գա-  
ռադեղներու մէջ թունարաններու կը դրուին: Կավ-  
րօշի անկողինը այս վանդակապատին տակ կարծես թէ  
վանդակի մը մէջ կ'երեւար: Ամէնը մէկ իսգիմացիի  
վրանի մը կը նմանէր:

Վարագոյրներ ըսելով ահա այս վանդակապատին  
ակնարկեցինք:

Կավրօշ մէկդի ըրաւ քանի մը քարեր որոնք վան-  
դակաձեւ ցանկին առջեւի մասը գետնին հետ կը պըն-  
դէին. և ահա բացուեցան վանդակապատին վրայ վը-  
բայի ինկող երկու մասերը:

— Տղա՛ք, փորի վրայ ծռեցէք, ըսաւ Կավրօշ:

Զգուշութեամբ մը վանդակը խօթե, հիւրերը,  
յետոյ անոնց ետեւէն ինքն ալ մտաւ՝ սողալով, մէկ-  
դի ըրած քարերը նորէն քով քովի բերաւ և լաւ մը  
խցեց բացուած տեղը:

Երեքն ալ փսիաթին վրայ երկնցած էին:

Որքան ալ պղտիկ ըլլային. անոնց և ոչ մին կըր.  
Նար ոռքի կենալ ննջարանին մէջ:

Կավրօշ դեռ ձեռքէն թողած չէր ուսանային չուա-  
նէ ճրագը:

— Հիմա քնացէ՛ք ալ, ըսաւ, վասնղի աշտանակը  
պիտի սարեմ:

— Պարոն, հարցուց եղբայրներուն առջինեկը  
կավրօշին վանդակապատը ցուցնելով, ի՞նչ է ասիկա:

— Ասիկա, ըսաւ Կավրօշ ծանրապէս, մուկերուն  
համար է, — քնացէ՛ք:

Սակայն Կավրօշ կարծեց թէ հարկ էր քանի մը  
խօսք եւս ըսել այս փօքրահաս մանուկներուն տե-

ղեկութիւն տալու համար, ուստի շարունակեց.

— Բուօական պարտէզզի բան մըն է ասիկա (վան-  
դակապատը): Կենդանիներուն կը ծառայէ այն. Մթե-  
րանոց մը կայ որ լի է անով: Պատի մը վրայէն կ'ել-  
լես, պատուհանէ մը կը մագլցիս և դուռի մը ատէն-  
կ'անցնիս, և ահա ուղածիդ չափ կրնաս առնել:

Կավրօշ այսպէս խօսելով վերմակին մէկ մասովը  
երկու եղբայրներուն փոքրագոյնը կը ծածկէր, որ  
մըմաց:

— Ո՞հ, աղէկ եմ, ալ կը տաքնամ:

Կավրօշ գոհունակութեամբ վերմակին նայեցաւ  
անդամ մը:

— Ասիկա (վերմակ) ալ Բուօական պարտէզէն է,  
ըսաւ, կապիկներէն առի զայն:

Եւ առջինեկին ցուցնելով փսիաթը, որու վրայ  
պառկած էր և որ սքանչելի կերպով հիւսուած էր,  
շարունակեց.

— Ասիկա ալ ընձուղաինն էր:

Պահ մը լոելէ ետք շարունակեց.

— Ասոնց ամէնքն ալ անասուններունն էր: Գա-  
ցի առի անոնցմէ: Զնեղացան առնելուս համար: Ըսի  
անոնց թէ փիզին համար կ'առնեմ:

Պահ մը եւս լոելէ ետք կրկնեց.

— Պատերուն վրայէն կ'անցնիս և կառավարու-  
թիւնը կը ծալլրեմ: Ահա այս է միջոցը:

Երկու մանուկները երկիւղալի և շուարուն ակօ  
նածութեամբ մը կը նայէին այս աներկիւղ և ճարո-  
պիկ, իրենց պէս թափառալրջիկ, իրենց պէս անոք,  
իրենց պէս տղաղուն և գեռահաս պատանիին որ  
սքանչելի և ամենակարող բան մը ունէր, որ գերբը-  
նային կ'երեւար անոնց և որ ծերունի ծաղրածուք  
մը դէմքին պէս իր դէմքը ամէն աեսակ կերպերով  
կը ծոէր ու միանդամայն ամենասիրուն և ամենա-  
բնական ժպիտ մը ունէր:

— Պարոն, ըսաւ առջինեկը վեհերոտութեամբ,  
միթէ չէ՞ք վախնար քաղաքապահներէն:

Կավրօշ փոխանակ ուզզակի հարցումին պատաս.  
խանելու՝ ըսաւ անոր ծանրութեամբ մը թէ արկօթ-  
եան լեզուով գոները կ'անուանին քաղաքապահները:

Ամէնէն պղտիկին աչքը բաց էր, բայց բան մը  
չէր ըսեր ան:

Փոխաթին եզրին վրայ այս պղտիկը և մէջաեղն  
ալ առջինեկը պառկած ըլլալով. Կավրօշ մօր մը պէս  
վերժակով ծածկեց պղտիկին եաեւը փոխաթին մէկ  
մասն ալ հին քուրջերով անոր գլուխին տակը բար  
ձրացուց, որով աղէկը սնար մը ունեցաւ, Յետոյ  
կավրօշ դէպի առջինեկը դանալով, ըսաւ.

— Ահա պատուական կերպով կը հանգչինք, այն  
պէս չէ:

— Այո՛ պատասխանեց առջինեկը՝ աղատուած  
հրեշտակի մը կերպարանքով կավրօշին նայելով:

Երկու խեղճ պղտիկները որ բոլորովին թրջուած  
էին սկսան տաքնալ:

— Աղէկ միտքս եկաւ, շարունակեց կավրօշ, ծօ՛  
ինչո՞ւ կուլայիք:

Եւ պղտիկը իր եղբօրը ցուհնելով, կրկնեց:

— Անիկա շատ պղտիկ է զեռ. անոր համար բան  
մը չեմ ըսեր. բայց քեզի պէս մեծի մը չվայլեր լալ.  
լալկան տղայ մը երբ մեծ է, կովի մը կերպարանքը  
կ'առանէ:

— Աղէկ, բայց ա՛լ բնակարան չունէինք ամե-  
նեւին:

Կավրօշ պատասխանելով ըսաւ թէ արկօթեան լեզ  
զուով պէտք է քիոլ ըսել և ոչ թէ բնակարան:

— Մանաւանդ թէ կրկնեց առջինեկը, միս մի-  
նակ մնացած էինք դիշերը:

Կավրօշ ըսաւ թէ արկօթեան լեզուով պէտք է  
զորկ ըսել և ոչ թէ «զիշեր»:

Տզան շնորհակալ եղաւ կավրօշէն:

«Մտիկ ըրէ, պատասխանեց կավրօշ: ա՛լ երբէք  
պէտք չէ նեղանալ ոչինչ բաներու համար: Ես հոգ  
կր տանիմ ձեր վրայ: Գիտի տեսնես թէ ինչպէս պի  
տի զուարճանանք: Ամառը կաստիկը կ'երթանք  
Նավիէին հետ որ իմ ընկերու է: Նաւերուն կայա  
րանը մտնելով կը լողանք. Աւատերլիցի կամուրջին  
առջև լաստերուն վրայ կը վագենք բոլորովին մեր  
կանգամ, լաթ լուացող կիները կրակ ու բոց պիտի  
կտրին մեր այսպէս մերկանդամ վազվզելը տեսնելով:  
Պիտի պօռան. խաչոր շատ ծիծաղելի են անոնք:  
Եանդ կլիզիէ կերթանք կմախք մարդը տեսնելու որ  
կենդանի է:

«Եյօ թաղեցին ալ նիհար է ամէնուն պէս: Զեզի  
թատրոն ալ կը տանիմ. Ֆրէտէրիք լըմէթրի թատ-  
րոնը կ'երթանք: Մուտքի տօմսակներ ունիմ, դե-  
րասաններու հետ ծանօթութիւն ունիմ. մանաւանդ  
թէ անգամ մը գեր ունենայ ներկայացումի մէջ:  
Զեզի պէս շատ մը աղեկներ էինք կը վազվզէինք  
առագաստաւոր նաւու մը մէջ, նաւը տեսարանին  
կրայ ծովին վրայ քա ել կը ձեւացնէր:

«Զեզի ալ իմ թատրոնս ընդունել կուտամ: Կ'եր-  
թանք վայրենիներն ալ տեսնելու: Այս վայրենի  
ներն իրապէս վայրենիներ չեն: Վարդագոյն խան  
ձարուրներ ունին որ ծաւք կը կազմեն, և ճերմակ  
դերձանով անոնց արմուկները կարկառուած կերե-  
ւան:

«Անկէ ետք Օբերա կ'երթանք: Ծափահարնե  
րուն հետ կը մտնենք: Օբերայի թատրոնին ծափա-  
հարները լաւ խումբ մը կը կազմեն: Սակայն ծա-  
փահարներուն հետ պուլվարներու վրայ ժուռ գալու  
չեմ երթար: Օբերայի թատրոնը կան անանկ ծափա-  
հարներ որոնք քսան սու կը վճարեն. բայց աւա-

նակ են անոնք :

«Հավէթ կ'անուանեն այնպիսիները : — Նաև կ'երթանք եիլիօթինի վրայ գիշատուողները աես-նելու : Ցուցնեմ ձեզի դահլիճը . Մարէի թաղը կը բնակի : Պարոն Սամսոնն է դահլիճը : Ֆուրին վրայ նամակատուփ մը կայ : Ա՛ն պիտի տեսնէք թէ ինչ պատուական զուարծութիւններ պիտի ունենանք :

Նոյն պահուն կավրօշի մատին վրայ կաթիլ մը մոմ վազեցաւ և կեանքի իրերը յիշեցուց անոր :

— Վըշ . ըստւ, ահա պատրոյգը կը հատնի . Նա-յեցէք ինչ կ'ըսեմ . ամիսը մէկ սուէն աւելի չես կրնար ծախս ընել սենեակս ճրագ վառելու համար : Մարդ երբ կը պառկի . պէտք է քննանայ : Ալ պա-րոն Բօլ ալ Գօքի վէպերը կարդալու ժամանակ չու-նինք : Մանաւանդ թէ լոյսը կրնայ մեծ դուռին ճեզքերէն դուրս երևալ եթէ փայտորներն ալ տես-նեն գէշ Կ'րլայ մեր գործը :

— Մանաւանդ թէ, ըստւ վեկերոտութեամբ առջինեկը որ միայն ինք կը համարձակէր կավրօշին պատասխան տալու և հետք խօսակցելու, կրնայ կայծ մը իյնալ յարդին վրայ պէտք է զգուշանալ որ տունը կրակի չտանք :

Կավրօշ հասկցուց մանկան թէ տունը այրել ար-կօթեան լեզուով բիֆօտէ լը պօքար կ'ըսուի :

Փոթորիկը կը սաստկանար . որոտումներու և գլուխումներու հետ կը լսուէր նաև աեզատարափը որ վիթիսարի փիզին կոնակին վրայ կը տեղար ուժք-նակի :

— Յաղթուեցար . անձրեւ, ըստւ կավրօշ : Զը-ւարծութիւն կ'զգամ երբ առունին սրունքներուն վրայէն սափորին պարպուիլը կը լսեմ : Զմեռը աւա-նակ մըն է . ապրանքը կը կորսնցնէ . աշխատանքը կը կորսնցնէ, չկրնար մեզի թրջել, ահա տնոր կա-

մար է որ կը տրարայ այս ծերունի ջրկիրը :

Որոտումի նկատմամբ եղած այս ակնարկութենէ ետք որու բոլոր հետեւանքը կավրօշ կընդունէր իրը տասնը իններորդ դարու փիլիսոփայ մը, լայնածաւալ փայլակ մը երեւցաւ . այս փայլակը այնքան լուսա-ւոր էր որ մաս մը փիզին փորը անգամ մտաւ ճեզ . քուած տեղէն : Գրեթէ միեւնոյն պահուն շանթն ան ահագին կերպով մը որոտաց : Երկու պղտիկները աղա-դակ մը հանեցին . և այնպիսի ուժքին կերպով մը վեր ելան որ վանդակապատր գրեթէ տեղէն ելաւ : Թայց կավրօշ իր աներկիւզ գէմքը դէպի անոնց կող-մը դարձուց և շանթին որոտաւ մը քահ քահ խնդալու ասիթ մը սեպեց :

— Խելօք կեցիք, ծէնք ապահուվրայ չընենք Ահա տոոր կ'ըսուի գեղեցիկ որոտում : Փայ-լակի շուկ մը չէ այս : Ապրի՛ս, Աստուած մեր : Ասանկ ըլլալ պէտք է ահա . կարծես թէ Ամպիւկիւ թատրոնին մէջ լսուածին պէս է այս որոտումն ալ : Ասիկա ըռելէն ետք նորէն կարգի դրաւ վանդակա-պատր, աղեկները կամաց մը հրեց գէպի անկողնին սնարին վրայ, անոնց ծունկերը պինդ մը քով քովի բերաւ որպէսզի լաւ մը երկնան, և պուաց :

Թանի որ Աստուած իր ճրագը կը վառէ, կրնամ մարել իմս : Ծօ՛ տղաք, ա՛լ պէտք է քննանալ : Զքնա-նալը շատ գէշ է : Զքնացողին բերանը գէշ կը հստի : Աղէկ մը ծածկուեցէք վերմտկով . ճրագը պիտի մաս-քեմ . պատրաստ էք :

— Այս՛, կմկմաց առջինեկը, հանգիստ եմ : Փլու-խս փետրալի սնարի մը վրայ դրածի պէս հանգիստ եմ :

Կավրօշ ըստւ թէ գլուխին թրօնշ կ'ըսուի ար-կօթեան լեզուաւ :

Երկու աղեկները քով քովի յարեցան . Կավրօչ ԹՇԱԽԱԽԵՐԸ (Հ.ԺԲ.) 3

փոխաթին վրայ կտառելապէս տեղաւորելով այս առ-  
զեկները՝ վերմակը անոնց մինչև ականջը՝ քաշեց, յե-  
տոյ երրորդ անգամ և մեհենտական բարբառով կը բեց.

—Քնացէ՛ք:

Եւ ճրագը մարեց:

Ճրագը հազիւ թէ մարած էր, և ահա տարօրի-  
նակ շարժ մը սկսաւ գղրդել վանդակը որու տակ  
պառկած էին երկու երեք պատանիները: Բիւրաւոր  
եւ խորին շփումներ մետաղական ձայն մը կը հանէ-  
ին. կարծես թէ պղնձեայ թելը ճիրաններով եւ ակ-  
ռաներով կը կրծուէր: Այս կրծումին հետ նաև ամէն  
տեսակ պղտիկ եւ սուր ձայներ կը լսուէին:

Հնգամեայ տղեկը իր գլխուն վերեւ այս ազմու-  
կը լսելով եւ ուստիկ վախնալով արժուկովը մեծ  
եղբայրը հրեց բայց մեծ եղբայրը արգէն կը քնա-  
նար կավրօշին հրամանին համեմատ: Այս ատեն պըզ-  
տիկը չկրնալով զագել իր վախը համարձակեցաւ խիս-  
տած ձայնով և չունչը բանելով կավրօշին հարցնել.

—Պարո՞ն.

—Ի՞նչ կայ, ըստ կավրօշ որ նոր զոցած էր ար  
տեւանունքը:

—Ի՞նչ է այս լսուա ը:

—Մուկերն են, պատասխանեց կավրօշ:

Եւ նորէն գլուխը փոխաթին վրայ գրաւ:  
Իրօք մուկերը որոնք փիղին ներօք հազարներով  
կը վիռային և էին այն կենդանի ու բիծերը՝ որոնց  
վրայ խօսեցանք՝ ճրագին մինչեւ մարիլը վախնալով  
չին շարժած իրենց տեղէն, բայց երբ նորէն ափրած  
էր մութը այս խօսչին մէջ որ կարծես իրենց քա-  
ղաքն էր. զգալով թէ կար հոն ինչ որ «կենդանիի  
միս» կ'անուանէ թերօ առասպելաբանը, երամոլ կավ-  
րօշին վրայ խուժելով մինչեւ վանդակին կտառը

մագլցելով, անոր օղաձեւ թելերը կը կրծէին իբր թէ  
աշխատէին ծակ մը բանալ եւ ներս մանել:

Սակայն պղտիկը չէր քնանար:

Պարոն, կրկնեց:

—Ի՞նչ է, ըստ կավրօշ:

—Ի՞նչ բան է մուկ ըստծդդ:

—Մկնիկ է:

Այս բացառութիւնը քիչ մը սիրտ տուաւ աղե-  
կինչ կեանքի մէջ ճերմակ մկնիկներ տեսած եւ վախ-  
ցած չէր: Բայց նորէն ձայնը հանելով:

—Պարո՞ն:

—Ի՞նչ է, կրկնեց կավրօշ:

—Ինչո՞ւ կատու մը չունիք:

—Կւնէի կատու մը պատասխանեց կավրօշ, բե-  
րած էի կատու մը, բայց կերան:

—Այս երկրորդ բացառութիւնը առաջինին ար-  
դիւնքը ջնջեց եւ պղտիկը սկսաւ դոզալ: Պղտիկը եւ  
կավրօշ չորրորդ անգամ սկսան տրամախոսել:

—Պարո՞ն:

—Ի՞նչ է:

—Ո՞վ է կերուածը:

—Կատուն:

—Ո՞վ կերաւ կատուն:

—Մուկերը:

—Մկնիկնե՞րը:

—Այս՛, մուկերը:

Պղտիկը սարսափելով այս կատու ուտազ մուկե-  
րէն շարւանակեց.

—Պարոն, միթէ մեզի ալ կրնան ուտել այդ մուշ  
կերը:

—Հապա կը հարցնե՛ա, ըստ կավրօշ:

Տղէկը յետին աստիճան համակուած էր սարսակ  
փակ: Բայց կավրօշ չաբունակեց:

— Մի՛ վախնար, ներս չեն կրնար մտնել։ Մա-  
նաւանդ թէ ես հոս չե՞մ, նա՛, ձեռքս բռնէ։ Լոէ՛ և  
քնացի՛ր ալ։

Եւ կավրօշ իսկոյն ձեռքը առջինեկին վրայէն-  
երկնցնելով պղտիկին ձեռքը բռնեց։ Պղտիկը պինդ  
մը բռնեց այս ձեռքը և քաջալերուեցաւ։ Քաջազբո-  
տութիւնն ու ուժը առանկ խորհրդաւոր ներշնչում-  
ներ ունին։

Նորէն լառութիւնը տիրած էր անոնց չորս կողմը։  
մուկերը խօսողներուն ձայնէն վախնալով հեռացած  
էին։ Քանի մը վայրկեանէ ետք թէեւ դարձեալ եկան  
և մեծ աղմուկ հանեցին, բայց երեք պատանիները  
մուշ մուշ կը քնանային առանց բան մը լսելու։

Դիշերուան ժամերը անցան։ Մթութիւնը կը պա-  
շարէր Պասթիյլի լայնատարած հրապարակը։ Ճմեռ-  
նային հով մը անձրեւին հետ խառնուելով սասակա-  
պէս կը փչէր գիշերապահները՝ դուռները ծառու-  
ղիները, որմածները, մթին խորշերը կը հետազօտէին  
և գիշերային թափառաշրջիկները փնտռելով փիղին  
առջեւէն կ'անցնէին լոին։ Հրէշը՝ կանգուն, անշարժ  
և աչքերը խաւարին մէջ բացած կարծես կը մտախո-  
հէր իբր թէ ըրած բարութեանը վրայ գոհունակու-  
թիւն մը զգար և երկնից և մարդերու յարձակումէն  
ազատ պահելով կը պատապարէր երեք խեղճ պատա-  
նիները որոնք կը նիրէին։

Յետագայ իրողութիւնը հասկնալու համար պէտք  
է յիշել թէ այն ժամանակ Պասթիյլի պահնորդարանը  
հրապարակին մեւս ծայրն էր, հետեւաբար պահնորդ-  
ները ոչ կրնային նշմարել, ոչ ալ լսել ինչ որ աեղի  
կ'ունենար փիղին քով։

Արշալոյսէն քիչ մը առաջ Սէնթ Անթուան փողո-  
ցէն մարդ մը եկաւ վազելով, հրապարակէն անցաւ,  
Յուլիսի Կոթողին ընդարձակ շրջապատին ետեւէն

դարձաւ, և ցցապատներուն մէջէն մինչեւ փիղին  
փորին տակը սպրդեցաւ։ Եթէ լոյս մը լուսաւորէր  
այս մարդը, անոր սաստիկ թրջուած ըլլալը տեսնող  
մը պիտի գուշակէր թէ գիշերը անձրեւին տակ մնա-  
լով անցուցած էր ան։ Երբ փիղին տակը եկաւ մար-  
դը, տարօրինակ կերպով մը գոչեց, գոչում որ զիես  
բարերիր սեւէ մարդկային լեզուի և զոր էդ պապկայ  
մը միայն կրնայ արտարերել։ Երկու անգամ կրկնեց  
այս գոչումը որու ուղղագրութիւնը հոս կը նշանա-  
կենք և որ հազիւ հազ գաղափար մը կուտայ։

— Քիրիքիքիո՞ւ։

Գոչումըին երկրորդ անգամ կրկնուելուն պէս,  
յստակ, զուարթ և պատանեկան ձայն մը պատաս-  
խանեց փիղին որովայնին մէջէն։

— Այո՞ւ։

Եւ ահա գրեթէ անմիջապէս տեղէն վերցաւ փի-  
ղին ծակը գոցող տախտակը։ ծակէն դուրս ելաւ ար-  
զայ մը, և փիղին ուղին վրայ սպրդելով վար իջաւ  
և կամաց մը մարդուն քովր ինկաւ։

Տղան կավրօշն էր, մարդն ալ Մօնթարնա։

Իսկ այն քիրիքիքիու ազալակը անշուշա կը նը-  
շանակէր «Պարոն Կավրօշը» հարցուրը խօսքը, զոր  
ազան ըսած էր Մօնթարնասի։

Կավրօշ այս գոչումը լսելով յանկարու արթնցած,  
եւ իր ննջարանէն զուրս սողացած էր քիչ մը բանա-  
լով վանդակապատը և յետոյ զգուշութեամբ գոցելով։  
Ապա ծակը բացած եւ վար իջած էր։

Մարդն ու ազան լսելեայն զիրար ճանչցան մու-  
թին մէջ։

Մօնթարնաս միայն ոտ խօսքը ըսաւ կավրօշին։

— Քեզի պէտք ունինք։ Եկուր ձեռնտուութիւն  
մը ըրէ մեզի։

Մատմբակը ուրիշ մեկնութիւն չուզելով։

— Պատրաստ եմ գալու, ըսաւ։  
Եւ երկուքն ալ ուղղուեցաւ զէպի Սէնթ Ան-  
թուան փողոցը, ուրկէ ելած էր Մօնթարնաս, և ո-  
չապառյա քայլերով յառաջան պարտիզպաններու սայ-  
լորուն երկայն շարժին քովէն որոնք նոյն միջոցին  
զէպի վաճառանոցը կ'իջնեն։

Պարտիզպանները իրենց սայլերուն վրայ աղցան-  
ներու և բանջարեղբներու մէջ սմբուած, կիսովին  
քնացած եւ անձրեւին պատճառաւ ամէն մէկը իր  
քրինոցը մինչեւ աչքերուն վրայ քաշած ըլլալով, եւ  
ոչ իսկ կը տեսնէին այս աարօրինակ անցորդները։

Դ Լ Թ Ի Ւ Պ.

ՓԱԽՈՒԽՈՑԻՆ ԱԿԱԿՆԿԱԼ ԱՆՑՔԵՐԸ

Հիմակ բանք թէ նոյն գիշեր ի՞նչ անցած էր  
Ֆարսի բանտին մէջ։

Պապէ Պրիւժան, կէօլմէր և Թենարտիէ խոր-  
հուրդ ըրած էին փախչելու, թէս Թենարտիէ առան-  
ձին սենեակի մը մէջ բանտարկուած էր։

Պապէ գործը իրեն համար պատրաստած էր նոյն  
իսկ այն օրը, ինչպէս ընթերցողը գիտէ Մօնթարնա-  
սէն կավրօշին տրուած տեղեկութիւննիրէն։ Մօն-  
թարնաս գուրուէն պիտի օգնէր անոնց։

Պրիւժան ամիս մը պատժական սենեակի մը մէջ  
մնացած ըլլալով, ժամանակ ունեցած էր նախ չուան  
մը հիւսելու հոն, երկրորդ փախուստի յատակադիմ  
մը պատրաստելու։

Ժամանակաւ այս տաժանելի տեղերը ուր բան,  
ոին կանոնին համեմատ դատապարտեալը ինքն իրեն  
կը ձգուեր, չորս քարաշէն ձեղուն, քարէ սալայա-  
տակ մը, բանակի անկողին մը, վանդակաւոր պա-  
տուհան մը, երկաթներով ամրագակ դռւ մը ու-  
նէին և կ'անուանէին «զնաաններ»։ բայց զնաանը  
շատ սոսկալի երեւցաւ, հիմա այն բաները երկաթէ

դուռ մը, վանդակաւոր պատուհան մը, բանակի ան կողին մը, քարաշէն սոլայատակ մը, քարաշէն ձեղուն մը, չորս քարաշէն պատեր ունին, և գարձեալ և պատժական սենեակը կ'անուանուին:

Կէս օրին մօտ քիչ մը լոյս կ'ըլլայ այս բանակ րուն մէջ:

Այս սենեակները որոնք ինչպէս կը տեսնուի՝ գնտան չեն, անպատճեաւթիւն մը ունին, որ է մտա ծելու ստիպել այնպիսի անծեր զոր պէտք է աշխատեցնել:

Արդ Պրիւժօն մտածած և պատժական սենեակէն չունի մը հետ ելած էր, Բանախն Շարլըմաններ ըստած գաւթին մէջ Պրիւժօն խիստ վանդաւոր սեպուելով Պաթիմօն-Նէօֆ փոխադրուեցաւ:

Հոս երկու բան գտաւ, առաջին կէօլմէրը, երկրորդ, բեւեռ մը, կէօլմէր այսինքն ոճիրը, բեւեռ մը այսինքն ազատութիւնը:

Պրիւժօն՝ որոկ վրայ անթերի գաղափար մը ուսնենալու ժամանակն է՝ առերեւութապէս փափուկ կազմութիւն և խիստ վարպետութեամբ կեղծուած ակարութիւն մը ունէր, այլ իրապէս քաղաքավար, խելացի և հանած վարած գող մըն էր և գգուելի նայուածք մը և անագորոյն ժպիտ մը ունէր :

Նայուածքը իր կամքէն և ժպիտը իր բնութենէն կ'արտագրուէր. իր արհեսաը ուսնելու համար նախ տանիքներու նկատմամբ պէտք եղած ուսումնելու ասծ էր, մեծ յառաջդիմութիւններ ընել տոկած էր կապար կորզողներու արհեսախն, որոնք կապարապատ աանիքները կը կողօպաեն և անոնց խոզովակներուն վրայի կապարները կ'առնեն մատնաւոր գործողութեամբ մը հանելով:

Պարագայ մըն ալ կար, որով բոլորովին նպաստուոր եղած էր փախուստի ձեռնարկութեան մը վայրկեանը. յարկիչները նոյն վայրկենի բանախն յարկերու քարերուն մէկ մասը կը շակէին և կը տեղաւորէին:

Սէն Պէրնարի գաւիթը բոլորովին մեկուսացած չէր Շարլըմաններ և Սէն Լուի ըստած գաւիթներէն: Այս գաւիթներուն վերը տախտակամածներ և ելարաններ, կամ թէ ուրիշ խօսքով բանք, փրկութեան կողմը կամուրջներ և սանդուխներ կային:

Պաթիման Նէօֆը (նոր չէնք) որ խիստ աւերուն և հին ու փուտ չէնք մըն էր, բանախն տկար կողմը կը գանուէր:

Անոր պատերը աղբորակէն այն աստիճան մաշուած էին որ հարկ եղած էր ննջարաններու գմբէթները փայտէ հաստ պահանգներով հաստատել վասնզի այս գմբէթներէն քարեր կը զատոնէին և անկողիններուն մէջ բանտարկեալներուն վրայ կ'իյնային: Թէեւ այսքան հին էին այս ննջարանները, բայց և այնպէս ամէնէն վանդաւոր ամբաստանեալները, շամէնէն երեւելի գտանքը, ինչպէս կ'ըսուի բան տային բառերով. անոնց մէջ փակելու յանցանքը կը գործուէր:

Պաթիման Նէօֆը վրայ վրայի շինուած չորս նընջարան և մէկ վերնայարկ ունէր Պէլ էր անունով: Բուխերկի լայն ծիան մը որ թերեւս Ֆօրսի դուքս սերուն հին խոհատունի մը կը վերաբերէր՝ գետնայարկէն սկսելով վեր կ'ելլէր, չորս գտափկոններուն մէջէն կ'անթնէր, երկու բոլորի կը բաժնէր ննջարանները տեսակ մը տափաձեւ գերան ձեւացնելով անոնց մէջտեղը և բարձրանալով յարկը կը ծակէր:

Կէօլմէր և Պրիւժօն մէկ ննջարանի մէջ կը պատկէին:

Զգուշութեան համար վարի դստիկօնը դրուածէին անոնք:

Դիպուածը ուղած էր որ անոնց անկողիններուն գլուխի կողմը բուխերիկին ծխանին կոթնի.

Թէնարտիէ անվնց գլխուն վերեւն էր և ճիշտ այն վերնայարկին մէջ որ Պէլ էր կ'անուանէր:

Գիւլթիւր Աէն Գաթէրին փողոցէն անցնող մը եթէ ջրհանկիրներու ձմերուէն ետք կանդ առնէ Տէ-Պէն (բաղնիք) տունին մեծ զրան առջեւ ծաղիկներու և թուփերու արկզներով լի գաւիթ մը կը տեսնէ, որու ներսի կողմը երկու թեւերով պատիկ սպիտակ և գմբեթաւոր հովանոց մը կը նշմարուի. այս հովանոցը դալարաշէն փեղկեր ունի. և Ժան Փագի անդէորդական երազն է:

Ասիէ տասը տարիի չափ առաջ այս գմբեթաւոր հովանոցին վերեւը սեւաթոյր ահագին, սոսկալի և մերկ պատ մը կը բարձրանար որու կը կ.թնէր ան: Այս պատը Ֆօրսի պահնորդներուն ճամրու պատն էր: Ինչ որ էր Միթօն՝ Պէրգէնի ետեւ ընդնշմարուելով, նոյնը կը սեպուէր այս պատը այն հովանոցին ետեւը:

Թէեւ չափ բարձր է պատը, բայց սեւաթոյր յարկ մը կար որ ոնկէ աւելի բարձր էր և Պաթիման Նէս-ֆի յարկն էր Պաթիման Նէօֆի յարկին վրայ ձողերով ամրափակուած չորս մասսարդեան ծակեր կը նշմարուէին, որոնք Պէլ էրի պատուհաններն էին: Միան մը կը ծակէր յարկը. ննջարաններուն մէջէն անցնող ծխանն էր ան:

Պէլ էրը, Պաթիման Նէօֆի այս կատարը որ մանարաթեան տեսակ մը մեծ վաճառանոց էր երեք կին վանդակապատներ և երկաթէ ախտակներով կը նակի պատուած գուռներ ունէր որոնցմով կը գոցուէր այն և որոց վրայ գամուած ահագին բեւեւներ

կը վխտային: Հիւսիսային ծայրէն Պէլ էրին մէջ մանողին ձախ կողմը կ'իյնար չորս պատուհաններուն դէմ չորս քառակուսի և բաւական ընդարձակ վանդակներ կային: Որ իրարմէ հեռացած և նեղ անգքերով բաժնուած էին. այս վանդակներուն վարի կողմերը մարդու բարձրութեամբ պատերով իսկ անկէ վեր երկաթէ ձողերով գոցուած էին:

Փետրուարի երեքէն ի վեր թենարտիէ ահա այս վանդակներուն մէջ բանտարկուած էր առանձին: Վարելի չեղաւ հասկցուիլ թէ ան այս վանդակին մէջ ինչպէս և որու աջակցութեամբ կրցած էր հայթայթել և պահել շիշ մը գինի, այն գինիէն զոր Տէրիւ հնարած է, կ'ըսուի որու մէջ թմրագեղ կայ զոր անուանի ըրաւ «թմբքեցնողներու» խումբը:

Շատ բանտեր դրուժան ծառաներ ունին, որոնք կէս մը բանտապահ և կէս մը գող են, որոնք բանտարկեալներու փախուստին կը նպաստեն: Որոնք անհաւատարիմ ծառայութիւն մը կը վաճառեն ոստիկանութեան եւ որոնք դրամ կը վաստկին բանտարկեալներու համար բաներ գնելով:

Արդ այն գիշերը ուր պղտիկ կավրօշը երկո առղեկները գտած եւ հետը տած էր Պրիւժօն եւ կէօլմէր գիտնալով թէ Պապէ առտուն փախած էր եւ փողոցը իրենց կը սպասէր Մօնքարնասին հետ, կամաց մը ելան, եւ սկսան Պրիւժօնի գտած բեւեռով ծակել մը ելան, եւ սկսան Պրիւժօնի գտած քոված էին իրենց անկողինները:

Միանին փլած բեկորները Պրիւժօնի անկողին վրայ կ'իյնային, հետեւաբար չէր լսուէր անկումը: Որոտալի տեղատարափները կը դպրդէին գուռները միանիններուն վրայ եւ բանտին մէջ սոսկալի եւ օգտաւէտ աղմուկ մը կը հանէին:

Բանտարկեալներէն անոնք որ արթնդան նորէն քնանալ ձեւ ացուցին և թող տուին որ կէօմէէր եւ Պրիւժօն գործեն :

Պրիւժօն յաջողակ էր. կէօլմէր ուժեզ. Պահնորդը որ ննջարանին վրայ պատուհան մը ունեցող վանդակաւոր մեկուսարանին մէջ պատկած էր, ամենեւին ձայն մը առած չէր տակաւին. եւ ահա երկու ահարկու աւազակները պատը արդէն ծակած, բուխերիկին վրայէն անցած, ծխանին վերին գագաթը գոցող վանդակախուփր խորտակած եւ յարկին վրայ հասած էին. Անձրեւն ու հովը կը սաստկանար, յարկին վրայէն քալողը կը սահէր :

— Ի՞նչ յարմար գիշեր փախչելու համար, ըստ Պրիւժօն արկօթեան բարբառով :

Երկու աւազակներուն եւ պահնորդներու պատին մէջեղ վեց ոտք լայնութեամբ եւ ութսուն ոտք խորութեամբ անդունդ մը կա: Այս անդունդին յատակը անոնք կը տեսնէին պահապանի մը հրացանը որ մութին կը փայլէր:

Պրիւժօնին զնդանին մէջ հիւսուած չուանը գալարելով անոր մէկ ծայրը բուխերիկին ցողերուն կապեցին, միւս ծայրը պահնորդներու պատին վրայէն անդին նետեցին. մէկ ոստումով անդունդին. վրայ ցատկեցին, պատին հեծանը բռնեցին, միւս կողմը անցան, չուանին վրայէն հետզհետէ սպրդելով պղափկյարկի մը վրայ իջան որ Տէ Պէնի գաւիթը ցատկեցին անցան. գոնապանին գոնակը հրեցին որու քով կախուած էր գուսին լարը, քաշեցին լարը, բացին մեծ դուօր, եւ ինքզինքնին փողոցը գտան :

Հազիւ թէ երեք քառորդ անցած էր այն վայրկեանէն իվեր ուր անոնք անկողնի մէջ և մութին ելած կանգնած էին իրենց ձեռքը բեւեռ մը եւ սիաքին մէջ նպատակ մը ունենալով :

Թանի մը բոպէէն եաք գարած միացած էին Պապէին և Մօնքարնաօի հետ որոնք մօտակայ աեղուանքը կը թափառէին :

Պրիւժօն և կէոլմէր իրենց չուանը կտրած էին քաշելու ատեն. հետեւաբար չուանին մէկ կտորը յարկին վրայ ծխանին կապուած մացած էր :

Զմոռնանք ըսեւ թէ երկու անազակները այս փախուստի ձեռնարկութեան մէջ վնաս մը կրած չէին և թէ սակայն ներելի է վնաս մը չսեպել իրենց ձեռքի կաշիին գրեթէ բոլորովին սկրդուած ըլլալը :

Այն գիշեր թենարտիէ չգիտենք ի՞նչ կերպով իսմացած էր անոնց փախչելու պատրաստուիլը և չէր քնանար :

Նոյն գիշեր՝ որ խիսա խաւարին էր ժամը մէկին թենարտիէ անձրւին և փոթորիկին սաստկացած միջոցին իր վարդակին հանդիպակաց պատուհանին առջեւէն երկու սատուերներու անցնիլը տեսաւ. Սառւերներէն մէկը պատուհանին առջեւ կանգ առաւ նայուածքի մը տեւողութեան չափ :

Պրիւժօնն էր կանգ առնողը. թենարտիէ գայն ճանչնալով հասկցաւ եղելութիւեր, Այսքանը կը բաւէր թենարտիէի :

Թենարտիէ իբր մարդասպան ճանչցուած և զինու զօրութեամբ գիշերային դաւաճանութիւն ըրած ըլլալուն համար բանտարկուած ըլլալով, անընդհատ և արթուն հսկողութեան մը ներքւ դրուած էր :

Պահապան մը որու երկու ժամը անգամ մը ուրիշ մը գը յաջորդէր, լեցուն հրացանով մը անոր վանց դակին առջեւ կ'երթեւեկէր :

Պէտքը ծակի նման պատուհանէ մը լոյս կ'առոնէր, կալանաւորին ոտքը յիսուն լիորայի ծանրութեամբ զոյգ մը շղթայ կար.

Ամէն օր երեկոյեան ժամը չորսին պահնորդ մը

երկու ահագին շունչվ, —այն ժամանակ դեռ ի զործ  
կը դրուէր այս զգուշութեան միջոցը — Թենարտիէի  
վանդտկը կը մտնէր, անկողնին քով երկու լիտրայի  
ծանրութեամբ սեւ հաց մը, սափոր մը ջուր և բա-  
ւական անպարարտ արգանակոի լի սկուտեղ մը կը  
դնէր, որու մէկ քանի ցեղակեր բակյայ կը լողար,  
զլթաները աչքէ կ'անցընէր և երկաթէ սիւնակնե-  
չը ուն կը զարնէր անոնց ամրութիւնը դիտելու հա-  
րուն կը զարնէր անոնց ամրութիւնը դիտելու հա-  
մար: Այս մարդը իր շուներով երկու անգամ վանդա-  
կը կուգար գիշերը:

Թենարտիէի թոյլ տրուած էր երկաթէ տեսակ  
մը բեւեռ պահել, որսկ իր հացը պատին վրայ ճզզքէ  
մը մէջ կը բեւեռէր, որպէս զի կ'ըսէր Թենարտիէ,  
մուկերը չուտեն զայն:

Թենարտիէ անընդհատ հսկողութեան մը ներքե  
զրուած ըլլալով, կարծուած էր թէ անպատճութիւն  
մը չունի այն երկաթէ բեւեռը: Բայց ետքէն յիշ-  
ուեցաւ պահնորդ մը սա խօսքը ըստած էր.

— Աւելի ապէկ կ'ըլլար փայտէ բեւեռ մը թո-  
ղուլ:

Կէս գիշերէն երկու ժամ ետքը փոխուեցաւ պա-  
հապանը որ ծեր զինուոր մըն էր և տեղը դրուեցաւ  
նորեկ զինուոր մը:

Պահ մը ետք շուներուն հետ մարդը եկաւ և իր  
սովորական այցելութիւնը ընե, էն ետք տեղը դար-  
ձաւ, առանց բազ մը նշմարե ու եթէ ոչ նորեկ զին-  
ուորին երիտասարդութիւնը և գիւղացիի կերպա-  
խանքը:

Երկու ժամ ետք. այսինքն ժամը չորսին երբ  
ուրիշ պահապան մը եկաւ նորեկ զինուորին յաջոր  
դելու համար տեսաւ որ ասիկա թմրած և Թենար-  
դելու վանդակին քով գետինը ինկած էր արձանի մը  
պէս:

Իսկ Թենարտիէ վանդակէն փախած էր: Իր խոր-  
տակուած շղթաները գետինն էին:

Ծակ մը կար իր վանդակին ձեղունին վրայ, և  
վերը յարկին վրայ ալ ուրիշ ծակ մը կը տեսնուէր:  
Թենարտիէի անկողնին տախտակներէն մէկը առնուած  
և անշուշտ տարուած էր, վասնդի չգտնուեցաւ: Վան-  
դակին մէջ կիսովին պարպուած չի մը գտնուեցաւ,  
այս շիշին մէջ զեռ քիչ մը կար այն զեղաւոր զինիէն  
որով զինուորը թմրած և ինկած էր: Զինուորին  
շուրջն ալ աներեւոյթ եղած էր:

Այս իրողութեան յայտնուած միջոցին կարծուե-  
ցաւ թէ բոլորովին փախած և աներեւոյթ եղած է  
Թենարտիէ:

Ստուգիւ ա'լ Պաթիման նէօֆի մէջ չէր Թենար-  
տիէ, բայց վասնդի մէջ էր տակաւին:

Թենարտիէ Պաթիման նէօֆի յարկին վրայ հաս-  
նելով գտած էր Պրիւժօնի ձգած չուանին կտորը որ  
բուխերկին վերի երդին սիւնակներէն կախուած էր  
բայց շատ կարծ էր այս չուանին կտորը, հետեւաբար  
Թենարտիէ՝ Պրիւժօնի և կէօլմէրի պէս՝ չէր կրցած  
պահնորդներու ճամբուն վրայէն ոստելով փախչիլ:

Եթէ Տէ Պալէ փողոցէն խոտորելով Բուա աը  
Սիսիլ փողոցը մտնեւ: գրեթէ անմիջապէս աջ կողմդ  
խոր և աղտոտ տեղ մը կը նշմարեն:

Անցեալ դարու մէջ հոն տուն մը կար որու ներ-  
սի պատը միայն մնայած է ալ. խարխուլ տունի իս-  
քական պատ մըն է այս և կը բարձրանայ մինչեւ  
շէնքի մը երրորդ յարկը որ մօտակայ շէնքերուն մէկն  
է: Այս աւերակը կրնայ ճանչուիլ պատին վրայի եր  
կու մեծ և քառակուօի պատուհաններէն որոնք զեռ  
կը տեսնուին. աջակողմեան որմաքիւին ամենէն մօտ  
պատուհանը որդնահար գերան մը ունի որ իբր մոյթ  
գրուած է:

Այս պատռհաններէն ժամանակաւ սոսկալի բարձր պատ մը կը նշմարուէր, որ որսի պահնորդներու ճամբուն չըջապատին մէկ մասէ էր:

Քանդուած տունին տեղը կիսովին գոցուած է չինուփուա տախտակներէ բազկացող պատնէշով մը որ հինգ մեծ քարերու կը կօթնի չփլուելու համար: Այս գոց տեղը պզափէ թագուն խրճիթ մը կայ որ կանգուն մնացած հնաւեր պատիկ կը յենու: Պատնէշը գուռ մը ունի որ ասկէ քանի մը տորի առաջ առանց կզպակի կը գոցուէր:

Եթենարտիէ առաւօտեան ժամը երեքէն քիչ մը ետքը ահա այս հնաւեր պատին կատարին վրայ հասած էր:

Ի՞նչպէս եկած էր հոն: Բնաւ կարելի չեղաւ բացարել, ոչ ալ հասկնալ ինչպէս եկած ըլլալը: Կ'երեւի թէ փայլակները անոր նեղութիւն տուած ուր միանգամայն օգնած էին:

Միթէ յարկիչներուն շինած ելարաններուն և տախտակամաններուն շնորհիւր յարկէ յարկ, պատէ պատ և խորչէ խորչ անցնելով մինչեւ Շարլըմաններ դաւիթին և յետոյ Սէն Լուի գաւիթին շէնքերը և անկէ ալ Ռուա ալ Սիսի փողոցին այն աւերուն պատին վրայ հասած էր. բայց Պաթիման նէօֆէն մինչեւ այս պատը քանի մը բաց տեղեր կային որոնց վրայէն անցնիւր կամ ոստելը անկարելի կը թուէր: Թենարտիէ միթէ անկողնին տախտակը իբր կամուրջ Գէլ էրի յարկէն պահնորդներու ճամբուն պատին վրայէն երկնցուցած էր, և միթէ սկսած էր փորի վրայ գալով բանտին բօլորտիքը քաշուած այն պատին հեծանին վրայէն սողալ մինչեւ Ռուա ալ Սիսի փողոցին աւերուն պատը հասնիլը:

Բայց Ֆօրսի պահնորդներու ճամբուն պատը ժայռաւոր և անհաւասար գիծ մը կազմէր, կ'ելլէր ու

կ'իջնէր, կը ցածնար մինչև ջրհանկիրներուն ձմերոցը. կր բարձրանար մինչև Տէ Պէնի տունը, տեղ տեղ շինութիւններով կը կտրոսէր:

Լամու էնեօն ապարանքին կողմը չունէր այն բարձրութիւնը զոր ունէր Բագէ փողոցին կողմէն և ամէն տեղ իջնալու տեղեր և ուղիղ անկիւններ կ'են ամէն տեղ իջնալու տեղեր և ուղիղ անկիւններ կ'են թեային. մանաւանդ թէ պահնորդները փախստացնեալին մթին շրանկարը կրնային տեսնել. հետեւարար թենարտիէին նաև այս կերպով Ռուա ալ Սիսի փողոցին աւերուն պատին վրայ հասած ըլլալը գրեթէ անկարելի կը մնայ:

Երկու կերպով ալ անկարելի էր փախչի:

Թենարտիէ լուսաւորւելով պատութիւն այն ահարկու արաւէն որ զարեւանդները՝ խրամներու, երկաթէ վանդակապանները ուսիէ հիւսկէններու, անդամալոյցը՝ իմբիչի պոտագրոսը՝ թուչունի, թանձնամառութիւնը՝ բնողումի, բնազդումը՝ խելքի և խելքը հանճարի կը փոխէ:

Թենարտիէ կ'ըռենք, այս ծարաւին շնորհիւ փախուստի երրորդ կերպ մըն ալ հնարած և յանտ կարծապէս գործազրած էր արգեօք. ոչ ոք գիտած է բնաւ:

Մարդս չի կրնար միշտ կատարելապէս գաղափար մը ունենալ փախուստի հրաշալեաց նկատմամբ:

Կը կրկնենք թէ ներշնչեալ մըն է այն մարդը ոք պատելոր համար կը փախչի, փախուստի խորհրդավոր նշոյլին մէջ աստղ և փայլակ կայ. եթէ մեր զարսանքը կը գրաւէ ան որ կը թեւարէ զեպ ի վեհածութիւն. ոչ նոււազ զարմանք կուտայ մեզ ով որ կը նկրտի պատռմ գտնելու, և ինչպէս Գորնէյլի նըս կատմամբ կը հարցնենք թէ ո՞ւրկէ զտաւ իր ոգ'ից

մուրիւ» (որ մեռնէր) վսել խօսքը, և ողնակէս և փախած գողի մը համաբ կ'ըսենք. — Ի՞նչպէս կրցաւ այս յարկին վրայէն անցնելով փախչիլ.

Ինչ և իցէ, Թենարտիէ հասած և երկննալով պառկած էր աւերուն պատին կատարին վրայ զոր մանուկները ևսայր կ'անուանեն իրենց այլաշրջիկ բարբառով:

Բայց մինչև այս պատին կատար հասնիլը թէ, նարտիէ արիւն քրտինք թափած, անձրեէն թրջուած զգեստները ծուիկ ծուիկ եղած, բեռքերը սկըրդուած և արժուկները (իրաւորուած էին,

Երրորդ դստիկոնի մը չափ բարձր և սեպաւոր պատմը կար Թենարտիէի և փողոցին քարայտաւ կին մէջ:

Հետը առած չուանը շատ կարճ էր:

Թենարտիէ՝ գունատ, չնչասպառ, բոլորովին յաւարեկ և աակաւին գիշերային մութով պաշարուած՝ հոն կենալով կ'ըսէր ինքնիրեն թց քիչ մը ետքը արշալոյսը պիտի ծագի:

Կը սորսափէր երեւակայելով թէ պահ մը ետքը Սէն Բոլի մօտակայ ժամացոյցը ժամը չորս պիտի զարնէ և թէ ան ատեն բանտառեալը պահապանը փոխելու գալով ծակուած յարկին ներքև զայն քնացած պիտի գանէ:

Թենարտիէ այսպէս ահաբեկելով և շրւարելով վար կը նայէր սոսկալի դարեւանդէ մը և կանթեղներու նշոյլով կը տեսնէր փողորին խաց և սեւաթուր քարայտակը, այն փափաքելի և զարհուրելի քարայտակը որ մահ ու միանգամայն ազատութիւնն էր:

Կը հարցնէր ինքնիրեն թէ արդեօք յաջողա՞ն էին փախչելու իր երեք դաւակիցները. թէ արդեօք

ապասա՞ծ էին իրեն և թէ պիտի զա՞ն արդեօք իրեն օգնելու:

Ուշադրութեամբ ժամիկ կ'ընէր:

Փիշերապա զինուորէ մը զատ ոչ ոք անչած էր փողոցէն, ինքն այն պատին վրայ հասած ըլլալէն ի վեր, Աօնթրէօյի, Շարօնի, Վէնսանի և Պէրսի գրեթէ բոլոր պարտիզաննենր վաճառանոցը երթալու համար Սէնթ Անթոնան փողոցէն կ'անցնին.

Ժամը չորս զարկաւ եւ Թենարտիէ սարսուռ մը զգաց: Քանի մը բոլուէն ետք բանախն մէջ սկսաւ այն երկիրապալի եւ խաօնաշփոթ ազմուկը որ սովորաբար տեղի կ'ունենայ երբ բանտարեալի մը փախած ըլլալը կ'իմացուի:

Բացոււզ և գուգուզ դուներուն ճոինչը վանդակապներուն ծխնիներուն կրճումը, պահնորդարանին ազմուկը բանտարապաներուն թիրտ ձայներն ու գուիթներուն քարայտակներուն վրայ հրաթանի բուներուն ընդհարումը մինչեւ Թենարտիէի ականջը կը հաւնէին: Ընչարաններուն վանդակապատ պատուհաններն ճրագներ կ'եւլէին և կ'իջնէին, Պաթիման-Եէօֆի գագաթին վրայ չան մը կը վազեր. Ճոտակայ ձմերոցի ջրհանկիրները կանչուած էին. Ասոնց սաղաւարտները զոր ջանը անրձեւին տոկ կը լուսաւորէր, յարկերուն երկայնութեամբը կ'երթեւե. Կէին: Նոյն սիջոցին Թենարտիէ Պասթիյի կողմէն երկինքին վարի կողմին սոսկալի կերպով մը քիչ մը աժգունօրէն սպիտակիլը կը տեսնէր:

Թենարտիէ պատի մը տասը մատի չափ լայն կատարին վրայ և տեղատարափին ներքեւ երկնցած էր, և աջ ու ձախ կողմէն երկու անդունդի մէջ տեղը կը կենար առանց շարժիլ կարենալու, և ահաբեկ՝ միաքը կը բերէր անկումի մը անարկու հետեւանքը և անխուսափելի ձերբակալութեան մը սարսափի: — Եթէ

իյնամ, պիտի մեռնիմ, եթէ կենամ պիտի բռնոնիմ, կ'ըսէր մատապէս, և զանգակի մը լեզուին պէս իր միտքը այս երկու գաղափարներուն մէկէն միւսին կ'երթար ու կուգար:

Մինչեռ այս անձկութեամբ համակուած էր, փողոցը դեռ բոլորովին մութ ըլլալով թենարաթէ յանկարծ մարդ մը տեսաւ. այս մարդը պատերուն քովերէն սպրդելով և Բագէի փողոցին կողմէն գալով կանգ առաւ այն խոր տեղը որու վերեւը կը գանուէր Թենարաթէ վերէն կախուածին պէս:

Այս մարդուն քով երկրորդ մըն ալ եկաւ որ մը և նոյն զգուշութեամբ կը քալէր, յեառյ երրորդ մըն ալ, յետոյ չորրորդ մըն ալ եկաւ: Երբ միացան այս մարդերը, անոնց մէկը ցցապատնէշին դուսին դորն-փակը գեր ըրաւ, և չորսն ալ ներս մատան ուր՝ ինչ պէս ըսինք արդէն խրճիթ մը կար: Ճիշդ թենարաթէի տակը կը դանուէին մարդերը, Ասոնք անշուշտ մասնաւորապէս այս մեկուսի տեղը եկած էին, որպէս զի կարենան խօսակցիլ առանց տեսնուելու թէ անցորդներէն և թէ քանի մը քայլ անդին ֆօսի դռնակը հսկող պահապանէն:

Պէտք է ըսել նաև թէ պահապանն անձրեւին պատճառաւ իր խուցին մէջ կը կենար:

Թենարաթէ չկրնալով մարգերուն երեսը որոշակի տեսնել կորսուիլը զգացող թշուառի մը յուսահատա. կան ուշադրութեամբը ականջ տուաւ անոնչ խօսակցութիւնը լսելու համար.

Թենարաթէ բան մը տեսաւ որ լոյսի կը նմանէր. լսեց որ արկօթեան բարբառով կը խօսէին անոնք Առաջին մարդը Յած այլ որոշապէս լսուելու կերպով մը և արկօթեան բարբառով կ'ըսէր.

— Եկէ՛ք. երթանք, ինչ պիտի ընենք հոս:

Երկրորդ մը պատասխանեց արկօթեան բարբառով:

— Հրգեւ մը Ֆարելու չափ անձրեւ կուգայ: Մանաւանդ թէ ոստիկանութեան փայտարները հիմակ ասկէ պիտի անցնին. Հոն զինուոր մը կայ որ պահապանութիւն կ'ընէ: Եթէ մեանք, պիտի բռնուինք հարկաւ:

Այս խօսակցութեան մէջ երկու արկօթեան բառ կար, մին չիսիթօ և միւսը չիսիգայ: Որոնց երկուքն ալ հոս կը նշանակեն. որոնց առջինը Բարիզի սահմանագուռերու շրջականերուն արկօթեան բարբառին, երկրորդը Թամբլի Արկօթեան բարբառին կը վերաբերի. և որոնք թէնարաթէի համար լուսոյ ճապայթներ սեպուեցան:

«Խօսիգօրէն» հասկցաւ թէ խօսողներէն մին էր Պրիւժօն, այսինքն քաղաքադռներուն թափաթէկը, և չիսիգայլը ալ Պապէն ճանչցաւ որ՝ իր մասունքներէն ի զատ փերեզակութիւն ըրած էր Թամբլի մէջ:

Մեծ զարուն հին արկօթեան լեզուն ա'լ Թամբլի մէջ կը խօսուի միայն, և Պապէն միայն ուղիղ կը խօսէր այս լեզուն: Թենարաթէ եթէ լսած չըլլար չիսիգայլը, չչպիտի կրնար ճանչնալ Պապէն, վասն զի ասիկա բոլորովին փօխած էր ձայնը:

Սակայն մարգերուն երրորդը միջամտելով ըսաւ.

— Աճապարելու հարկ մը չկայ տակաւին: Ո՞ւրկէ կրնանք գիտնալ թէ մեզի պէտք չունի:

Թենարաթէ երբ լսեց այս խօսքերը որոնք ֆըրանուերէն էին, ճանչցաւ խօսողը, որ էր Մօնրար նաս չփեզութիւն մը կը սեպէր հասկնալ ամէն արկօթեան բարբառները, այլ չխօսիլ անոնց և ոչ մէկը: Է՛ իսկ չորրորդը թէեւ կը լոէր, բայց ահագին ուսերըն չկը հասկցուէր իր ո'վ ըլլալը. Թենարաթէ չվարանեցաւ: Կէօլմէրն էր չորրորդ մարդը,

Պրիւժօն գրեթէ խօսիւ այլ միշտ ցած ձայնով և արկօթեան բարբառով պատասխանեց.

— Ի՞նչ բսիր, միթէ՞ խելք է հոս սպասելը և Պանդոկապետը չէ կրցած փախչիլ։ Անիկա մեր արծ հետաքին հմուտ չէ։ Չուան մը շինելու համար շապիկը պատուել և անկողնին սաւանն երը կտրել գուռները ծակել ։ Կեզծ թուղթեր շիներ, կեզծ բանալիներ շինել, շղթաները կտրել ։ չուանը գուրալ կախել պահուիլ, ծպաիլ ասոնք դժուարին բաներ են։ Ծերուկը կրցած չէ յաջողիլ ։ անիկա չկրնար աշխատիլ։

Պապէն այ ըստու այն դասական և հանճարաւոր արկօթեան բարբառով զոր Բուլայեէ և Գարթուշ աւազակները կը խօսէին։ և որ Պրիւծոնի յանդուզն նոր գունաւոր և վատանգաւոր արկօթեան բարբառին հետ համեւտառութիւնը ունէր զոր ունի Ռատինի լեռ զուն Անարէ Շէնիէի լիզուին հետ։

Պանդոկապետը փախչելու միջոցին բոնուած պիտի ըլլայ։ Փախչելու համար պէտք է ճարպիկ ըլլալ։ Անիկա նորրնձայ մըն է։ Անշուշտ ոսաթիկանութեան լրտեսի մը կատ հետ բարեվաւորէն խօսելու եկող կեղծ զառնուկի մը խօսքերէն միամտարար խարուած է։ Մաի՞կ ըրէ, Մօնքարնաս։ կը լուհո՞ս օս աղմուկը որ բանտին մէջ փրթած է։ Ահա տեսար այն ամէն ջաները։ Գիտնաս որ մարդը բռնուած է։ Քան աւարի թիւրանը պիտի մնա, ուրիշ միջոց չկայ։ Դուք ալ գիտէք որ ես ոչ կը վախնամ, ոչ ալ ծոյլ եմ։ բայց ա՛լ գործ չունինք թէ ոչ մենք կը բռնուինք։ Մի՛ նեղանար, եկուր մեր հետը, եր թանք շիշ մը հին գինի պարպենք միատեղ։

— Բարեկամները պէտք չէ գժուարին կացու թեան մէջ թողուլ, մընաց Մօնքարնաս։

— Կը կրկնեմ թէ այս միջորիս բռնուած է ան պանդոկապետը փոլ մը անգամ չար եր։ Բան մը չենք կրնար ընել, Եկէք, երթանք ալ, Շարունակ կը կար ծեմ թէ քաղաքապահ զինուոր մը զիս ափին մէջ բռնած է արդէն։

Մօնքարնաս ալ տկար կերպով մը կը դիմադրէր այս ա արկութեանց, ոտոյդ է սակայն թէ այս չորս մարդերը ամէն վտանգի յանձնառու ըլլալով, գիշերն ի բռւն մօրսին բուրտիքը թափառած էին այն հաւատարմութեամբ որով աւազակները իրարու կ'օգանեն միշտ։ Թափառած էին յուսալով թէ պատի մը վրայ պիտի նշմարեն Թենաատիէն։ Բայց գիշերը որ իրօք գեղեցիկ գիշեր մը կ'ըլլար վասն զի տեղատար բափ անձրեւին պատճառաւ բոլոր փողուները ամայի դարձեր էին, ըուրատը որով կը սրսվային, իրենց թրջուած զգեստները, ծակուած մուճակները, բանատին մէջ փրթող վտանգաւոր աղմուկը, արշալոյսի ծագումին վօտաւորութիւնը, գիշերապահ զինուորները որոնք աեսնուած էին, յուսահատութիւնը, երկիւզը, վերջապէս ամէն բան կը ստիպէր զանոնք ետ քայուելու և իրենց աեղը երթալու։

Մօնքարնաս անգամ մը որ զուցէ Թենարատիէր փեսան էր քիչ մը, կը հաւանէր աեղի տակու։ Պահ մը ևս և ահա մեկնած պիտի ըլլային։

Թենարատիէ իր պատին վրայ կը հեւար «Մէտիւգաի նաւարեկներուն պէս որոնք կը հեւային իրենց լաս տին վրայ՝ աեսնելով թէ հորիզոնին մէջ կ'աներես առթանայ այն նաւը որ երեւցած էր իրեն»։

Թենարատիէ չէր համարձակէր ձայն տառ, վասն զի եթէ ձայն մը լոււելու ըլլար, ամէնքն ալ կրնային բռնուիլ, գոզափար մը, նշոյլ մը ունեցաւ, գրապահին մէջէն հանեց Պրիւծոնի չուանին կտորը զոր Պաթիման-Նէօֆի բուխերիկին վրայէն քակած էր և ցցապատնէշէն ներս նետեց։

Զուանը մարդերուն ոտքին քով ինկաւ։

— Չուա՛ն մը, ըստ Պապէ։

— Ի՞մ չուանս է, ըստ Պրիւծոն։

— Պանդոկապետը հոն է, ըստ Մօնքարնաս։

Վեր նայե, ան . Թենարտիէ քիչ մը գլուխը եր-  
թենցուց :

— Շօւտ, ըսաւ Մօնրարնաս, չուանին միւս  
կոռը քո՞վդ է : Պրիւժօն :

— Այո :

— Կապէ երկու ծայրերը միատեղ, չուանը անոր  
նետենք, թող պատին կապէ, մնացած մասովն ալ  
կրնայ մինչեւ վար իջնել :

Թենարտիէ համարձակեցաւ ձայնը հանելու :

— Յուրաբէն փայտ կտրոծ եմ :

— Պիտի աաքնաս :

— Ա՛ չեմ կրնար շարժիլ :

— Ինքնինքդ թող առւր որ սպրդիս, մենք կը  
բռնենք քեզի :

— Զեռներս ընդարձացած են :

— Մըայն չուանը պատին կապէ :

— Զպիտի կրնամ :

— Պէտք է որ մեզմէ մէկը ելլէ, ըսաւ Մօն-  
րարնաս :

— Ի՞նչպէս կարելի է մինչեւ հոն ելլել, ըսաւ-  
Պրիւժօն :

Բուծեփ հին խողովակ մը կար որ ժամանակաւ  
իրմիթին մէջ վառող բուխերիկի մը ծխանն եր և որ  
պատին քովէն սողալոէ կ'ենէր գրեթէ, սինչեւ այն  
աել ուր կը նշարուէր Թենարտիէ :

Այս ծթանը որ այն ժամանակ աշխատեղէն նեղ,  
օրբուած էր, ետքն սուսոսուն վլութեաւ, ըստ  
հետքը դեռ կը աենաւի, խիստ սաղ է, այս ծխանը :

— Սա ծխանէն կարելի ելլել, պատասխան :

— Սա ծխանէն, պօսաց Պապէ, մարդ մը չկր-

նար ելլել ամենեւին, աղայ մը պէտք է :

— Ուր գանենք աղայ մը, ըսաւ կէօլմէր :

— Կեցիք, ըսաւ Մօնրարնաս : Ես կը գտնեմ :

Ցցապատին դուռը բացաւ կամաց մը, ուշագրու-  
թեամբ նայելով տեսաւ որ մարդ մը չէ՛ անցնէր  
փողոցէն, դգուշութեամբ դուրս ելաւ, դուռը քաւե-  
նաեւէն, և մեկնեցաւ դէպի Պաթիցի կողմը վա-  
ղելով :

Եօթ կամ ութ վայրկեան անցաւ, որոնք Թե-  
նարտիէ համար ութ հազար դար տեւեցին. Պապէ,  
Պրիւժօն և կէօլմէր անմուռն կը սասէին, վեճապէս  
գուռը նորէն բաց ուեցաւ և ահա Մօնրարնաս չնշաս-  
վառ հասաւ, հետը բերելով կավրօշը : Անձրեւը կը  
շարունակէր, հետեւաբար դեռ բոյորուին ամայի եր  
վողոցը :

Պզտիկ Կավուշը ներս մ. աւ և հանդարտ կ'ուզու՝  
մը աւ ասակներաւն երեսը նուեցաւ : Մազերէն ջուզ  
իր հոսէր, կէօլմէր հաւցուց լավբ' չին :

— Ծա՛ պզտիկ մարդ մըն հս դու :  
Կավուշ ուսերը վեր ըրաւ և ապատասնանեց :

— Ինծի պէս պզտիկ մը մարդ մը, է և ձեռի  
պէս մարզեն ալ տղայ :

— Ի՞նչպէս լեզուանի է պզտիկը, պոռաց Պապէ :  
— Բարիզի ողաքները կապած աւել չեն, ըսաւ

Պրիւժօն :

— Ի՞նչ կ ուզէք, հարցուց կաերօշ :

Մօնշարնաս պատասխաննեց :

— Սա ծխանէն մագլցելով վեր ելլել :

— Այս չուանով ըսաւ Պապէ :

— Եւ լուսանը կատեւ, շարունակէ Պրիւժօն :

Պատուհանը պահանջին վրայ բերաւ Պրիւժօն :

— Է՛ ետքը, հարցուց Կավուշ :

— Այսչափ միայն, ըսաւ կօէլմէր :

— Ատամբակը չուանը, ծխանը, պատը, պատու.  
հաները քննեց, և շուրթներով շշուք մը ըըաւ,  
այն անրացատրելի և արծամարհական շուքը որ կը  
նշանակէ.

— Ա՞տ է ուզածնիդ:

— Հոն վերը մարդ մը կայ, զոր դու պիտի առ  
զատես, կրկնեց Մօնրարնաս:

— Կ'ուզե՞ս, կրկնեց Պրիւժօն:

— Վա՛յ միամիտ վա՛յ, պատասխանեց պատանին  
իբր թէ հարումը անլուր երեւար երճն, և մուճակ-  
ները հանեց:

Կէօլմէր մէկ թեւովը կավոչը բռնեց և խրճի  
թին յարկին վրայ դրաւ որու՝ որդնահար տախտակ-  
ները պատանիին ծանրութեան ներքէւ կը ծոէին.  
Կավոչին յանձնեց չուանն ալ որ Պրիւժօն կապած  
էր Մօնրարնասի բացակայութեան մեջոցին: Սամ  
բակը ուղղուեցաւ զէպի ժխանը, ուր դիւրին էր  
մտնել մինչեւ տանիքին մօտեցող լայն ծակէ մը: Երբ  
կավոչ պիտի սկսէր ելլել, թենարատիէ փրկութեան  
և կեանքի մօտենալը տեսնելով պատին եզրէն ծոե-  
ցաւ, արեւին առաջին նշոյլը կ'սպիտակէր անոր  
քրանաթոր ծակատը, տժգոյն այտերը նյրաձեւ և  
վայրկենական քիթը աւեւոր մօրութն որու մազերը  
տնկուած կ'երեւային: Կավոչ տեսաւ մարգը և ձանչ-  
ցաւ իր հայրը:

— Վա՛յ, հայրս է եղեր, ըսաւ: Բայց թող ըլո-  
ւայ, հայրս ըլլալը մարգիկեր զիս ազտելու զայն:

Եւ չուանը ակռաներով բռնելով սկսաւ համար-  
ձակօրէն վեր ելլել:

Հասաւ աւերուն պատին մինչեւ կատարը, ձիու  
մը վրայ հեծնելու պէս պատին վրան նստաւ չուանը.  
հաստատուն կերպով մը պատուհանին վերի պահան-  
դին կապեց:

Պահ մը ետք թենարատիէ փողոցն էր:

Երբ թենարատիէ քարայտակին դպցուց ոտքը,  
երբ զգաց թէ ազատ է վտանգէ, ա'լ ոչ յոգնած, ոչ  
թրջուած և ոչ ալ անաբեկ էր, մուխի մը պէս ցնդես-  
թան այն սոսկալի իրերը որոնցմէ ելած էր, այս  
տարօրինակ և անագործյն իմացականութիւնը ար-  
թընցտու, ոտքի վրայ համարձակ քայելու պատրաստ  
գանուեցաւ:

Այս մարգուն առաջին խօսքի ահա յիտազայ-  
խոսքը եղաւ:

— Հիմա զո՞վ պիտի ուտենք:

Աւելորդ է մեկնել այս սոսկալի կերպով մը թա-  
փանցիկ բառը որ կը նշանակէ թէ՛ մեղնել, թէ՛  
սպաննել և թէ կողոպտել: Ռւտել, բուն նշանակու-  
թիւնն է լափել:

— Երթանք լաւ մը պահուընինք, ըսաւ Պրիւ-  
ժօն: Շուտ մը լմիզնենք գործը, և անմիջապէս բաժ.  
թուինք Բիւմէ փողոցը գործ մը կար որ լաւ կ'երե-  
ւար, տմայի փողոց, առանձին տուն մը, պարտէզի  
մը վրայ հինուփուտ վանդակ մը, և միայն կիներ:

— Ապա ուրեմն ինչո՞ւ չերթանք հարցուց թե-  
նարատիէ:

— Աղջիկդ կըօնին գնաց որ դիտէ բանը, պա-  
տասխանեց Պապէ:

— Եւ պիսքիւի մը բերաւ Մանեօնին, ըսաւ  
կէօլմէր: Հոե բան մը չկայ:

— Աղջիկս թէեւ ապուշ մը չէ: Բայց պէտք է  
նայիլ անգամ մը:

— Այո՛, ըսաւ Պրիւժօն, պէտք է նայիլ:

Սակայն այս մարգերուն և ոչ մէկը կարծես չէր-  
աեսներ: Կավոչը, որ այս խօսակցութեան ժամա-  
նակ զցապատին քարերուն մէկին վրան նստած էր:  
Կավոչը քանի մը վայրկեան սպասեց, թերեւս յուս

առաջով թէ հայրը դէպի իր կողմը պիտի դառնայ ան-  
գամ մը . յետոյ մուճակները հագաւ և ըսաւ .

— Հմեցա՛ւ ալ . ինծի պէտք չունի՞ք ալ . ահա  
գժուարութենէ ազատեցաք : Ես կ'երթամ ալ : Պէտք  
է որ երթամ տղեկներս արթնցնեմ .

Եւ մեկնեցաւ :

Հինգ մարդերը մէկզմէկու ետեւէ դուրս ելան  
ցցապատէն :

Երբ Կավոօշ Տէ Պալէ փողոցը մտնելով աներե-  
սոյթ եւաւ , Պապէ մէկ կողմ քաշեց Թենարափէն և  
հարցուց :

— Այն ազան գիտեցիր անգամ մը :

— Ո՞ր ազան :

— Ան որ պատին վրան ելաւ և չուանը բերու  
քեզ :

— Թէ այնքան .

— Ինչ և է . լաւ մը չպրտեմ , բայց կարծեմ թէ  
ազադ է :

— Վա՛շ , ըսաւ Թենարափէ . կը կարծե՞ս :

## ԵՕԹԵՐՈՌԴ ԳԻՐՔ

## ԱՐԿՈԹԵԱՆ ԲԱՐԲԱՐ

Գ Լ Ա Խ Խ Ա .

## ԾԱԳՈՒՄ

«Բիկութիա» (ծուլութւն) ոսսկալի բառ մըն է :  
Այս բառէն աշխարհ մը կը ծնի որ է ըլա բեկըրը» :  
այսինքն գողութիւն , և գժոխաք մը որ «ըլա բէկըրէն»  
այսինքն անօթութիւն :

Այսպէս ուրիմ ծուլութիւնը մայր է :

Մանչ մը ունի որ է գողութիւնը և աղջիկ մը որ  
է անօթութիւնը :

Այս միջոցիս ի՞նչ նիւթի վրայ կը գրենք : Ար-  
կոթեան բարբառի նկատմամբ : Ի՞նչ է արկօթեան

բարբառը։ Ազգն ու միանգամայն իր բարբառն է։ գողութիւնն է իր երկու տեսակին մէջ, այսինքն ժողովուրդ և լեզու։

Ասկէ տասն շշորս տարի առաջ երբ այս ծանր և տիրայի պատմութեան հեղինակը ներկայ գործիս նպատակի մը համար հեղինակուած ուրիշ երկասի բութեան մը մէջ արկօթեան բարբառով խօսող գող մը երեւան հանեց, շատեր տաղեցան և վլվլուկ հա նեցին։ — Ի՞նչ. ինչո՞ւ համար, արկօթեան բարբառը սոսկալի բան մըն է, բայց արկօթեան բարբառը դատապարտեալ եղեռնագործներու, թիարաններու, բանտերու, ընկերութեան ամէնէն պժգալի իրերուն լեզուն է, ևն. ևն։

Մենք բնաւ հասկցած չենք թէ ի՞նչ կը նշանակեն այս տեսակ առարկութիւնները։

Միեւնոյն գանգատները լսուեցան երբ մեր երկին հրատարակութենէն ետք երկու հուժկու վիպասաններ՝ որոնց մէկը մարդկային սրափ մակրագննին դիտողը, միւսն ալ ժողովուրդին աներկիւղ բարեկամ մըն է, այսինքն Պալզագ և Խօսէն-Սիւի, աւտզակ ները իրենց սեփական բարբառովը խօսել առւին ինչպէս որ «Մահապարտի մը յետին օրը» երկին հեղինակը խօսիլ տուած էր 1828ին։ Գանգատողները ըսին։

Գրագէտները ի՞նչ կ'ուզեն մեզմէ այս զազիր և գուեհիկ բարբառով։ Արկօթեան բարբառը զզուելի է։ արկօթեան բարբառը մարդուս սարսուս կուտայ։

Ո՞վ կ'ուրանայ։ Անշուշտ զզուելի և սարսուալի է։

Բայց երբ խնդիրը վերքի մը, վիճի մը կամ ընտերսութեան մը խորութօւնը չափելու վրայ է որոշան ժամանակէ ի վեր յանցանք մը սեպուած է շատ վար իջնելը, մինչեւ յատակը երթալը։

Մենք կարծեր էինք միշտ թէ այսպիսի քննու-

թեան մը առթիւ շատ վար իջնելը, մինչեւ յատակը երթալը երբեմն քաջագործութիւն մըն է կամ գէթ պարզ և օգտակար գործողութիւն մը և արժանի այն համակիր ուշագրութեան որուն արժանի է ընդունուած եւ կատարուած պարբաւորութիւնը։ Ամէն բան չփնտոել, ամէն բան չքըննել, կէ՛ս ճամբան կանգամնել, եւ ինչո՞ւ համար։ Խորաչափ գործին վրայ կանգ առնո՞ւլ, եւ ոչ թէ չափելու պաշտօն ու նեցողը։

Ստոյգ է թէ ոչ հրապուրելի և ոչ ալ գիւրին գործ մըն է ընկերային կարգաւորութեան սաորայատակները իջնել և խուզարկութիւն ընել ուր որ հոգր կը վերջանայ և տիզմը կը սկսի. խորունկ տեղերը հետազօտութիւն ընել, բռնել եւ իր բոլոր կենդանութեամբ երեւան հանել այս զձուձ բարբառը որմէ տիզմը կը հոսի, այս պալարաւոր բառարանները որուամէն մէկ բառը կարծես թէ մօրաբնակ եւ խաւարային հրէշի մը աղետալի օղակն է։

Ամենասոսկալի բան մըն է մաքին լոյսովը այսպէս մերկ տեսնել եւ նկատել արկօթեան բարբառին ահարկու վխտումը։ Իրօք կարծես թէ գիշերային խաւարի համար չինուած տեսակ մը սոսկալի գաղանէ այն որ իր կոյանոցն գուրս ելած է։

Մարդս կը կարծէ թէ կենդանի կանգուն եւ սոսկալի մացառ մըն է այն որ կը սարսոփ, կը յուզ ուի, կը շարժի, վերստին մթութիւն կ'ուզէ, կը սպանայ եւ կը նայի։ Այս ինչ բառը ճիրանի մը կը նմանի, այն ինչը՝ ժանատիպ եւ արիւնարոյր աչքի մը։ Այս ինչ խօսքը կարծես թէ խեցգետնի ունելիին պէս կը շարժի։ Ասոնց ամէնքն ալ կ'ապրին իրերու այն սոսկալի կենդանութեամբ որ անկարգութեան մցջ կարգաւորուած են։

Հիմա կը հարցնենք թէ որքան ժամանակէ իվեր

է որ սոսկումը կը մերժէ քննութիւնը . ո՞րքան ժամանակէ ի վեր է որ հիւանդութիւնը կ'արտաքսէ բըօֆիշէր . Ո՞վ է այն բնագէտը որ չուզէ զննել քարը , ջղջիկը . կտրիծը , օձասանդըր , մողէօր , և զանոնք իրենց խաւարին տեղերը նետէ . ըսելով թէ տգեղ բառ ներ են :

Այն խորհողը՝ որ կը զզուի արկօթեան բարբառ ոէն . կը նմանի զիրաբոյժի մը որ գանիլ կ'զգայ խոցէ կամ ելունդէ մը . Այնպիսին կը սեպուի բանասէր մը որ կը գեղեւի քննելու լեզուի զերաբերող իրականութիւն մը :

Փիլիսոփայ մը որ կը զարանի զննելու մարդկութեան զերաբերեալ իրողութիւն մը : Վասն զի չգիտողներուն համար կը պարտաւորինք ըսել թէ արկօթեան բարբառ գրական երեւոյթ մը ու միանդամայն ընկերային հետեւանք մըն է :

Ի՞նչ է բուն արկօթեան բարբառ : Թշուառութեան լեզուն է :

Հոս ընթերքողը կրնայ կեցնել մեզի . կրնայ հանորաւորել իրողութիւնը . և այս հնարաւորութիննը երբեմն այն իրողութիւնը մեղմելու կերպ մըն է . կը ընայ ըսել մեզ թէ ամէն արհեստները , ամէն պաշտօնները գրեթէ կարելի է ըսել . ընկերային դաստիարակութեան ամէն դիպուածներն ու իմացականութեան ամէն ձեւերը իրենց յատուկ արկօթեան բարբառ մը ունէն :

Վաճառականը , դրամափոխութեան գործակալութուղթ խաղացողը . նորմանաթական կզիներու դատարանի նուիրակը , վազվիլի հեղինակը . կատակերտուն , փիլիսոփան , որսորդը , մտաբանը , հետեւակ զինուորը , ձիաւորը , զինավարժը , տպագիրը , պատկերահանը , նօտարը , սափրիչը , հին ճամուկ կարկտողը՝ առմէնքն ալ իրենց յատուկ արկօթեան խօսքեր ունին :

Եթէ անթերի ճշգութիւնը փնտուել և բացարձակապէս խօսիլ հարկ է , նաւաստին , մեքենագործը , եկեղեցիին սպասաւորը աջ և ձախ կողմ ըսե ու համար այնպիսի բառեր կը գործածեն որոնք արկօթեան լեզու կը սեպուին : Պչրասէր կիները , ինչպէս նաեւ զարգասէր կիները իրենց յատուկ արկօթեան բարբառ մը ունին : Ծաւ լոյլեէի ապարանքը քիչ մը կը մօտենար Փուր Տէ Միքրագլի Դքսուհիներն ալ արկօթեան լեզու ունին , վկայ է մեր ըսածին վերահաստատութեան ժամանակի խիստ երեւելի և խիստ աղուր կիներէն մէկուն գրած մէկ սիրատոմսը : Դիւնագիտական թուանշաններն ու արկօթեան լեզու մը կը կազմեն . քանանայապետական դիւնանատունը երբ փոխանակ Հոսու ըսելու 26 կ'ըսէ :

Միջին դարու բժիշկները սաեպղին , բողկ և չողովամ բառերուն քրանսերէնին տեղ լատիներէն ուրիշ բառեր գործածելով արկօթեան լեզու կը խօսէին : Շաքարագործը նոյնպէս իր շաքարին տեսակը զանազան անուններով կը նշանակէ , որոնք արկօթեան լեզու կը սեպուին : Ասկէ ըսան տարի առաջ քննադատներու խումբ մը արկօթեան բարբառով կը խօսէր երբ կ'ըսէր թէ Շէքսրիրի կէսը բառախաղներ և երկնշանակ կատակներ են :

Արկօթեան լեզու կը խօսին բանահիւսն ու արենատափէտը երբ նուրբ դիտողութեամբ մը կ'ըսեն թէ «քաղքենին» մըն է Պ. Տը Մօնմօրէնսի . վասն զի հըմուտ չէ ոչ բանահիւսութեան և ոչ քանդակագործութեան :

Արկօթեան լեզու կը խօսի ապատեմիայի դասական անգամ մը երբ «Փլէօր» (ծաղիկներ) ըսելու տեղ «Փլօր» , ծովի տեղ ներթիւն , սիրոյ տեղ հուր , գետ

զեցկութեան տեղ հրապոյրք, երիվարի տեղ նժոյք, եւ ագոյն ծոպի տեղ Պէլօնի զարդը. և եռեղջիւր գլխարկի տեղ Արէսի եռանկիւնը կ'րուէ: Ալժէպրան, բժշկութիւնը. բուսափիտութիւնն իրենց սեփական արկօթեան բարբառն ունին: Նաւերու մէջ խօսուող լեզուն, ծոփի այս սքանչելի, անթերի և նկարչային լեզուն զոր ժան Պար, Տիւքսէնը. Սիւֆրըն և Տիւբերէ խօսեցան և որ նաւական հանդերձանքի սու սուլումին, ձայնատուներու աղմուկին. Կոխի տա պարներու ընդհարումին, նաւին երերումին, հովին, բոնաշունչ քամիին և թնգանօթին կը խանուի. դիւցազնական և չքեղ արկօթեան բարբառ մըն է որ գողերու արկօթեան բարբառին նկատմամբ է ինչ որ առիւծը չնագայլին նկատմամբ:

Անշուշտ ասոնց ամէնն այ արկօթեան բարբառ է: Բայց ուրիշներ ինչ կ'ուղեն թող ըսեն, արկօթեան բարբառը այս կերպով ըմբռնելը հնարաւորել է. սակայն այս կերպն անգամ ընդունելի չպիտի ըլլու ամէն մարդու: Իոկ մենք այս բառը իր հին և ճիշդ տահմանաւոր և որոշ նշանակութեամբ կ'ըմբռնենք. և արկօթեան բարբառին սահման կ'ընդունինք բուն արկօթեան բարբառը, բուն արկօթեան, գերազանց պէս արկօթեան բարբառը:

Եթէ այս երկու բառերը կրնան զուգուիլ այն էին անաւուրց արկօթեան լեզուն որ թագաւորութիւն մըն էր. կը կրկնենք թէ ուրիշ բան չէ բայց եթէ թշուառութեան տպեղ, կասկածելի սմուզուկ, մատիչ, թսւնաւոր, անագորոյն, շիլ, զձուձ, նուրբ և աղէտաւոր լեզուն:

Ամէն անկումներու և ամէն տնբազզութիւններու ծայրը յետին թշուառութիւն մը կայ որ կ'ապստամ թի և որ կ'օրոշէ կոուիլ բարերախա իրոզութեանց և շնող իրաւանց ամբողջութեան դէմ. կոխ սոսկալին

ուր այս թշուառութիւնը՝ երբեմն նենգութեամբ, երբեմն բռնաբարութեամբ վատառողջ և միտնգա մայն անագորոյն կերպով կը յարձակի ընկերային կարգաւորութեան վրա թէ սոյութեան ասեղովք և թէ ոճրագործութեան լախտովք հարուածելով զայն: Թշուառութիւնը այս կոխին պէտքերուն համար կոխի եզու մը հնարեց որ է արկօթեան լեզուն:

Որ եւ է լեզու զոր մարգս խօսա է և որ կը նայ կորսուիլ այսինքն ինչ որ քաղաքակիրթ աշ խարհն բաղկացնող կամ խառնակող լաւ կամ յոսի աարերուն մէկն է պէտք չէ որ կորսուի. և ով որ այսպիսի լեզուի որ նաև մէկ բեկորը երեւան հանէ. զիհէն զուրս կը հանէ և կը պահէ, ընկերային դիտողութեան հարծիքներու սահ նանը ընդարձակած եւ քաղաքակիրթութեան ծառայած անգամ կ'ըլլայ. Բյօթ կամայ ակամայ այս ծառայութիւնը ըրաւ՝ Փիւնիկե ցիին երկու կարթագինեցի զինուորներու հետ խօսե. ցիին երկու կարթագինեցի զինուորներու հետ խօսե. ցիին լովի. Մօլիէր նոյն գէս այս ծառայութիւնը ըրած է՝ արեւելքին և ուրիշ ամէն տեսակ գաւառական բարբառները իր կատակերգութեանց անձերու խօսեւ տալով:

Հոս տոարկութիւնները նորէն ոգի կ'անեն. Փիւնիկեցին, լա՛ւ. արեւելքցին, շատ աղէկ. գաւառական բարբառին անգամ բանլիք չունինք. ասոնք ազգերու կամ գաւառներու վերաբերեալ լեզուներ են զայց արկօթեան լեզուն. ինչ օգուտ ունի արկօթեան բարբառը պահել: ինչ հարէ կայ երեւան հանելու արկօթեան բարբառ:

Ասոր մէկ պատասխան պիտի սանք միայն. Եթէ ուշագրութեան արժանի է այս լեզուն զոր ազգ մը կամ գաւառ մը խօսած է. ուշագրութեան և քննութեան աւելի արժանի բան մը կայ. այսինքն այն լեզուն որով թշուառութիւնը խօսած է:

Մանաւանդ թէ՝ ինչպէս ըսած ենք արդէն, ընօկերային տձեւութիւնները և հիւանդութիւնները զնել եւ դարմանելու համար երեւան հանելը այն ոշոխատութեանց կարգէն է, ուր բնարութիւն մը ընել ներելի չէ:

Բարքերու եւ գաղափարներու պատմիչին պաշտօնէն ոչ նուազ ոչ նուազ անաչառ է: Պատահարոներու պատմիչին կը վերաբերին մարդկային ընկերութեան մակերեւոյթը, թագակիրներու կորիները, իշխաններու ծնունդը, թագաւորներու ամուսնութիւնը, պատերազմները, ժողովները, հասարակային մեծ մարդերը յայտ յանդիման յեղափոխութիւնները վերջապէս ամէն ինչ որ դուրսն է. միւս պատմիչին կը վերաբերի ներսի իրերը յառակի իրերը, ժողովուրդը որ կ'աշխատի կը տառապի եւ կը համբերէ, կինը որ վշտարեկ կը տանջուրի, մանուկը որ կը հոգեւարէ, թագուն պատերազմները զոր մարդս մարդուս դէմ կը մղէ. աներեւոյթ անզթ ւթիւնները թաղաքակրթութեան աշխարհին վարի կողմը աւելի մթին ըլլալու պատճառու միթէ վերի կողմին չափ կարեւորութիւն չունի:

Մարդս քաջ կը ճանչնայ ւեռը երբ չգիտէր անոր խոռոչը.

Բարքերու եւ գաղափարներու պատմութիւնց պատահարներու պատիւթեան հետ կը խառնութիւնապարձարաբար: Տարբեր իրողութեանց երկու կարգ կը կազմեն անոնք, իրողութիւններ որ իրարու կը պատասխանեն. իրարու հետ միշտ կը շղթայուին և շատ տնգամ իրարու ծնունդ կուտան: Այն ամէն ծը. բագիրները զոր նախախնամութիւնը ազդի մը մաս կերեւ ոյթին վրայ կը գծագրէ, իրենց մթին այս նըշմարելի զուգահեռական ծրագիրները ունին յատակը, եւ երբ յատակը սաստկապէս կը շարժի, նաեւ մակե-

թեւոյթը կը յուզուի ճշմարիտ պատմութիւնը ամէն քանի հետ խառնուած ըլլալով ճշմարիտ պատմիչը ամէն բանի կը խառնուի:

Մարդս միակեղբոն բոլորակ մը չէ. այլ երկակեղբոն ձուաձեւ մըն է: Մէկն է իրողութիւնները, միւսն է գաղափարները:

Արկօթեան բարբառը զգեստարան մըն է, ուր զեզուն չարութեան գործ մը ընել ուզելով՝ կը ժըպտի: Անոր մէջ լեզուն դիմակէ բառեր և հնոտի այլաբանութիւններ կը հագնի: Այս ծպտումով սոսկալի լեզու մը կ'ըլլայ եւ զժուարաւ կը ճանչցուի: Միթէ իրօք ֆրանսերէնն է, մարդկային մեծ լեզուն է այն: Ինչ եւ է, ահա հիմայ պատրաստ է տեսարանը ելլեզու եւ ոճիրին պատասխանելու. ահա չարութեան խաղերու մէջ ամէն տեսակ զեր խաղալու կարող է: Ա՛լ չքալեր, այլ կը խաղայ. ա՛լ Դուր տէ Միրագլին կին գաւազանին կոթնելով կաղ ի կաղ կը քալէ, գաւազան մը որ կրնայ լախատի փոխուի, իր անունն է թափառականութիւն. իր հանդերձապետներն են ամէն ճիւազներն, որոնք անոր կերպարանքը այլափոխած են, այս թափառականութիւնը կը սողայ ու կը կանգնի. կրկին ընթացք սողունի: Ա՛լ ամէն զեր խաղալու յաջողակ է: նենզաւորը՝ լութիւն, թունաւորիչը՝ ժանդ, հրձիգը՝ մրուրի սեւութիւն և մարդասպանն ալ իր կարմրութիւնը տալով ծպտած է զայն:

Պարկեշտ մարդիկ ներօէն և մարդկային ընկերութեան զուռնէն երբ մտիկ կ'ընդն. գաղտնապէս կը զսեն զուրսը գանուոզներուն խօսակցութիւնը: Հարցումներ և պատասխաններ կը լսեն որոշակի: Ծշուկ մը կը լսեն առանց ըմբանելու, շշուկ սոսկալի, որ զբեթէ մարդկային ձայնի պէս կը հնչէ և որ սակայն աւելի ոռնումի կը մօտենայ քան թէ խօսքի:

Արկօթեան բարբառն է այս շնուկը։ Տձեւ են բա-  
րբ և չգիտեմ ինչ ցնորական անասնութեան մը  
որոշմը կը կրեն։ Մարդ հիգրաներու խօսիլը լսել կը  
կ'արծէ։

Այս բարբառը խաւարին մէջ անիմանալի է։ Ակ-  
ոններով կը կրծէ և կը փսփսայ, վերջալոյսը բո-  
լորզին մթութեան փոխելով իր կրծրալի շնուքով։  
Խշուասութիւնը խաւարածած է, ոճիրը ա՛լ ունելի  
խաւարահած, այս երկու սեւութիւնները խառնուե-  
լով և միանալով արկօթեան լեզուն կը կազմեն մը  
թութեան մթնոլորտին մէջ, մթութեան գործերու և  
մթութեան ձայներու մէջ։

Անարկու և գձու և լեզու որ կ'երթայ, կուգայ,  
կը ցատկէ, կը սողայ, լորձունք կը թափէ և հրէշա-  
պէս կը շարժի այն անբաւ և թխագոյն մշուշին մէջ  
զոր անչբեւը, գիշերը, նօթութիւնը, մոլութիւնը,  
ստութիւնը, անիրաւութիւնը, մերկութիւնը, ան-  
շընչութիւնը և ձմեռը կազմած են, և որ թշուառնե-  
րու արեւափայլ կէսօրն է։

Գթա՛նք պատժուողներուն։

Աւա՛զ նոյնիսկ սենք ո՛վ ենք, ո՞վ եմ ես որ  
ձեզ կը խօսիմ, ո՞վ էք գուք որ ինձ մտիկ կ'ընէք.  
ուրկէ եկած ե՞ք, մի՞թէ ստուգապէս գիտենք թէ  
ծնելէ առաջ բան մը ըրած չենք։

Աշխարհն բանտի մը կը նսանի քիչ մը։

Ո՞վ դիտէ թէ մարդս Աստուածային արդարու-  
թենէ ունուած վաղեմի դատապարտեալ մը չկ։

Նայէ կեանիքը ի յօտուստ։ Այնպիսի կերպով  
կազմուած է այն որ մարդս ամենուրեք պատիժ  
կը զգայ։

Մի՞թէ ունիս ինչ որ երջանկութիւն կ'անուան  
ուի։ Լամ'ւ, ամէն օր տրասում ես։ Ամէն օր մեծ ցա-  
մը կամ պղտիկ հոգ մը կ'ունենաս։

Երէկ կը դոզայիր մէկու մը առողջութեան նը-  
կատմամբ որւսիրելի էր քեզ, այսօր ալ քու առող-  
ջութեանդ համար կը վախնաս։

Վազր ստակն համար մտահոգութիւն պիտի ու-  
նենաս։ միւս օր զրպարտիչի մը թշնամական պար-  
սաւին պիտի ենթարկուիս, հետեւեալ օրն ալ բարե-  
կամի մը ապերախտութիւնը պիտի ողբաս յետոյ օդը  
կամի մը կապերախտութիւնը պիտի ողբաս յետոյ օդը  
կամի մը կապերախտութիւնը կամ կոր-  
գէ։ Ոլլալուն, տպա բան մը կտրուելուն կամ կոր-  
գած լամար կը տրտմիս, կամ կը զղջաս վայե-  
տուելուն համար կը տրտմիս, կամ կը զղջաս վայե-  
տուելուդ համար այնպիսի հաճոյք մը որու հա-  
մար խիզելը եւ ողնասիւնը կը յանդիմանեն զքեզ։  
ուրիշ օր մըն ալ հասարակային գործերու ընթացքը  
ժամանուքով կը գրաւէ զքեզ։

Հապա ո՛ւր թողունք սրտին վիշտերը, ահա այս-  
պէս կը շարունակուի ամէն բան։ Ամպ մը կը փարա-  
տի, ուրիշ մը կը կազմուի։

Հարիւր օրին հազիւ թէ մէկը ուրախալի եւ ա-  
րեւափայլ է։

Զմոռնանք ըսելու թէ այսպիսի կեանք մը վա-  
րելով հանգերձ այն մարգերու թիւին մէջն ես ո-  
րոնք երջանկութիւն ունին, իսկ միւս մարգերը մա-  
յուն խաւարին ներքև ընկղմա են։

Բանիրուն սիտքերը քիչ անգամ կը գործածեն  
երջանիկ եւ ապերջանիկ խօսքը։ Երջանիկ չկայ  
այս աշխարհիս մէջ որ անշուշա ուրիշ աշխարհի  
մը գաւիթն է։

Մարդկային սեոր ճշմարտապէս երկու մասի կը  
բաժնուի։ լուսաւորեալներ եւ խաւարեալներ։

Խաւարեալներուն թիւը նուազեցնել, լուսաւոր-  
եալներուն թիւը աւելցնել, այս է ահա մեր նպա-  
տակը։ Ասոր համար է որ մենք ուսում, գիտութիւն  
կը գոչենք։ Կարդալ սորվեցնելը կրակ վառել է։  
Ամնկերը կը փողփողին երը կը հեգուին։

Սակայն ով որ լոյս կ'ըսէ , հարկաւորապէս ու  
բախութիւն չըսեր : Մարդո լոյսին մէջ կը տառապի ,  
ծայրայեղութիւնը կ'այրի , Բոցը թշնամի է թեւին :  
Այրիլ աւանց թեւարկելէ դադրելու , ահա այս է հան  
ճարին սքանչելիքը :

Երբ պիտի ճանչնաս եւ պիտի սիրես , դարձեալ  
պիտի տառապիս : Լոյսը արտառուելով կը ծագի :  
Լուսաւորեալները կուլան գէթ խաւարեալներուն  
վրայ :

Գ լ Ռ ի Խ թ

## ԱՐՄԱՏՆԵՐ

---

Արկօթեան բարբառը ահա խաւարեալներուն լե-  
զուն է :

Միտքը իր ամենէն մթին անդունդներուն մէջ  
կը յուղուի , ընկերային փիլիսոփայութիւնը իր ա-  
մենէն կոկծալի խորհրդածութիւններովը գրաւելու  
կը հրաւիրուի երբ թէ՛ միտքը և թէ ընկերային փի-  
լիսոփայութիւնը կը դիմեն այս կնճառի բարբառը  
որ գծուն ու միանգամայն պժգալի է : Ահա այս լեզ-  
ուին մէջ աեսանելի պատուսաս կայ : Անոր ամէն մէկ  
վանկը պատիժի գրոշմը կը կրէ : Գոեհիկ լեզուին  
բառերը արկօթեան լեզուին մէջ իբր դահիճին հրա-  
չէկ երկաթէն աւրուած և կարծրաւած կ'երեւան :  
Մանտուանդ մէկ քանի բառ կարծես թէ գեռ կը ծիւէ :

Այս ի՞չ խօսքը երբ կը լին, կարծես թէ յան  
կարծ մերկացող գողի մը հրաշէկ երկաթով դրոշմը  
ուած ուսը կը տեսնես: Գաղափարը գրեթէ չուզեր  
արտայայտուիլ այս գոյականներով, որոնք վաղեմի  
գատապարտ կը սեպուին: Արկօթեան լեզուն ունի  
այնպիսի այլաբանութիւններ որոնք իրեն, ծայրա-  
յեղ լրութեան նայելով՝ կը զգած թէ դատապար  
տութեան անուրը կրած են թիարանի կամ բանտի  
մէջ:

Սակայն այս ասրօրինակ լեզուն իր այս սոս-  
կումներովը հանդերձ և մանաւանդ թէ այս սոսկում-  
ներուն պատճառաւ իրաւունք ունի իրեն յատուկ  
խորլ մը պահանջելու այն մեծ և անկողմնապահ դա-  
րանին մէջ ուր ժանդանար բնիոնի ինչպէս նաև ոս-  
կի շքաղրամը աեղ ունի, և որ կ'անուանուի գրա-  
կանութիւն:

Ով որ կ'ոնզէ թող հաւանի կամ չհաւանի, ստոյդ  
է թէ արկօթեան բարբառը իրեն յատուկ համաձայ  
նութիւն և բանահիւսութիւն ունի: Լեզու մըն է  
ան: Եթէ քանի մը բառերէն կը հասկցուի թէ Մանա-  
րէն աւազակապեար ծամծմած է այս լեզուն. անոր  
քանի մը անուանափոխութեանց շքեզութենէն ալ կը  
հասկցուի թէ Վիլօն խօսած է զայն:

*Mais où sont les neiges d'antan*

(Բայց ու՞ր են անցեալ ասրուան ձիւները)

Այս ամենընափը և երեւելի ոտանաւորը արկօ-  
թեան ոտանաւոր մըն է: Տոգին վերջը «անթան»ը,  
որ և «անթէ աննօմ», թիւներու արկօթեան լեզուին

մէկ բան է որ կը նշանակէ անցեալ տարի, և ըն-  
դարձակ նշանակութեամբ առջի ժամանակներ: Ասկէ  
երեսունը հինգ աարի առաջ 1827ին թիապարտնե-  
րու մեծ կարաւանին ուղեւորութեան միջուին ու-  
զողը զեռ կրնար կարգալ պիսէթրի զնդաններու մէ-  
կին մէջ յետագայ առածր զոր թիարանի դատապար-  
տուած թիւների թագաւոր մը պատին փրայ փորա-  
գրած էր բեւե ով մը. կոր կը նշանակէ. «Հին ժա-  
մանակի թագաւորները օծուելու կ'երթային միշա-  
նա թագաւորը կը խորհէր թէ օծու մը թիարանն էր:  
Այս թագաւորը կը խորհէր թէ օծու մը թիարանն էր:

• • • • •

Եթէ միայն գրական տեսութեամբ նկատուի.  
չկայ ուսում մը որ այնքան հետաքրքրական և ար-  
դիւնաւոր լլայ որքան է արկօթեան բարբառն.  
ուսումը:

Լեզուին մէջ մմբողջ լեզու մըն է, տեսակ մը  
հիւանդային այտու է, վեսաւար պատուաստ մըն է  
ան որ բոյսեր արտադրած է. հին զաղղիական կոճ-  
ան վրայ արմատ բռնած անպիտան տունկ մըն է և  
ոսսկալի տերեւները լեզուին մէկ կողմին վրայ բո-  
լորովին կը սողան:

Արկօթեան լեզուին առջի տեսքը, ոամկային-  
տեսքը կրնայ անուանուի այս: Բայց որոնք որ լե-  
զու մը պէտք եղաւ կերպովը, այսինքն երկիրը զնո-  
նող երկրաբաններու պէս զննել գիտեն, պիտի տես-  
նեն որ արկօթեան լեզուն բոլորովին նոր երեւան-  
ելած լեզուային երկիր մընէ է:

Այս երկիրը աւելի կամ նոււազ պեղելով արկօթ-  
եան բարբառին մէջ, ժողովայային հին ֆրանսերէնին.

Ներքեւ գուառական բարբառի, սպանիերէնի. իտա լերէնի, արեւելեանի որ Միջերկրական ծովու նաւա հանդիսաներուն լեզուն է, անգլերէնի և գերմանե րէնի բառեր կը գտնես. նաեւ վիպասանութիւն կը գտնես երեք տղակէն ալ. ֆրանսական վիպասանութիւն, իտալական վիպասանութիւն, ուումանական վիպասանութիւն, լատիներէն, պասգերէն և կեղ տերէն:

Աորին և այլանդակ պատմութիւն: Սաորերկրեայ չէնք զոր ամէն թշուառները միաբանութեամբ շինած են. Ամէն մէկ տնիծուած ցեղ իր հողը բերոծ, ամէն մէկ վիշտ իր քարը տուած, ամէն մէկ սիրտ իր կոպիճը նետած է հոն: Զար ու գծուծ կամ բարկալի հոգիներու բազմութիւն մը որ աշխարհէս անցնելով գնաց և յաւիտենութեան անդաւնդը աներեւոյթ եւ դաւ, գսեթէ ամրողջապէս այս ստորերկրեայ շէնքին մէջն է և կերպով մը առկաւին կը աեսնուի հրեշա. յին բառի մը ձեւին տակ:

Կ'ուզե՞ս սպանիերէն աեսնել արկօթեան լեզուին մէջ. զօթական հին արկօթեան բառերը կը վիտան անոր մէջ, ինչպէս «պօֆէթ», բառը որ «պօֆքթօն», բառէն ելած է, և այլն.

Իտալերէն կ'ուզես, ահա «սրատ» (սուր) բառը որ «սրարթ» բառէն ելած է...: Անգլիերէն կ'ուզես. ահա «պիշօ» (եպիսկոպոս) բառը որ «պիշթ» բառէն ելած է: Գերմաներէն կ'ուզես. ահա «զալէօր» (ծառայ) բառը որ «քէլէր» բառէն ելած է...: Լատիներէն կ'ուզես. ահա «ֆրանժիր» (խորտակել) բառը որ «ֆրանճերէ» բառէն ելած է, և այլն...:

Այս բանասիրական սկիզբներէն ի գոտ արկօթեան ինգուն ուրիշ աւելի բնական արմատներ ունի որոնք կրնայ բոուիլ թէ նոյնիսկ սարդուս մտքէն ծագում կ'առնեն:

Նախ բառերուն ուզղակի ստեղծումը, Հոս է լեզուներուն գաղանիքը: Նկարագրել բառերով որոնք չգիտեմ ինչպէս և ինչու պատկերներ ունին: Այս է ամէն մարդկային բարբառին նախնական հիմք. կը բնայ աւէն մարդկային բարբառի կրանիթը անուանուիլ այն: Արկօթեան բարբառին մէջ կը վիտան այս տեսակ բառեր, անմիջական բառեր չգիտեմ ուրիշ և որմէ շինուած միսկոտը բառեր առանց ստուգաբառնութեան, առանց նմանութեան, առանց ածանցումի, առանձին բարբարոս, երբեմն ալ սոսկալի բառեր որոնք արտայայտութեան տարօրինակ զօրութիւն մը ունին և որոնք կ'ապրին. ինչպէս են թօլ որ պուրօ (դահիճ) կը նշանակէ, բապուէն որ տիպալը (սատանայ), սել է, եւայլն:

Այս և ասոնց նման շաա բառեր կան որոնք զարմանալի են, և որոնք կը պահեն ու կը ցուցնեն. ասսոնց մէկ քանին, ինչպէս է «րապուէն» բառը, ծաղրաշարժ և միանգամայն սոսկալի են. լոողը դէմքը ծոմրտկող կիկլոպ մը տեսնել կը կարծէ:

Երկրորդ այլարանութիւնը:

Ամէն բան ըսել և ամէն բան պահել ուզող լեզ. ուի մը յաակութիւնն է շատ այլաշրջիկ խօսքեր ունինալ:

Այլարանութիւնը հանելուկ մըն է որ կ'ապաւինի գոզութիւն մը բնելու պատրաստուող գոզը. փախչելու սիջոց պատրաստող բանաբակեալ: Արկօթեան լեզուի մէջ շատ այլարանութիւններ կան ինչպէս «թօրթիյյիէ» որ «մանժէ» (ուտել) «էօն թառ որ «էօն վէօլէօր որը բէն» (հացի գող մը) կը նշանակէ, են...:

Աւրեմն արկօթեան լեզուն հետզետէ առջի միջո  
թէն երկրորդը դալով, վայրենական և նտխնական  
վիճակ ունեցող բառերը կը սկսին այլաբանական ի  
մաստ մը ունենալ, ինչպէս է տիտագլը բառը որ բա  
պուէն ըլլալէ դադաելով կ'ըլլայ պուլանժէ, այսինքն  
հացը փուռը նետող, և այլն:

Երրորդ կերպն է հարթայթել: Արկօթեան բար  
բառը լեզուին չնորհիւ կ'ապրի: Հաճոյիցը համեմատ  
կը գործածէ զայն, պատահաբար անոր այս կամ այն  
բառը կ'առնէ եթր հարկը պահանջէ, համառօպապէօ  
և ամեւօրէն այլախելով բաւական կը գործածէ:  
Երրեմն այս այլամեւուած սովորական բառերը բուն  
արկօթեան բառերու հետ խառնելով նկարչային խօս-  
քեր կը շարադրէ որոնց մէջ զգալի է նախորդ երկու  
տարրերուն, այսինքն ուղղակի սաեզծուառ և այլա  
շրջուած բառերու խառնուրդը, ինչպէս սա խօսքը՝  
«ը զա ժամանակ ժը մարօն քը լու բուլօթ տը Բանո  
թէն թրիմ աան լը սապրի. որ կը նշանակէ. Եռնը  
կը նաչէ՝ կասկած ունիմ թէ Բարիզի ուղեկառքը ան-  
տառէն չանցնիր»:

Ծատ անգամ արկօթեան բարբառը ստիկ ընող-  
ները շիտեցնելու համար լեզուին ամէն բառերուն  
վերջը տձեւ պոչ մը կ'աւելցնէ, այլ, օրկ, իէրկ վեր-  
ջաւորութիւններ կը դնէ ինչպէս է սա խօսքը.—  
«Վո զիէրկ թրուվար պօնօրկ որ ժիկօմիւշ», որու  
նիշդ ֆրանսերէնն է՝ «թրուվէվու որ ժիկօ» պօն, և  
որ կը նշանակէ՝ այս զիստը հաճելի է ձեզ: Փար-  
թուշ աւազակապետը այս խօսքը ուղղած է բանտա-  
պահի Ամը գիտնալու համար թէ արդեօք փախ-  
չելու համար իր առաջարկած գումարը ընդունելի  
է անոր....»

Այսպէս արկօթեան լեզուն հետզետէ կը լուծ-  
ուի և կը վերակաղմուի. մթին և արագընթաց աշ-

խատութիւն որ բեաւ կանգ չառներ: Տասը տարուան  
մէջ աւելի ճամբայ կ'առնէ քան լեզուն տասը դարի  
մէջ: Այսպէս արկօթեան «լարթէն» (հաց) բառը  
«լարթիֆ», «չիդ» (եկեղեցի) բառը «էկրուժուար»  
կ'ըլլան, և այլն:

Գարթուշի լեզուն թերեւս երբայեցերէն սեպուի  
լասընէրի: Այս լեզուին ամէն բառերը մշտնջենա  
պէս խոյս կուտան զիրենք արտասանող մարդերուն  
պէս:

Սակայն ժամանակ ժամանակ և նոյնիսկ այս  
շարժումին պատճառաւ հին արկօթեան լեզուն վերս  
տին կ'երեւայ և նոր կը դառնայ: Ունի իր կեդրո-  
նատեղիները ուր կը պահուի: Թամփլը տասնըեօթե.  
րորդ դարու արկօթերէնը կը պահէր. Պիոէթրը՝ երբ  
բանան էր՝ թիւներուն արկօթերէնը կը պահէր...:  
Բայց և այնպէս մշտնջենական շարժումը դարձեալ ոչ  
նուազ կը հետեւի իր օրէնքին.

Փիլիսոփան եթէ դիտելու համար կարենայ վայր-  
կեան մը անշարժ բ նել այս լեզուն որ անբնդնատ  
կը ցնդի, ցաւագին և օգտակար խորհրդածութիւն-  
ներ ընելու կը ստիպուի:

Զկայ զնուութիւն մը որ այս լեզուին զնուու  
թեան չափ ազգու ըլլայ և դասեր պարունակէ: Ար-  
կօթեան լեզուն չունի այլաբանութիւն մը, չունի  
ստուգաբանութիւն մը որ դաս մը չպարունակէ: Այս  
լեզուն խօսողներուն մէջ «պաթրը» (զարնել) «Փէն  
արը» (կեզել) կը նշանակէ հիւանդութիւն մը կը  
զարնուի. խաբէութիւնը անոնց ոյժն է:

Այս յարդիկ երկու անբաժանելի գաղափարներ  
կը համարին մարդը և մթութիւնը: Անոր համար  
«օրկ» կ'անուանեն գիշերը և «օրկ» կ'անուանեն  
մարդը:

Մարդո խաւարի ածանցեալ մըն է:

Այս մարդերը սովորած են նկատելու մարդկային ընկերութիւնը իբր իրենց մահատու մթնոլորտ մը, իբր ազէտաքեր ոյժ մը, և ահա այս պատճառու երբ իրենց պատօւթեան վրայ կը խօսին՝ առողջութեանը վրայ խօսող մարդու մը պէս կը խօսին. օրինակի համար անոնց մէջ հիւանդ կ'անուանուի այն որ ձերբակալուած է. մեռած կ'անուանուի այն որ դատապարտուած է:

Չորս քարաշէն պատերու մէջ փակուած բանս տարկեալի մը համար ամէնէն սոսկալի բանն է հոն տեսակ մը սառնային կուսութիւն պահել. բանտարկ եալը կուսունոց կ'անուանէ զնդանը: Այս տիրապէտեղին մէջ արտաքին կեանքը միշտ իր ամէնէն զըռուարթ տեսքովը կ'երեւայ, բանարկեալին ոաքերը շղթայուած են. թերեւս կարծես թէ անիկա կը մըտածէ ոտքերուն այն փափուկ պաշտօնին վրայ որ է քալել. բայց ոչ բանտարկեալը ոտքերուն չէ թէ քաւելու այլ պարելու պաշտօնը միտքը կը բերէ. ուստի երբ կը յաջողի սղոցելու իր շղթաները. նախ առաջ կը մտածէ թէ հիմա ա՛լ կրնայ պարել և սղոցը պասաթրէնկ (պար) կ'անուանէ:

Աւազակը երկու գլուխ ունի, մէկը այն է որ կը արամախոնէ իր գործողութեանց վրայ և կ'առաջնորդէ զայն յինչեւ մահը, միւսն այն է զոր իր մահ. ուսան օրը ուսերուն վրայ կը կրէ աւազակը օօրպան կ'անուանէ այն գլուխը որ ոնքագործութիւն կը խրատէ իրեն, և թրոնշ կ'անուանէ այն գլուխը որ իր մեղքը կը սրբէ:

Երբ մարդ մը ա՛լ մարմայն վրայ ցնցոտիներ և սրտին մէջ մոլութիւններ կ'ունենայ միայն, երբ կը հասնի նիւթական և բարոյական կրկին նուաստութեան այն կէտը զոր «կէօ» (մուրացիկ և անառակ) բար իր երկու նշանակութեամբ կը բացարիէ, ալ

ոնքագործութեան պատրաստուած է և այէկ սրուած դանակի մը կը նմանի և ահա այս պատճառաւ արս կօթեան բարբառը չէ թէ «կէօ», այլ — «ըէկիւլէ» (սուր) կ'անուանէ զայն — ի՞նչ է թիարանը. գենեանապարտութեան խարոյկ, մը գենեան մը: Թիապարտը կ'անուանուի «փակօ» (խուրձ) մը: Վերջապէտ չարագործները ի՞նչ անուն կուտան բանտին. դպրոց: Այս բառէն պատժապարտներու զգաւառութեան վերաբերող ամբողջ կանոնագրութիւն մը կը նայ արտագրուիլ:

Կ'ուզես զիտնալ թէ ուր չինուած ևն թիարանի երգերուն մեծագոյն մասը, այն հագներգները որոնք մասնաւոր բառարանի մէջ «լիրլօնֆա» կ'անուանուին:

Կարդա՛ ուշադիր յետագայ տողերը.

Բարիզի Շաթլէին (բանտ) մէջ մեծ և երկայնածեւ զետնափոր մը կար, Այս զետնափորը Սէն գետին մակերեւոյթէն սկսելով վերէն վար ինը կանգուն խորութիւն ունէր, առանց պատուհան, ոչ ալ երդ ունենայու, իր միակ բաց տեղն էր զուռը. մարտիկ կրնային այս զետնափորը մտնել, բայց ոչ ոչ: Այս զետնափորին ձեղունը քարաշէն գմբէթ մը, իսկ յատակը ասաը մատնաչափ տիզմ էր:

Սալաքարներով յատակուած էր այն առաջուց, բայց զետին ջուրերուն մզումը սալայատակը փատծ և աւերած էր: Գետնափորին մէկ կողմէն միւս կողմը ձգուած երկայն զերան մը կար որ զետնէն ութը սաք բարձր էր. զերանին վրայ աեղ աեղ երեք սաք երկայնութեամբ շղթաներ կը կ'ախուէին որոնց ամէն մէկին ծայրը անուր մը կար: Թիարանը նետուելու դատապարտեալ մարդերը ահա այս զետնա-

փորը կը դրուէին ուր կը կենային մինչեւ թու լօնի  
թիարանը երթաւու օրը:

Այս գատապարտեալները կը հրուէին դէպի այն  
զերանին ներքեւ ուր ամէն մէկին շղթան մութին  
տատանելով անոր կ'սպասէր: Եղթաները՝ կախուած  
թեւերու և անուրները բացուած ձեռքերու պէս այն  
թշուառները վզէն կը բռնէին: Առոնք այն շղթանե-  
րով կը կապուէին և հոն կը ձգուէին: Եղթաները  
շատ կարճ ըլլալով շղթայակ'սպները չէին կրնար  
պառկիլ: Թշուառները այս գետնափորին մէջ, այս  
խաւարածած անդունդին յատակը, այս գերանին ներ-  
քեւ գրեթն իբր կախուած անշարժ կը կենային, ան-  
լուր ջանք կ'ընէին ծոելու և հայը կամ ջուրի փար  
չը առնելու համար: գմբէթը իրենց գլխուն վերեւն  
էր: ամէն մէկին ոտքը տիղւին մէջ մխուած էր մին  
չեւ որունքին կէսը: ամէն մէկուն կղկղանքը ծուն  
կին եաեւի կողմին վրայէն կը հոսէր: յոդնաբեկ կը  
չարչարուէին, իրենց ազդրերու և ծունկերուն վրայ  
կը ծաէին, հանգստանալու համար շղթային կը կառ-  
չէին, ոտքի վրայ միայն կրնային քնանալ, և անու-  
րին օղակը տյանքան նեղ կուգար իրենց վիզին որ  
ամէն րոպէ կ'արթնային: ոմանք ամենեւին չէին  
արթնար:

Ուտելու համար ներբանով իրենց խոտուցին վը-  
րայէն մինչեւ իրենց ձեռքը կը վերցունէին այն հա-  
զը որ տիղմին մէջ նետուած էր իրենց համար: Ա՞ր-  
քան ժամանակ կը կենային ոյսպէս: Ամիս մը, եր-  
քու ամիս, երբեմն սեց ամիս: մէկը տարի մը  
կեցաւ:

Թիարանի նախասենեակն էր այս գետնափորը,  
ուր կը նետուէր ով որ թաղաւորին մէկ նապաստակը  
կը դողնար:

Այս գետենական գերեզմանին մէջ ի՞նչ կ'ընէին

անոնք: ինչ որ կարելի է ընել գերեզմանի մէջ,  
այսինքն կը հոգեվարէին, և ինչ որ կարելի է ընել  
դժոխքի մը մէջ, այսինքն կ'երգէին: Վասն զի ուր  
որ ալ յոյս չկայ, երգը կը մնայ: Մալթայի թիարա  
նին ջուրերուն մէջ երբ թիանաւ մը կը մօտենար,  
թիերուն ձայնէն առաջ կը լոուէր: Խեղճ Սիւրզէն  
սան որ գաղտորս մը ըլլալուն համար նաթըլէի գետ  
նափորէն անցած էր: կ'ըսէր.

«Ճաղաչափութիւնները պաշտպանեցին զիս»:

Անկարեւորութիւն բանահիսութեան: Ի՞նչ օ-  
գո առ ունի աաղաչափութիւնը, Արկօթեան երգերուն  
գրեթէ ամենն ալ Շաթրէի այս գետնափորին մէջ  
շինուած են: Մօնկօմերիի թիանաւին մեղմաձայն  
հագներգը Բարի կրան-նաթըլէի զնդանէն ելած է  
«թիմալումիզէն», «թիմալումիզօն»: Այս երգերուն  
մեծ մասը տիսրալի մէկ քանին զուարթ, մէկը սի  
րային է:

Որքան ալ աշխատիս, բնաւ չպիտի կրնաս ջնջել  
մահղկային սրտի սա յաւիտենական մնացորդը՝ «որ է  
սէր»:

Այս մթին զործողութեանց հեղինակները գողա-  
նիք կը պահեն: Փաղտնիքը ամէնուն բանն է: Այս  
թշուառներու համար գաղտնիքը —միութիւն է որ  
միաւ որութեան հիմը կը սեպուի: Փաղտնիքը գուրս  
առաջ վայրենաբարոյ հասարակութեան ամէն մէկ  
անգամէն բան մը կորզել է: Արկօթեան աղու բար  
բարին մէջ «աէնօնսէ» (Տատնել) բառին տեղ «ման  
ժէ լը ՚օրսօ» (պատառը ուտել) կ'ըսուի: իբր թէ  
մատնիչը ամէնուն սնունդէն մաս մը իրեն կը քաշէ,  
և ամէն մէկուն միսին մէկ պատառվը կը սնանի:

Ի՞նչ է ապտակ մը ընդունիլ: Սովորական այ-

լաբանութիւնը կը պատասխանէ . երսունը երկու միտք (շանտէլ) տեսնել է այն : Արկօթեան բարբառը հոս կը միջամտէ և փոխանակ շշանտէլ ըսելու «գառաւֆլը» կ'ըսէ : Ասոր վրայ սովորական բարբառը «սուֆլէ» (ապակ) բառին հոմանիշ կը ցուցնէ «գառաւֆլէ» բառը :

Այսպէս արկօթեան բարբառը այլաբանութենէ , իբր անհաջուելի զօրութենէ մը մղուելով կերպով մը վարէն վեր կը թափանցէ . և աւազակներու այրէն ձեմարանը կը բարձրանայ և ահա Բուլայլէկ՝ սժ'ա . լիւմ մա գամուֆլէ (ճրագս կը վառեմ) ըսելովը . Վոլթէր կը դրէ . «Հանկլըվիէլ լա Պօմէլ մէրիթ սանգամուֆլէ» (Հանկլըվիէլ լա Պօմէլ հարիւո ապակի արժանի է ) :

Արկօթեան բարբառը ո'րքան պեղուի . այնքան նոր բան մը կը գտնուի : Ով որ այս տարօրինակ բարբառը զննէ և խուզարկէ , կը հասնի այն խորհրդաւոր կէտը ուր մարդկային կանոնաւոր ընկերութիւնը և անիծեալ ընկերութիւնը սէկդմէկ կարելով կ'անցնին :

Գողը նոյնպէս իրեն յառուկ թնթանօդի ճարակը գոզանալի նիւթը ունի . այսինքն դուն , ես ով ոք կ'անցնի , գողը բանզրը կ'անուանէ այս ճարակը . ոք թան («քէօ» ամէն մարդ) բառէն ելած է : Արկօթեան բարբառը թիապարա եղած բանն է :

Կը զարհուրինք երբ կը արսնենք թէ մաղկուս միտքը կրնայ եղեր այսքան նուասանալ , կրնայ եղեր մինչեւ այս աստիճան վար իջնել և հոն կաշկանք դուիլ ճակատագրին մթագին բռնակալութիւններէն , կրնայ եղեր այս անդունդին մէջ կապուիլ չդիտեմ ի՞նչպիսի կապերով :

Ո'վ եղկելի միտք թշուառներու :

Աւա՛ղ . միթէ մարդկային հոգին օդնող մը պիտի

ցուենայ այս մթութեան մէջ . միթէ ճակտտագրէն գուենայ մթութեան միտքապարտուած է մշանջենապէս հոն սպասելու միտքին , փրկիչին . Պէտասներու և Հիբոկրիբներու անքաւ ձիաւորին այն արշալուսագոյն մարտիկին , այն բաւ ձիաւորին այն արշալուսագոյն մարտիկին , այն ապագային փողփողուն ասպետին որ թուարկելով երկինքէն կ'իջնէ : Միթէ միշտ պարապ տեղը օդնու . թեան պիտի կանչէ տեսալականին լուսեղէն նիզակէ . միթէ դատապարտուած է չարութեան զարհուրելի կերպով մը գէպ անդունդին յատակը իջնելը լսելու , և սոսկալի ծովին ներքեւ հետզհետէ իր քով ընդհշմարելու այս արագօնական գլուխը , այս ահագին ըերանը որ փրփուր կը ծամէ . այս ամենի օձը որ մագիներով , ուսույցներով և օղակներով կը տասամագիներով , միթէ պէք է որ մարգկային նի և կը յառաջանայ . միթէ պէք է որ մարգկային հոգին հոն , այն անդունդին յատակը մնայ անլոյս և անյոյս , այն զարհուրելի հրէշին մատնուելով որ հետզհետէ կը մօտենայ և անոր հոտը կ'ասնէ անորու հետզհետէ կապէս մատնուելով որ հոն այսպէս նահատակապէս . միթէ պէտք է որ հոն այսպէս նահատակապէս և մշանջենապէս կապուելով գիշերային լարելով և մշանջենապէս կապուելով գիշերային ժայռին խաւարէն պաշարուող սպիտակ , մերկանպամ և տիրուր Անտրօմէտին պէս :

Գ Լ Ա Խ Խ Գ .

## ԱՐԿՈԹԵԱՆ ԲԱՐԲԱՌ ՈՐ ԿՈՒԼԱՅ, ԱՐԿՈԹԵԱՆ ԲԱՐԲԱՌ ՈՐ ԿԸ ԽՆԴԱՅ

Ինչպէս կր տեսնաւի . արկօթեան բարբառը . չորս  
հարիւր տարի առաջուան ինչպէս նաև արդի ժամա-  
նակիս արկօթեան բարբառը իր մէջ կ'ամփոփէ այն  
խորհրդական տիտուր հօգսն որ ամէն բառերուն եր-  
բեմ տրտում ընթագք մը , երբեմն սպառնաւի կեր  
պարանք մը կուտայ : Մարդ այս բարին մէջ կ'զգայ  
Գուր տէ Միհրագլոյի մուրացկաններու հին վայրենա-  
կան պատմութիւնը այն մուրացկաններու որոնք  
թուղթ կը խաղային իրենց յատուկ խաղերով , որոնց  
մէկ քանին մնացած են մինչեւ հիմա : Օրինակի հա-

մար «բապաթիշի» ութնոցը ութը խաչաձեւ տերեւ  
ունեցող մեծ ծառ մը կը պատկերացնէր . որ անտած  
ոին տեսակ մը ցնորական կերպարանաւորութիւնն  
է : Այս ծառին տակ վասուած կրակ մը կը տեսնուէր  
որու վրայ երեք նապաստակ որսորդ մը կը խորոշ  
վէին շամփուրով , և ետեւն ալ ուրիշ կրակի մը վրաց  
ծխող սան մը կը տեսնուէր որու մէջէն շունի մը  
գլուխը կ'ելլէր :

Ամենասոսկալի բան մըն էի խաղի թուղթի մը  
վրայ նկարուած այս վրիժաւութիւնները հրատաներու  
առջեւ որոնք մագսանենգերը կը խորովէին և կաթ-  
ային առջեւ որ դրամանենգերը կը խաչէր :

Արկօթեան աշխարհի մէջ մտքին ընդունած զատ  
նազան ձեւերուն ամէնն ալ , նաև երգը , նաև ծաղրը  
նաև սպանալիքը տյս անկար և մշտաբեկ յատկու-  
թիւնը ունէին :

Ամէն երգերը որոնց քանի մը եղանակները մին-  
չեւ ցորդ մնացած են , այնքան խոնարհական և  
դորժագին էին որ լոզգին լացը կուգայ :

«Բէկըրը (զող) կ'անուանուի խեղճ «բեկըր» , և  
միշտ նապաստակ մըն է որ կը պահուին մկիկ մըն է  
որ խոյս կուտայ . թռչոնն մըն է որ կը փախչի :  
Հազիւ հաղ կը բողոքէ . հառաչելը բաւական կը հա-  
մարի . իր հեծումներուն մէկը մինչեւ մեզ հա-  
սած է .

«Զեմ հասկնար թէ ինչպէս Աստուած , մարզերու  
հայրը կրեար տանջել իր զաւակները և թռոները ,  
և անոնց աղաղակները լսել առանց ին ըն ալ տան-  
ջուելու» :

Թշուառը՝ որ ժամանակ կ'ունենայ խորհելու  
կը փոքրնայ օրէնքին առջեւ և կը նուասանայ ըն-  
կերութեան առջեւ , փորի վրայ կը պառկի . կ'աղեր-

սէ, գէպի գթու թեան կողմը կը դառնայ. Կ'զգաս թէ  
ան իր յանցանքը կը ճանչնայ:

Անցեալ դարու կէսի միջոցները փոփոխութիւն  
մը եղաւ. Բանտերու երգերը գողերու նագարաթները  
կրնայ ըսուիլ թէ լրբենի և զուարթ շարժում մը ա  
սին:

Տիրալի «մալիւրէ»ի յաջորդեց «լաթիֆլա»: Տառ  
նըութերրորդ դարի մէջ թիանաւերու, նաւաբանաեւ  
րու և թիապարաւերու գրեթէ բոլոր երգերը սատա-  
նայական և անիմանալի զուարթութիւն մը ունին:  
Այս երգերուն մէջ յետագայ ճռչաձայն և ոստոս-  
տուն նագարաթը կը լոռւի որ կրնայ ըսուիլ թէ լու-  
սածին նշոյլէ մը լուսաւորուած և կարծես թէ սրբն-  
դահար շրջմոլի հուրէ մը անտառը նետուած է:

Միրլապապի սիւրլապապօ  
Միրլիթօն բիպօն բիպէթէ  
Միւրլապապի միրլապապօ  
Միրլիթօն բիպօն բիպօ:

Աւոզակները կ'երգէին զայս գետնափորի մը մէջ  
կամ աետափի մը ծայր մարդ մը մորթելով:

Ծա՛նը ախտանշան: Տասնըութերրորդ զարու մէջ  
սա ախտուր գասերուն հինորեայ թախծութիւնը կը  
փարատի: Ա՛լ անոնք կը սկսին խնդալ, կը ծառորեն  
Աստուածը և թագաւորը:

Լուի ԺԵ. գահակալած ըլլալով, արկօթեան աշ-  
խարհի մարդիկը Բարիզի մարքիզ կ'անուանեն Ֆրան-  
սայի թագաւորը: Անա գրեթէ զուարթ են ալ, Տեսակ  
մը թեթեւ լոյս կ'ելնէ այս թշուառներէն, իբր թէ  
իրենց խիղճն ալ թեթեւթած ըլլար:

Մթութեան այս ողորմելի ցեղերը ա՛լ ոչ միայն

յուսաբեկ յանդգնութեամբ կը մատծեն: Ուրկէ կը  
հասկցուի թէ անոնք իրենց ոճրագործ ըլլալը գգալէ  
կը զադրին և կ'զգան թէ՝ նաև խորհելու և մտախո-  
հելու պաշտօն ունեցողներու մէջ չգիտեն ի՞նչպիսի  
նեցուկներ են: թէ գողութիւնու և աւարառութիւնը  
կը սկսին նաեւ վարդապետութեանց և իօսատակու-  
թեանց մէջ յամրաբար զետեզուիլ, և քիչ մը կորսըն-  
ցընել իրենց տգեղութիւնը, այս տգեղութենէն մեծ  
մաս մը այն վարդապետութեանց և իօսատակու-  
թեանց տալով. թէ վերջապէս անագին և մօտալուս  
պայթիւն մը տեղի պիտի ունենայ եթէ իրերու այս  
վիճակին առջեւը չառնուի.

Պահ մը կանգ առնենք: Զո՞վ կ'ամբաստանենք  
հոս. մի՞թէ տասնըութերրորդ դարը. մի՞թէ անոր  
փիլիսոփայութիւնը:

Անշուշտ ոչ: Տասնըութերրորդ դարու արդիւնքը  
ողջանիթ և օգտակար է: Հանրագիտականները Տիտ  
բոյի առաջնորդութեամբ, Ֆիզիօդրաթները (անտե-  
սագէա) Թիւրկոյի առաջնորդութեամբ, Փիլիսոփիտա-  
ները՝ Վոլթէրի առաջնորդութեամբ, Իւթօփեանները՝  
Ռուսօի առաջնորդութեամբ, չորս նուիրական լէ-  
գէոններ են:

Մարդկութիւնը անոնց կը պարտի դէպի լուսա-  
ւորութիւն առած իր յառաջդիմական անբաւ քայլե-  
քը: Անոնք մարդկային օեռի չորս յառաջնթացներն  
են որոնք յառաջդիմութեան աշխարհի չորս գլխաւոր  
ծայրերը կ'երթան. Տիտոր դէպի գեղեցիկը, Թիւրկօ-  
դէպի օգտակարը, Վոլթէր դէպի ճշմարիտը. Ռուսօ  
դէպի արդարը:

Բայց փիլիսոփաներուն քովը և վերեւը իմաս-  
տակները, այսինքն առողջարար բոյսերուն հետ խառ-  
նուած թունալի խոտեր, կոյս անտառին մէջ մոլա-  
խինթեր կային:

Մինչդեռ դահիճը Արեարութեան պալատին մէջ սանդուխին վրայ դարուս ազատիչները սեպուող մեծ գիրքերը կ'այրէր . տեսակ մը գրագէտներ . որոնք այսօր սոսցուած են՝ արքայական թոյլտուութեամբ չփառեմ ինչպիսի տարօրինակ և ապականակիր գրքեր կը հրատարակէին զոր թշու առները անյագարար կը կարդային :

Այս հրատարակութեանց մէկ քանին , որոնք իշխանէ մը կը պաշտպանուին , — մասնաւոր և տարօրինակ պարագա , — «Փաղտնի թանգարան»ին մէջ դեռ կը կեման : Մակերեւոյթին վրայ շէին նշմարուեր այս իրողութիւնները որոնք խորին այլ անծանօթ են :

Երբեմն իրողութեան մը վտանգը նոյն իօկ իր մթութիւնն է : Ժողովրդային բազմութեանց մէջ այն ատրն թերեւս ամենէն վատառողի գեանափորը պէ զող գրագէտն է Ռէսթիֆ Տը Լա Պրըթօն :

Բոլոր Եւրոպայի յատոէկ այս աշխատանքը ամէն աեղէ աւելի Գերմանիոյ մէջ աւերումներ ըրաւ : Գերմանիոյ մէջ ժամանակ մը , զոր Շիլէր իր «Աւազակներ» հոչակաւոր թատերդութեան մէջ կ'ամփոփէ դողութիւնն և աւարառութիւնը իւր բողոքարկու կը կանգնէին սեփականութեան և աշխատութեան դէմ , քանի մը տարրական . ձշմարտածեւ և օխալ , առերեւութապէս ճիշա այլ իրապէս այլանդակ գաղափարներ իրենց կը յատկանէին այս գաղափարներով կը ծածկուէին , անոնց մէջ կ'աներեւո թանային կերպով մը , վերացական անուն մը կ'առնէին և սկզբունքներու կարգը կը մտնէին :

Եւ այս կերպով աշխատասէր , վշտաբեկ և պարկեշտ ժողովուրդներու մէջ կը շրջարերուէին նաև խառնուրդը պատրաստող անխոհեմ տարրալոյներէն գաղանի , նաև այս խառնուրդը ընդունող մարդկային

բազմութիւններէ գաղանի : Այէն անգամ որ այստեղ իրողութիւն մը կ'արտադրուի ծանրակշիռ բան է : Տառապումէն բարկութիւնը կ'ամժաբերի և մինչդեռ բարեբաստ մարդկուու գասերը կը կուրնան կամ կը քնանան , վասն զի քնանալն ալ աչքերը գոցել է միշտ , մարդկային ապերջանիկ դասերու ատելութիւնը իր ջահը կը վառէ անկիւն մը քաշուելով մտախունող ցաւագին կամ անկատար մտքի մը պէս և կ'սկսի մարդկային ընկերութիւնը քննել : Ատելութեան քընու նութիւնը սոսկալի բան մըն է :

Եթէ ժամանակներու ձախորդութիւնը ուզէ , այս քննութենէն կրնայ հետեւիլ այն ահարկու սասանումները որոնք ատենօք «Յակոբութիւններ» կ'անուանուէին , որոնք քով լոկ քաղաքական շարժումները աղայական խաղալիքներ են և որոնք չէ թէ հարստահարողին դէմ հարստահարեալին կախեն , այլ բարեկեցութեան դէմ չարեկեցութեան ապստամբութիւնն են :

Այն ատեն ամէն բան կը փլի :

Յակոբութիւնները ժողովրդային շարժեր կը սեպուին :

Գաղղիական յեղափոխութիւնը , լաւութեան այս անբաւ գործը , ահա այս վտանգին առաջքը առաւ , վտանգ՝ որ ատանը ութերորդ գարուն վերջերը թերեւս մօտալուտ էր Եւրոպայմ մէջ :

Գաղղիական յեղափոխութիւնը որ ուրիշ բան չէ բայց եթէ սուսերակիր տեսլականը կանգնեցաւ , և միեւնոյն բուռն շարժումով չարութեան դուսը դուցեց և բարութեան դուսը բացաւ :

Լուծեց գժուարութիւնը . հրապարակեց ճշմարտութիւնը . ջնջեց ապանակվր հոփը , մաքրեց դարր , պսակեց ժողովուրդը :

Կրնայ ըսուիլ թէ քրանսական յեղափոխութիւնը .

վերստին ստեղծեց մարդը և անոր հոգի մը եւս աը  
տւաւ որ է իրաւունքը:

Տասնըիններօրդ դարը անոր արդիւնքը կը ժա-  
սանդէ և օգւառը կը քազէ, եւ այն բնկերային մեծ  
աղէտները զոր քիչ մը առաջ կը ցուցնէինք, այսօր  
բացարձակական անկարելի է:

Կոյր է ան որ կ'ամբասատանէ յեղափոխութիւնը,  
ապուշ է այն որ կը վախնայ անկէ. ինչ որ է պատ-  
ուաստը ծաղկի հիւանդութեան նկատմամբ, նոյն է և  
յեղափոխութիւնը յակորութեան նկատմաիր:

Փա՛ռք յեղափոխութեան, ընկերային կացու-  
թիւնները փոխուեցան: Մեր արիւնին մէջ ա՛լ տւա-  
ռական և միապետական հիւանդութիւններ չկան:  
Մեր կազմութեան մէջ ա՛լ միջին դար չկայ:

Ա՛լ անցան այն ժամանակները ուր ներքին զար-  
հուրելի իրեր վիտումով կը պայթէին, ուր մարդիկ  
իրենց ուժերուն ներքեւ խորին ձայնի մը անորոց  
արշաւումը կը լսէին, ուր քաղաքակրթութեան աշ-  
խարհին երեսը չգիտեմ ինչ խլւրդներու գետնափար-  
ները կը յուզուէին յայտնապէս, ուր երկիրը կը ձեզ-  
քուէր, ուր խոռոչներուն վրան կը բացաւէր, եւ  
ուր յանկարծ գետնէն հրեշային գլուխներու ելլելը  
կը աեսնուէր:

Յեղափոխական զգացումը բարոյական զգացում  
մըն է: իրաւունքը զգալու կարողութիւնը երբ կը  
բարգաւաճի՞ պարաւորութիւննալ զգալոլ կարողու-  
թիւնը կը բարգաւաճեցնէ:

Ամէնուն օրէնքն է ազաւութիւնը որ Թօպէս-  
րիէիի սքանչելի սահմանումին համեմատ կը վերջա-  
նայ ուր որ կ'սկսի ուրիշին ազաւութիւնը 1789էն  
ի վեր ժողովուրդը վեճ անհատականութեամբ կը  
զարգանայ:

Ա՛լ չկայ աղքատ մը որ իր իրաւունքը ունենա-

լով չունենայ նաեւ իր ճառագայթը. անօթի մեռ-  
նողը իր սրտին մէջ ֆրանսայիշ պարկեշտութիւնը կը  
զգայ. քաղաքացիին արժանապատութիւնը ներքին  
ասպար մըն է. ով որ ազատ ը, խղճահար է. ով որ  
քուէ կուտայ. կ'իշխէ:

Ասկէ կը հետեւի չքաւոր գասերու անապակա-  
նութիւնը. ասկէ կը հետեւի վնասակար ցանկու-  
թեան, փիումը, ասոր չնորհիւն է որ աչքերը դիւ-  
ցազնաբար վար կը նային հրապոյրներու առջեւ: Յե-  
զափոխական ժաքրութի ազգումը այնքան փրկաւէտ է  
որ ազաւումի օր մը, Յուլիս 14ին, Օգոստոս 10ին  
ա՛լ խուժան չգանցուիր:

Լոյս և մեծութիւն ստացող մարդկային բազ-  
մութեանդ առաջին աղաղակն է.

— Մեռեհին գողերը :

Յառաջդիմութիւնը պատուաւոր մարդ է, տեսլա-  
կանը և բացարձակը ացցորդի գրպանի թաշկինակը-  
չն թոցներ:

1848ին որո՞նք էին տյն մարդիկը որոնք Թիւփ-  
լըրիի գանձերը պարունակող սայլերը պահպանեցին  
ճամբան: Սէնթ Անթուան արուարձանին քրծաժո-  
ղովները:

Քրքրուած հագուստը գանձին պահնորդ եղաւ:  
Առաքինութիւնը փողփողեցուց այս կիսամերկները և  
Այն սայլերուն մէջ, հազիւ հազ գոցուած և մէկ քա-  
նին ալ կիսաբաց արկղերու մէջ հարիւրաւոր փողո-  
փողուն աղամանզեղէններէ ի զատ կար նաև Թրան-  
սայի այն ականակապ հին թագը որու վրայ թագա-  
ւորութեան կարկեհանը դրուած էր և որ երեսուն-  
միլիոն ֆրանք կ'արժէր: Բոկոտն քրծաժողովները  
այս թագը կը պահպանէին:

Աւրեմն ա'լ յակոբութիւն չկայ։  
Կը ցաւիս որ այս ճշմարտութենէ չպիտի ախոր  
ժին քաղաքագէտ ըսուած ճարպիկները։ Յակոբու-  
թիւնը հին վախ մըն է որ իր վերջին ազդումը կոր  
ուղնցուց և որ ա'լ չկրնար գործածուիլ քաղաքակա-  
նութեան մէջ։

Ա'լ ամէն մարդ գիտէ թէ կարմիր ճիւաղին մեծ  
զսպանակը կարուեցաւ։

Խրտուիլակէն ա'լ ոչ ոք կը խրտչի։ Թոչունները  
ընտանեբար կը վարէին խրտուիլակին հետ, աղբա-  
սէրները վրան կը հանգչին, քաղքենիներն ալ կը  
փնդան։

## ԳԼՈՒԽ Դ.

### ԵՐԿՈՒ ՊԱՐՏԱՀՈՐՈՌԻԹԻՒՆ ՀԱԿԵԼ ԵՒ ՅՈՒՍԱԼ

Յակոբութեան դարձր անկարելի ըլլալով մի՞թէ  
ամէն ընկերային վասնդի առաջքը առնուած է. ան-  
շուշան ոչ։ Ա'լ յակոբութիւն չկայ։ Մարդկային ըն-  
կերութիւնը այս մասին կրնայ հանգիստ ըլաւ. ա-  
րիւնը ա'լ իր գլուխը չպիտի զարնէ, բայց թող ու-  
րիւնը պիտէ իր շնչառութեան կերպը։ Ա'լ  
շագրութեամբ դիտէ իր շնչառութեան կերպը։ Ա'լ  
կաթուածէն վախ չկայ, բայց հալումաշը դեռ կը  
կենայ։ Ընկերային հալումաշը թշուառութիւն կ'ան-  
ուանուի։

Մարդս ինչպէս շանթահարուելով, նոյնպէս և  
մաշուելով կը մեռնի։

Առանց յոգնելոո կը կրկնենք թէ պէտք է ամէն  
բանէ առաջ մարդկային թշուառ և վշտահար բազմու-  
թեանց վրայ մտածել, զանոնք միմիթարել, օդաւո-  
րել, լուսաւորել սիրել անոնց հորիզոնը շքեղապէս

ընդարձակել, գաստիարակութիւնը իր ամէն ձեւերովը առաջըն պարզեւել, աշխատութեան օրինակը ցու ցընել և չէ թէ անդործութեան օրինակը, անհատական բեռին ծանրութիւնը նուազեցնել արեգերական նպատակին աեսիլը ընդարձակելով աղքատութիւնը սահմանարկել առանց հարտառութիւնը սահմանարկելու հասարակային և ժողովրդային գործունէութեան ընդարձակ ասկարէզներ լաեալ, ամէն կողմէ վշտարեկ ներուն և տկարներուն կարկառելու համար Պիարէի պէս հարիւրաւոր ձեռքեր ունենալ, հաւաքտկան զօրութիւնը գործածել այն մեծ պարտաւորութեան համար որ է ամէն թեւերու համար գործանոցներ, ամէն յատկութեանց համար դպրոցներ, և ամէն իսմացկանութեանց համար գործարաններ բանալ և վարձքը աւելցնել, պարտքը և պահանջը հաւասարապահութել, այսինքն վայելումը ջանադրութեան և յագուրզը պիտոյից համեմատել, վերջապէս ընկերային կարգաւորութենէ աւելի լոյս և աւելի բարեկեցութին արտադրել տալ ինպատ վշտահարներու և ագէտներու, համակիր հոգիները թող չմոռնան թէ այս է ահա եղբայրական պարտաւորութեանց աւազինը. թող զիտան նաև ինքնամոլ սիրտերը թէ այս է նաև քաղաքական հարկերու առաջինը.

Բայց փութանք ըսելու թէ այս ամէնը տակաւին սկիզբն է:

Յուն խնդիրը սա է. աշխատութիւնը չկրնար օրէնք մը ըլլալ առանց իրաւունք մը ըլլալու,

Առելի չեմք խօսիր, վասն զի հոս աեղը չէ խօսելու:

Եթէ բնութիւնը նախախնայութիւն կ'անուանուանուի, մարդկային ընկերութիւնը պարտաւոր է հեռատեսութիւն տնուանուի:

Իմացական և բարոյական աճումը նիւթական

բարւոքումէն ոչ նուազ անհրաժեշտ է Պիանալը պարէն մըն է. խորհիլը առաջին կարգի պիտոյք մըն է. նշմարտութիւնը ցորենի պէս սնունդ մըն է. Իր նիւարնայ այն միտքը որ ծամ պահելով չուտեր զիտութիւնը և իմաստութիւնը Մեղքնանք ծոմապահ միտքերը ինչպէս կը եղքնանք ստամոքսները: Եթէ կայ բան մը որ առ ի չգոյէ հացի հոգեւարող մարմինէ մը աւելի կ'կծալի սեպուի, առ ի չգոյէ լոյսի անօթի մնալով մեռնող հոգին է այն:

Յառաջդիմութիւնը լոյտովին կը միտի գէպի ինդրոյն լուծումը. Օր սը պիտի ապշի մարդկութիւնը: Մարդկայի սեր բարնալով, խորունկ խաւերը բնականապար գուրս պիտի ելլեն չքաւորութեան աշխարհի գօտիէն: Թշոառութեան ջնջումը տեղի պիտի ունենայ մակեր և ոյթը լոկ բարձրանալով:

Կը սխալի ով որ կը տարակուսի այս լուծման նկատմամբ:

Սաոյդ է թէ այս միջոցիս շատ հզօր է անցեալը: Նորէն կ'սկսի այն: Զարժանալի է զիակի մը այս վերակենդանութիւնը:

Ահա կը քալէ, ահա կուգայ ան. կարծես յաղթական է. այս մեռելը աշխարհակալ մըն է: Կը քալէ, կը հասնի իր լէգէսններովք որոնք են աւելորդապաշտութիւնները, իր սուրովք որ է բանակալութիւնը, իր գրօշակովք այսինքն տղիտութեամբ քածնի մը ժամանակէ ի վեր տասը պատերազմ վաստիեալ թաւ:

Կը յառաջանայ, կը սպառնայ, կը խնդայ, ահա մինչեւ մեր գուոր մօտեցաւ: Բայց մենք պէտք չէ յուսահատինք: Վաճառենք այն դաշտը ու կը բնակի Աննիպալ:

ընդարձակել, դաստիարակութիւնը իր ամէն ձեւերովը առաջարէն պարզեւել, աշխատութեան օրինակը ցուցնել և չէ թէ անդործութեան օրինակը, անհատաւ կան բեռին ծանրութիւնը նուազեցնել տիեզերական նպատակին աեսիլը ընդարձակելով աղքատութիւնը սահմանարկել առանց հարատութիւնը սահմանարկելու հասարակային և ժողովրդային գործունէութեան ընդարձակ ասկարէզներ բանալ, ամէն կողմէ վշտաբեկ ներուն և տկարներուն կարկառելու համար Պիարէի պէս հարիւրաւոր ձեռքեր ունենալ, հաւաքտկան զօրութիւնը գործածել այն մեծ պարտաւորութեան համար որ է ամէն թեւերու համար գործանոցներ, ամէն յատկութեանց համար դպրոցներ, և ամէն իսմացականութեանց համար գործարաններ բանալ և վարձքը աւելցնել, պարտքը և պահանջը հաւասարա կըուել, այսինքն վայելումը ջանադրութեան և յագուրզը պիտոյից համեմատել, վերջապէս ընկերային կարգաւորութենէ աւելի լոյս և ուելի բարեկեցութի և արտադրել տալ ինպաստ վշտահարներու և տգէտներու, հաւակիր հոգիները թող չմոռնան թէ այս է հահա եղբայրական պարտաւորութեանց աւազինը, թող գիտան նաև ինքնամոլ սիրտերը թէ այս է նաև քաղաքական հարկերու առաջինը,

Բայց փութանք ըսելու թէ այս ամէնը տակաւ լին սկիզբն է:

Բուն խնդիրը սա է. աշխատութիւնը չկրնար օքէնք մը ըլլալ առանց իրաւունք մը ըլլալու:

Առելի չեմք խօսիր, վասն զի հոս աեզը չէ խօսելու:

Եթէ բնութիւնը նախախնա ըութիւն կ'անուանուանուի, մարդկային ընկերութիւնը պարտաւոր է հեռաաեսութիւն տնուանուիլ:

Իմացական և բարոյական աճումը նիւթական-

բարւոքումէն ոչ նուազ անհրաժեշտ է Գիանալը պարէն մըն է. խորհիլը առաջին կարգի պիտոյք մըն է. Ֆշմարտութիւնը ցորենի պէս սնունդ մըն է. Կը նիշարնայ այն միտքը որ ծօմ պահելով չուտեր գիտութիւնը և իմաստութիւնը Մեղքնանք ծոմապահ միտքերը ինչպէս կը Նղինանք ստամոքսները: Եթէ կայ բան մը որ առ ի չգոյէ հազի հոգեւարող մարտինէ մը աւելի կ'կծալի սեպուի, առ ի չգոյէ լոյսի անօթի մնալով մեռնող հոգին է այն:

Յառաջդիմութիւնը բոլորավին կը միտի դէպի ինդրոյն լուծումը: Օր մը պիտի ապշի մարդկութիւնը: Մարդկայի սեոք բարնալով, խորունկ խաւերը բնականապար դուրս պիտի ելլեն չքաւորութեան աշխարհի գօտիէն: Թշոտառութեան ջնջումը տեղի պիտի ունենայ մակեր լոյթը լոկ բարձրանալով:

Կը սխալի ով որ կը տարակուսի այս լուծման նկատմամբ:

Առօյդ է թէ այս միջոցիս շատ հզօր է անցեալը: Նորէն կ'սկօի այն: Զարժանալի է դիակի մը այս վերակենդանութիւնը:

Ահա կը քալէ, ահա կուգայ ան, կարծես յաղթական է. այս մեռելը աշխարհակալ մըն է: Կը քալէ, կը հասնի իր լէզէոններովը որոնք են աւելորդապաշտութիւնները, իր սուրովը որ է բռնակալութիւնը, իր դրօշակովը այսինքն տգիտութեամբ քանի մը ժամանակէ ի վեր տասը պատերազմ վատկեցաւ:

Կը յառաջանայ, կը սպասնայ, կը խնդայ, ահա մինչեւ մեր գուոր մօտեցաւ: Բայց մենք պէտք չէ յուսահատինք: Վաճառենք այն գաշտը ու կը բնակի Աննիպալ:

## ԹԵՇՈՒԱՌՆԵՐ

### ՄԱՍՆ ՅՈՐՐՈՐԴ

ՓԼԻՒՄԵ ՓՈՂՈՑՔ ՀԱՎՈՒԵՐԳՈՒԹԻՒՆ  
ԵՒ ՍԵՆ-ՏԸՆԻ ՓՈՂՈՑՔ ԴԻՖԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆ

### ՈՒԹԵՐՈՐԴ ԳԻՐՔ

ՀԵՇԱԼԻ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆՆԵՐ  
ԵՒ ԱՆՀԱՐԻՆ ՏՐՄՄՈՒԹԻՒՆՆԵՐ

### ԳԼՈՒԽ

### ՊԱՅՉԱՌ ԼՈՅ

ՀԱՅԹԵՐԾՈՂԻ ՀԱՍԿԵԱՆ ԱՐԳԵՆ ԹԷ ԷԲՈՆԻՆ ԲԼՈՒ  
ՓՈՂՈԾՐ ԵՐԹՄՈՎ ՌԵՐ ՄԱՆԵԾՆ զՐԿԱԾ ԷՐ ԶԻՆՔԸ  
ՎԱՆԴԱԿՄԱՆՈՐ ԱՐԱՏԵՂԻՆ ԲՆԱԿՅՈՒՆԻՆ ՅԱՆՀԱԾ և ա  
ւազակները ԲԼԻ մէ ՓՈՂՈԾՔՆ ՀԱՌԱՋՆԵԼ ԵՐՔ ՄԱ-  
ՐԻՌՈՒՐ հոն աՐԱՋ էր թէ ՄԱՐԻՄՈւ այս վանդակին  
առջեւ օրերով հրաւալէ ետք՝ ԺԻԴԻԵԹԻՆ պէտակ

ՄԵՆՔ որ հաւատք ունինք, ի՞նչ բանէ կընանք  
վախնալ:

Ինչպէս որ գետերը չեն նահանջեր. նոյնպէս և  
գաղափարները չեն նահանջեր:

Բայց թող խորհին որոնք որ չեն ուզեր հաւա-  
տալ ապագային: Անոնք յառաջդիմութեան ոչ ըսելով  
չէ թէ ապագան այլ ինքզինքնիս կը դասապարտեն:  
Տիտոր հիւանդութիւն մը կ'առնէ. անցեալը իրենց  
վրայ կը պատուաստեն: Մէկ կերպով միայն կարելի  
է մերժել վազը. որ է մեռնիլ:

Արդ ամենեւին յան չենք ուզեր. մարմինին մա  
հը կարելի եղածին չափ ուշ. իսկ հոգիին մահը ամե  
նեւին. այս է ահա մեր ուզածը:

Այս', հանելուկը իր դժուարութիւնը պիտի բա  
րատէ. սպինգսը պիտի խօսի. դժուարին խնդիրը  
պիտի լուծուի: Այս', ժողովուրդը զոր ասանըութե-  
րորդ զարը ծրագրեց. պիտի կատարելագործուի տաս-  
նրիներորդ զարէն: Ապուշ է ան որ կը կասկածի:  
Ապագայ փթթումը տիեզերական մօտալուտ բարեկեն  
ցութեան երկնային ճակատագրի երեւոյթ մըն է:

Անբաւ զօրութեանց մզումներ միահասուռ կը  
վարեն մարդկային իրողութիւնները, և կուգայ ժա-  
մանակ մը որ զանոնք կ' վերածեն դէպի արածա-  
խոհական վիճակը այսինքն դէպի հաւատարակառւ-  
թիւն, այսինքն դէպի բնական արդարութիւն: Երկ-  
րայինով և երկբայինով բաղադրուած ոյժ մը կ'ար-  
տագրուի մարդկութենէն և մարդկութիւնը կը կա-  
ռավարէ. այս ոյժը հրաշապործ մըն է:

մանել Թօմէօրին պէս՝ Գօղէթին պարաէզը մտած էր մզուելով այն զօրութենէ որով երկաթը դէպի Մոգնէր կը մզուի և սիրահարն ալ դէպի այն քարերը որով չինուած է իր սիրուհին տունը, Մանաւանդ թէ Մարիուս Թօմէյօէն աւելի դիւրութեամբ մտած էր պարտէզը վասն զի Թօմէօ ստիպուաե էր պատի մը վրայ ելլելով անոնիլ և Ժիւիէթին պարաէզը մտնել, մինչդեռ Մարիուս քիչ մը ոյժ տալով քաշեց ւանեց հին ու փուա գանդակ՝ ներկաթէ սիւակներէն մէկը որոնք ծեր անձերու ակուաներուն պէս իրենց ժանդահար խոռոքրուն մէջ կ'երեւային: Մարիուս նրբամարմին ըլալով դիւրութեամբ անցաւ:

Մարիուս տեսնուելու վտանգը չունէր, վասն զի փողոց՝ բնաւ մարդ չար, նա մանաւանդ դիշերով կը մտնէր պարտէզը:

Այս օրհնեալ եւ նուիրական ժամէն սկսելով՝ ուր համբոյր մը նշանեց այս երկու հոգիները Մարիուս ամէն գիշեր հոն եկաւ, Գօղէթ՝ իր կեանքին այս միջոցին եթէ նուազ խղճոհար և անառակ մարդու մը սիրոյն վիճակը ըլալը՝ պիտի կորսուէր, վասն զի կան այնպիսի վեհ էակները որոնք անձնատուր կ'ըլլան: Գօղէթ այս էակներէն մէկն էր: Կնոջ վեհանձնութիւններէն մէկն է զիջանիլ: Սէրը միջին կէտ չունի, կամ կը կորանցնէ, կամ կը փրկէ: Սէրը կեանք է, նաեւ դագաղ: Միեւնոյն զգացումը աւո եւ ոչ կ'ը.է մարդկային սրամ մէջ:

1832ի Մայիսին մէջ ամէն գիշեր այս վայրենա: կան անշուք պարտէզը, ամէն օր ա'լ աւելի անուշութեամբ բուրով և ալ աւելի խտացող մացաներէն ներքեւ երկու էակներ գտնուեցան, որոնք ասմէն կուսութիւններով և անմեղութիւններով կազմուած էին, որոնք երկնային ամէն երանութիւններով կ'ողողուէին, աւելի հրեշտակապեաներու քանթէ մարդերու կը մօտենային: անարատ, պարկեշտ, սիրով արբշի և փողիոզուն էին եւ որոնք խաւացին մէջ մէկմէկու համար ճառագայթապէս կը փայտ

էին, կը թուէր Գօղէթին թէ Մարիուս պսակ մը ունէր: Մարիուս ալ կը կարծէր թէ Գօղէթ իրը սրբուչի՝ լուզեղէն բոլորակ մը ունէր: Իրարու կը գպէին, կը նայէին, մէկզմէկու ձեռքը կը բռնէին, կը գրկուէին, բայց անջրպետ մը կար ուրկէ չէին անցներ: վասն զի չէ թէ կը յարգէին այլ չէին գիտեր այն անջրպեար:

Մարիուս արգելք մը կը զգար, որ էր Գօղէթին անբծութիւնը, և Գօղէթ ալ յենարան մը՝ որ էր Մարիուսի լաւամտութիւնը: Առաջին համբոյրը նաև գերջինե եղած էր: Մարիուս այն համբոյրէն ի վեր իր շուրթները Գօղէթին ձեռքին կամ վզնոցին, կամ մազերուն մէկ հիւսակին մօտեցնելու սահմանէն անգին չէր անցած:

իրեն համար Գօղէթ կին մը չէր այլ անուշաբոյր խունկ մը: Խունկ մը զոր կը շնչէր Մարիուս: Գօղէթ բան մը չէր մերժեր, բայց Մարիուս բան մը չէր ուղեր, Անտիական ազջիկը երջանիկ, և երիտասարդը գոհ էր: Մարիուս և Գօղէթ կ'ապրէին այն վիճակի մէջ որ կրնայ հոգիի մը հոգիէ շլանալը անուանուիլ: Այս վիճակն էր այն առաջին և անպատում ողջագուրանքը որով երկու կուսութիւն իրարու կը պըւ յուին տեսլականին մէջ: Ժիւնկֆրօ լեռան վրայ իրարու հանգիպող երկու կարապաններուն կը նմանէին անոնք:

Միրոյ այս միջոցին, միջոց ուր հեշտութիւնը կիացումին ամենակարողութեանը ներքեւ բացարձակապէս կը լոէ: Մարիուս, անբիծ և սիրոբէանման Մարիուս աւելի կարող էր պոռնիկի մը խուցը մտնելու քան թէ Գօղէթին բօպան անոր մինչեւ կոճը (թօրուք) զեր ընելու:

Անդամ մը լուսնկայի ժամանակ Գօղէթ ծուցաւ գեանէն բան մը առնելու համար և բոպային վերի

իորմը կէս մը բացուելով կուրծքը երեւան հանեց։  
Մարիուս չտեսնելու համար անչփերը անդին դար  
ձուց։

Ի՞նչ կ'անցնէր այս երկու էակներու սրտին մէջ։  
Ոչինչ կը պաշտէին զիրար։

Գիշերը երւ հոն քով քովի կը նստէին այս  
պարտէզը կենդանի և նուիրական տեղ մը կ'երեւար։  
Ամէն ծաղիկները հոն մենուրեք կը բացուէին և  
խնկաբոյր հոտեր կը զրկէին անոնց։ Մարիուս և  
Գօղէթ ալ իրենց հոգիները կը բանային և ծաղիկ-  
ներուն վրայ կը սփռէին։

Սիրամու և ունեղ բոյսերը այս երկու անմեղնե-  
րուն բոլորտիքը հիւթով լի և իրով արբշիւ՝ կը դո-  
ղային իսկ երկու անմեղները սիրաւէտ խօսքեր կ'ը-  
սէին որոնցմէ ծառեր եր սարսուային։

Գօղէթ Մարիուսին կ'ըսէր

— Գիտե՞ս . . .

(Գօղէթ։ Մարիուս իրենց երկնային կ'ասու-  
թեան գրդումովը սկսած էնց դուդել զիրար։ թէեւ  
ոչ մէկը և ոչ միւսը կրնար ըսել թէ ինչպէս սկսած  
էին այսափափ ընտանութեամբ մը խօսիլ)։

— Գիտե՞ս որ իօֆրազի է անունս։

— իօֆրազի՞ բայց ոչ Գօղէթ է անունդ։

— Ո՛հ Գօղէթ բաւական անհամ անուն մըն է  
որ չգիտեմ ի՞նչպէս տրուեր է ինձ մանկութեանս  
ժամանակ։ Բայց բուն անունս իօֆրազի է։ Միթէ  
չես սիրեր այս իօֆրազի անունը։

— Այո՞ . . . Բայց Գօղէթ անհամ անուն մը չէ։

— Միթէ իօֆրազիէն աւելի կը սիրես այդ  
անունը։

— Բայց . . . —Այո։

— Ապա ուրեմն ես ալ աւելի կը սիրեմ։ Իրաւ է,  
Գօղէթ աղւոր անուն մըն է։ Ուրեմն Գօղէթ կոչէ զիւ։

Եւ ահա Գօղէթ կը ժպտէր այնպիսի ժպիտով ո-  
րով այս խօսակցութիւնը երկնային անտառի մը ար-  
ժանի հոգուերգութիւն մը կը դառնար։

Ուրիշ անգամ մըն ալ Գօղէթ Մարիուսին նայե-  
լով կ'ազազակէր։

— Պարոն, գեղեցիկ էք, աղւոր էք, խելացի էք,  
աւանակ մը չէք ամենեւին, ինձմէ շատ աւելի գի-  
տուն էք, բայց գրաւ կը զնեմ թէ կարող չէք ինձի  
պէս՝ կը սիրեմ զիւել ըսելու։

Եւ ահա Մարիուս երկնից մէջ թեւարկել և ասո-  
ղի մը երգը սել կը կարծէր։  
Երբեմն երբ Մարիուս կը հազար, Գօղէթ քըն-  
քուշ ձեռքովը պղտիկ ապտակ մը տալով անոր,  
կ'ըսէր։

— Մի՛ հազար, պարոն։ Զեմ ուզեր՞ որ առւնիս  
մէջ առանց իմ հրամանին հազար, Շատ անհամ բան  
է հազար և զիս անհանգիտա ընելր, Կ'ուզեմ որ քաջ-  
առողջ ըլլաս, վասն զի նախ եթէ քաջառողջ չըլլաս  
դու, շատ գերտիտ կ'ըլլամ ես։ Ի՞նչ կ'ուզեր որ ը-  
նեմ, եթէ դո աղէկ չըլլաս։

Պարզապէս երկնային լը Գօղէթին այս խօսքը։  
Անգամ մը Մարիուս Գօղէթին լսաւ.

— Քեզի բան մը ըսեմ, ժամանակ մը կարծեզի  
թէ իւրօիւլ է անունդ։

Այս խօսքը մինչեւ կէս զիշեր խնդացուց եր-  
կուքն ալ։

Ուրիշ խօսակցութեան մը միջոցին Մարիուս ա-  
սիթ ունեցաւ աղաղակելու։

— Ո՛հ, օր մը կիւքօնապուրկի մէջ փափաքեցայ  
ոտքիս տակ առնել և կառը կառը ընել ծերունի  
զինուոր մը։

Բայց կարեց խօսքը և աւելի հեռու չդնաց,  
վասն զի հարկ պիտի ըլլար Գօղէթին ծնրակապին

վրայ խօսիլ . և այս անկարելի բան մըն էր Մարիու-  
սի համար : Այս կէտին մէջ անծանօթ մերձաւորու-  
թիւն մը կար որ էր մարմինը և որու առջեւ տեսակ  
մը նուրական սարսափով կ'ընկրկէր Մարիուսի ան-  
բաւ և անմեղ ուրու :

Ամէն գիշեր Բլիւմէ փողոցը գալ , նախագահին  
վանդակին հին և կտմակատար երկաթը տեղէն հա-  
նել , քով քովի այն նստարանին վրայ նստիլ , ծա-  
ռերուն մէջէն սկսող գիշերին աստեղական փողփո-  
ղումներուն նայիլ , բանթալօնին ծունկին ծալքը  
Գոզեթին րօպային լայնութեան հետ բնակեցնել , ա-  
նոր բթամատին եղունգը զգուել , փոփոխակի յշան  
ջենապէս , անորչապէս միեւնոյն ծաղկի հոտը շնչել .  
ահա Մարիու Գօզեթին հետ այսպէս կ'երեւակայէր  
կեանքը ա-անց ուրիշ բան մը երեւակայելու :

Այն միջոցներուն անոնց գլխուն վրայէն աժ-  
պերը կ'անցնէին : Հովք երբ կը փչէ երկնային ամ-  
պերէն աւելի սարդկային երազներ կ'առնէ կը  
տանի :

Սակայն չենք կրնար ըսել թէ այս գրեթէ վար-  
քենական ու կուտական ուրիշ առանց տարփանքի էր  
բոլորովին : Սիրուհիի մը հետ փաղաքուշ կերպով  
վարուիլը գգուելու առաջին կղրպն է . կէս մը յան-  
գրդնելու առաջին փորձ մըն էր այօւ :

Փաղաքնելը քողին վրայէն համբոյր քաղելու պէս  
բան մըն է :

Հեշտութիւնը՝ բոլորովին պահուելով իր ազգու-  
և ախորժելի համը կուտայ ողոքալի ձեւերու : Հեշ-  
տութեան առջեւ սիրտը կ'ընմրկի աւելի աղէկ սիրե-  
լու համար :

Մարիուսի ցնորուկ իրերով շաղաղուն փաղաքը-  
շանք կրնայ ըսուիլ թէ կերպով մը երկնային գոյն  
մը ուներ :

Թոչունները երբ երկնից մէջ հրեշտակներու մօտ  
կը թեւարկեն , անշուշտ այս տեսակ խօսքեր կը լսեն :  
Սակայն այս խօսքերուն հետ կը խառնուէր նաև  
կեանքը . մարդկութիւնը և այն ամէն իրական սէրը  
զոր կընար զգալ Մարիուս :

Կը խառնուէր ինչ որ կ'ըսուի այրին մէջ և ինչ  
որ ննջարանոն մէջ բառելու խօսքերուն նախեր-  
գանքն է : Այսինքն քնարերգային աւիւն մը , տա-  
ղերգութեան և նուագի խառնուրդ մը , տարակի  
յատուկ մնչիւնի մը սիրուն աւելաբանութիւնները ,  
պաշտումին ամէն նրբանիւս գեղգեզանքը , որոնք  
փունջ մը կտզմելով երկնային եւ նրբանու խօսնկ  
մը կ'արտաբուրեն , եւ երկու սիրտերու անպատում  
ձոռողուժու :

— ԱՌ կը մրմնջէր Մարիուս , այնքան գեղանի  
ես որ չեմ համարձակիր քեզ նայիլ : Ահա ասոր հա-  
մար է որ հոգեպիշ կը հիանամ քու վրայ : Գեղանրաշ  
գիցուհի մըն ես զու : Զգիտեմ թէ ինչ ունիմ : Կո-  
խոսվէ զիս րօպայիդ ստորեզըր երբ կօդիկիդ ծայրը  
գուրս կ'երեւայ : Մանաւանդ թէ ինչ զիւթական նր-  
շոյլ մը կ'արտագրուվ երբ միտք կէս մը կը բացուի :  
Զարձանալի կերպով մը կը ատտճառաբանես : Մերթ  
ընդ ընդ ինձ կը թուի թէ երազ մըն ես զու : Խօսէ  
քեզի մտիկ կ'ընեմ , կ'սքանչանամ քու վրայ : Որքան  
տարօրինակ և զմայլելի ես , ո՞ գօզէթ : Ցիրտի խե-  
լագար եմ : Պաշտելի ես օրիորդ : Ուներդ մանրադի-  
տակով և հոգիդ հեռադիտակով կը զննեմ :

Գօզէթ ալ կը պատասխանէր :

— Այս առաւտէն ի վեր անցնող բոլսր ժամերէն  
քիչ մը աւելի սը սիրոյ քնզի :

Այս տրամախօսութեան մէջ հարցումներն ալ ,  
պատասխաններն ու կարելի եղածին չափ կը յար-  
մարէին , սիրոյ նկատմամբ միշտ համաձայնելով՝

թանթրուենիի փոքրիկ արձաններու պէս որոնք բե-  
ւեաին վրայ ճշդապէս կը յարմարին

Գօղէթ մարմնովին միամիտ, պարզ, թախանցիկ,  
սպիտակ, անարատ և փողփողուն էր: Գօղէթի հա-  
մար կրնայ ըսուիլ թէ պայծառ էր: Գօղէթը տես-  
նողը ապրիլ ամիսը և արեւին ծագումը վայելողի մը  
զգայութիւնը կ'ունենար: Յօղ կար անոր աչքերուն  
մէջ: Գօղէթ՝ խանալով կնոջական կերպարանք ա-  
ռած այգային ոյս մըն էր:

Բնական էր որ Մարիուս Գօղէթը պաշտելով նաև  
ոքանչանար անոր վրայ Բայց ճիշդը ըսելով այս  
պղտիկ աշակերտուհին, վանքին մէջ որուած այս  
կայտառ աղջիկը պատուական կորովամտութեամբ մը  
կը խօսակցէր և մերթ ընդ մերթ ամէն տեսակ ճշմա-  
րիտ և քնքուշ խօսւեր կ'ըսէր:

Անոր փուե խօսքերը անկատակ բանակցութեան  
մը խօսքեռուն կը նմանէին: Գօղէթ չէր սիալէր ա-  
մենափոքր կէտի նկատմամբ, և ճիշդ կը տեսնէր:  
Կինը կ'զգայ և կը խօսի սրտին գորովալի բնաղու-  
մովը որ անսխալելի յատկութիւնն է:

Ոչ ոք կրնայ կնոջ մը պէս անոյշ ու միանգա-  
մայն մրբիմաստ բաներ բսել: Անուշութիւն և նըր-  
բիմաստութիւն, ահա կինը այս երկու յատկութեան  
մէջն է բոլորովին, ահա ամբողջ երկինքը հօն է:

Այս անթերի երանութեան ժամանակ Գօղէթ և  
Մարիուս շաա անդամ կ'արտասուէին. Ճնշուած մի-  
ջատ մը, բոյնէ մը ինկած փետուր մը, դժնիկի կըտ-  
րուած ոստ մը անոնք գութը կը շարժէր. և երկու-  
քին այ հիտցումը քիչ որ թախծութեամբ ողողելով  
կարծես թէ կը փափաքէր յալ անմիջապէս: Սիրոյ  
յայտարար նշաններուն ամէնէն բացարձակն է խան-  
դաղատանք մը որ երբեմն գրեթէ անտանելի է:

Մինչդեռ մէկ հոռոմէ կուլային այսպէս, միւս կող-

մէն ալ կը խնդային. —այս ամէն հակասութիւնները  
սիրոյ փալակներու խաչն են. — կը խնդային յօժա-  
րակամ. և այնպիսի զմայլելի համարձակութեամբ.  
Նաեւ այնքան նտաներար որ երբեմն կարծես թէ  
Փղայ կը դառնային: Սակայն անմոռանալի բնու-  
թիւնը միշտ պատրաստ կ'սպասէ նաև կուսութեամբ-  
արբշիո սիրտերու մէջ. իր ներկայութիւնը անոնց  
իմառնելու համար: Հոն կ'սպասէ իր անաւնային և  
վեհ նպատակով, և հոգիները որքան ալ անմեղ ըլ-  
լան, առանձին երկու անձերու ամէնէն համեստա-  
ցուք խօսակցութեան մէջ զգալի է այն պաշտելի և  
խորհրդաւոր զանազանութիւնը որով երկու սիրոզ-  
ներ զոյգ մը բարեկամէ կը տարբերին:

Մարիուս և Գօղէթ կը պաշտուէին եռանդադին:

ԳԼՈՒԽ Բ.

ԿԱՏԱՐԵԱԼ ԵՐԱՆՈՒԹԵԱՆ ՇԱԽԱՐՈՒՄԸ

Մարիուս և Գօղէթ անորոշապէս և երանութեան չոււրումով համակուած կ'ապրէին։ Զէին ն, մարեր քոլէրան որ ճիշդ այն ամիսին մէջ Բարիզի բնակիչներուն մեծ մասը կը ջարգէր։

Հազորդած էին իրարու ինչ գաղտնիք որ ունէին, բայց իրենց անուններէն աւելի բան մը չէին պարու։ Նակեր այս գաղանիքները՝ Մարիուս ըստ Գօղէթին թէ ինք որը է, թէ Մարիուս Ռօնմէրսի է, թէ փաստաբան է, թէ գրավաճաններու համար բաներ կը գրէ, թէ հայրը գնդապետ էր, թէ դիւցազն մըն էր ան, եւ թէ ինք Մարիուս աւրուած էր մեծ հօրը հետ որ հարուստ անձ մըն է։

Հօսծ էր նաև քիչ մը թէ Պառոն էր ինք, բայց այս բառը ամենեւին ազդեցւթիւն մը ըրած չէր Գօ-

ղէթին։ Մարիուս պառո՞ն։ Գօղէթ հասկցած չէր թէ ի՞նչ է այս, ինչ կը նշանակէ այս բառը։ Մարիուս՝ Մարիուս էր։ Գօղէթ ալ մտերժաբար ըստ էր անոր թէ ինք Բըթի՞նիզը ի վանքին մէջ մեծած է։ թէ հայրը մեռած էր թէ հայրը Պ. Ֆօլլը կ'անուան։ հայրը մեռած էր թէ հայրը Պ. Ֆօլլը կ'անուան։ ուի և խիստ բարիէ, թէ շատ ողորմութիւն կուտայ աղաքատներուն, թէ սակայն աղքատ մարդ մըն էր աթէ ամէներանէ կը զրկուի, մինչդեռ ինք՝ Գօղէթ ամենեւին զրկում չկըեր։

Ի՞նչ զարմանալի բան, Մարիուս լիուլի գոնի եղած Գօղէթին պատմուածովը, Զյիշեց և ոչ իսկ Կօրպոյի առունին գիշերային արկածը, Թենարատիները, Գօղէթին հօրը ձեռքին այրիլը, անոր պարօրինակ դիրքը և զարմանալի փախուստը։

Մարիուս անոնց խօսքը չըրաւ, Մարիուս մռացած էր այս ամէնը, իրիկունը և ոչ իսկ գիտեր առառուն ինչ ըրած ըլլալը, ուր նախաճաշելը, որու հետ խօսակցիլը, ականջին մէջ երգեր կը լսէր որոնց ձայնը միայն լսելով ուրիշ որ եւ է մտածումի նկատմամբ խուլ դարձած էր, Գօղէթը տեսած ժամերուն մէջ միայն կ'ապրէր Մարիուս։ Այն ատեն խիստ բըն ական բան մըն էր երկիրս մոռնալ, վասն զի ինք երկնից մէջ կ'ապրէր։ Երկուքն ալ աննիւթական հեշտութիւններու անորոշելի բեռը կը կրէին նուսազուէվ։ Այսպէս կ'ապրին ահա այն քնաշրջիկները որոնք սիրահար կ'անուանուին։

Աւա՞ղ, օ՞վ է այն որ զգացած չէ այս ամէն բաները, ինչո՞ւ արգեօք կուգայ ժամ մը ուր մարդու կ'ելլէ այս երկնային վիճակէն, և ինչո՞ւ անկէ եաք առակուրին կ'ապրի։

Սիրելը գրեթէ խորհելէ զադրիլ է։ Սիրելը ամէն բան եաանգագին մռանալ է։ Եթէ գործ չունիս, պահանջէ որ արամաբանն արիփը, ինչպէս երկնային մե-

## Գ Լ Ա Խ Խ Գ.

## Սկիզբն ՄթղիթեԱն

Բայց Փան Վալժան գեռ բան մը չէր գիտեր։  
Գոզէթ Մարիուսին չափ մտախոհելու ոռվորու  
թիւն չունենալով զուարթ էր, եւ այս զուարթու-  
թիւնը կը բաւէր Փան Վալժանին երանութեան։ Գո-  
զէթին մասնաւութիւնը ունէին Մարիուսի համար։ և  
Մարիթ իրաւ առաջանաւութիւնը ունէին Մարիուսի համար։  
Արթիթ իրաւ առաջանաւութիւնը ունէին Մարիուսի համար։

Գոզէթ այն հասակին մէջն էր ուր կոյսը իր սէրը  
կը կրէ՝ իր շուշանը կրող հրեշտակի պէս։ Ուստի Փան  
Վալժան հանգիստ էր։ Մանաւանդ թէ երբ երկու սի  
րահարներ կը համաձայնին իրենց յարաբերութիւնը  
անվրդով կը շարունակուի միշտ, և այն երրորդը որ  
կընայ վրդովել անոնց սորը, կատարելապէս կոյր կը

քենական կազմութեան մէջ երկրաչափական անթերի  
պատկեր չկայ։ նոյնպցու և մարդկային սրտի մէջ տր-  
րամաբանական բացարձակ կապակցութիւն չկայ։ Գո-  
զէթ և Մարիուսի համար Գոզէթէն և Մարիուսին ի  
զատ բան մը չկար։ Մարիուս հազիւ հազ կը յիշէր թէ  
Գոզէթ հայր մը ունի։ Շլացումը անոր ուղեղին մէջ  
ամէն բան հետաջինջ կ'ընէր։ ի՞նչ բանի վրայ կը  
խօսէին ուրեմն այս սիրահարները։ Ինչպէս տեսանք  
ծաղիկներու, ծիծեռնակներու, արեւամայրի լուսնի  
ծաղումին անկարեւոր իրերու վրայ կը խօսակցէին։  
Համաձէին իրարու ամէն ինչ, Սիրահարներու ամէն  
բանը ոչինչ է։ Հայրը, իրողութիւնները, այն թե-  
նարտիէներու որջը։ այն ուազակները այն արկածը  
ի՞նչ կարեւորութիւն ունէին Մարիուսի համար։ և  
միթէ իրաւ առաջի ունեցած է այն ահալի երազը։  
Երկու հոգի էին, իրարու վրայ հոգի կուտային սի  
րագին, ահա այս էր միայն երկուքին ալ գիտցածը։  
Ուրիշ բան մը չկար։ Հաւանական է թէ մեր ետեւը  
դժոխքին այս անհետացումը դրախտին գալստեան կից  
է, Միթէ սատանաներ տեսանք։ Միթէ սատանայ  
կալ, միթէ զողացինք։ միթէ տառապեցանք, ոչ  
ալ բան մը չգիտենք։ Այս ամենուն վերեւը վարդա-  
գոյն ամպ մը կայ։

Ֆայ քանի մը զգուշութիւններու չնորհիւ որոնց  
միեւնոյնն են ամէն սիրահարներու համար : Օրիբակի  
համար Գօղէթ ամենեւին առարկութիւն մը չէր լներ  
Փան Վալժանին :

Եթէ ասիկա պատիլ ուզէր, այս', հայրիկ, կ'ը  
սէր Գօղէթ, Եթէ Փան Վալժան ուզէր մնալ, չատ ա-  
զէկ. կո պատասխանէր Գօղէթ: Եթէ ուզէր գիշերը  
Գօղէթին հետ անշնել ան ուրախութեանը կը յա-  
փըշտակուէր:

Փան Վալժան ամէն գիշեր ժամը տասնին պառ-  
կելու կ'երթար, հետեւաբար Մարիուս տասնէն ետ-  
քը պարտէզ կուզար երբ փողոցէն կը լսէր Գօղէթին  
պարտէզին դուռը պատուհանը բանալը: Աւելորդ է  
ըսել թէ ցորեկը Մարիուս չէր երեւար բնաւ: Փան  
Վալժանին և ոչ իսկ մտքէն կ'ասցնէր թէ Մարիուս  
էութիւն ունի:

Անդամ մը միայն առաւօտ մը Փան Վալժան Գօ-  
ղէթին ըսաւ.

— Վայ կոնակիդ կողմը ճերմակ ներկ կայ  
եղեր:

Առջի իրիկու Մարիուս՝ յափշտակութետքը գրաւ-  
ուած Գօղէթը զրկած էր պատին կոթնցնելով:

Պառաւ Թուսէնն ալ՝ կանուխ պառկեյու վարժը-  
ուած ըլլալով գորոերը կատարելէն ետք կ'երթար կը  
պառկէր և Փան Վալժանի պէս բան մը չէր գիտեր:

Մարիուս ամենեւին տունէն ներս չէր յտներ:  
Երբ Գօղէթին հետ կ'ըլլար, սանդուղին մօտ գոց տեղ  
մը կը պահուէին որպէս զի փողոցէն չաեսնուին և  
չսուին. հոն կը նստէին և շատ անգամ փոխանակ  
խօսակցելու բաւական կը սեպէին իրարու ձեռքը  
քսան անգամ սեղմել ամէն մէկ բոպէին ծառերու ոս-  
տերուն նայելով:

Մէկուն մտախոհութիւնը միւսին մտախոհու-

թեանը մէջ այնքան կը սուզէր և խորունկ կերպով  
մը կ'ընկզ լէ ո որ նոյն միջոցներուն եթէ անոնցմէ  
երեսուն քալ անդին շանթ մըն ալ իյնալու ըլլար,  
ամենեւին չիտի նշարէին:

Վճիտ մաքրութիւնը, սպիտակափայլ ժամեր, ո-  
րոնց ամէնքն ալ զ եթէ յար և նման էին: Այս տես-  
սակ սիրային յարա երութիւնները շուշանի տերեւ-  
ներւ և ազանի փետուրնեռու հաւաքածոյ մըն են:  
Քողոցին և այս իրահարներուն մէջտեղն էր ամբողջ  
պարտէզը:

Մարիուս թէ՛ ժամած և թէ դուրս ելած ժամա-  
նակ միշտ զգուշութեամբ մը և խախտումի հետք մը  
չձգելու կերպով տեղը կը դնէր վանդակին երկաթէ  
պիւնակը:

Սովորաբար կէս գիշերին մօտ կը մեկնէր պար-  
տէզէն, և Գուրփէյրազին սենեակը կը վերադասնար:  
Գուրփէյրազ Պահօրէլին կ'ըսէր.

— Գիտե՞ս որ Մարիուս կէս գիշերը ժամ մը ան-  
ցած պառկելու կուզայ:

— Է՛ն, չեյ զարմանար, ամէն սուրբի ծոցէն  
խաչ չելներ:

Երշեմն Գուրփէյրազ թեւերը կուրծքին վրայ  
կը դնէր խաչաձեւ, և ծանր կերպարանք մը առնե-  
լով՝ Մարիուսին կ'ըսէր.

Պառանի՛դ զու, չեմ հաւնիր բռնած ճամբաղ,  
Գուրփէյրազ գործնական մարդ ուլալով աղէկ  
միտքով չէր առներ աներեւոյթ գրախափ մը ցոլումը  
որ Մարիուսի վրայ կ'երեւար. Գուրփէյրազ այնքան  
վարժուած չէր անտիպ արիփներու. աեսլական ոէր  
մը նեղութիւն կուտար անոր սրտին. և մերթ ընդ  
ընդ մերթ կը պահանջէր Մարիուսէն որ իրական աշ-  
խարհը վերադասնայ:

— Բարեկամ, կ'ըսէր, առ այժմ կը թուի ինձ  
թէ զու լուսնին մէջ, այսինքն երազի թագաւորու.  
թեան երկրին, պատրանքի գաւահին. Աճառի Պղպր-  
ջակ մայրաքաղաքին մէջ կը բնակիս: Տղայամիտ մի'  
բլլար. բսէ՛ ինծի նայիմ. ի՞նչէ աղջկան անունը:

Բայց անկարեի բան էր Մարիուսի բերնէն,  
խօսք առնել:

Աւելի գիւրին էր անոր եղունգները կորզել քան  
թէ այն երկու վանկին մէկը որոնցմով կը կազմուէր  
Գոզէթ անունը, նուիրական աշունը: Ճշմարիտ սէրը  
արշալոյսին պէս պայծառ և գերեզմանին պէս լոին  
է: Սակայն Գուրփէյրագ Մարիուսի վրայ փոփոխու.  
թիւն մը, այսինքն փողփողուն լոակացութիւն մը կը  
նշարէր:

Գոզէթ և Մարիուս Մայիսին մէջ կը կռուէին,  
դուք կ'ըսէին իրարու, մի միայն ետքէն աւելի ա-  
նուշութեամբ զու ըսելու համաց, երկարօրէն և ման-  
րամասն պարագաներով կը խօսակցէին այնպիսի ան-  
ձերու վրայ որոնց նկատմամբ գլխովին անապերէր  
էին, ուրիշ ա'լ աւելի կը հատատուի թէ Սէր բա-  
ռաւա՝ քնարերգային ներկայացումին գրեթէ միայն  
երաժշտութիւնն է կարեւորը և ոչ թէ երգուած  
խօսքը.

Մարիուս Գոզէթին մտիկ կ'ընէր երբ ան պա-  
պուճանքի վրայ կը խօսէր. Գոզէթ Մարիուսին մտիկ  
կ'ընէր երբ ան քաղաքականութեան վրայ կը խօսէր.  
ծունկ ծունկի տալով մտիկ կ'ընէին Բարելոնի փո-  
ղ ցէն անցնող կառքերուն զղրդիւնը. անջրապետու-  
թեան մէջ մի և նոյն մոլորակը կամ խոտին մէջ մի  
և նոյն բայլուն որդը կը նկատէին և չկը լոէին, լը-  
ռութիւն որ խօսակցութենէ աւելի մեծ անուշութիւն  
ը ն է. ևն. ևն..

Գոզէթ և Մարիուս ահա այս անբաւ երանու.  
թի նները ճանչցան մայիս ամսոյ մէջ:

Սակայն զանագան ձախորդ խառնակութիւններ  
կը մօտենային:

Գիւեր մը Մարիուս, սովորութեանը համեմատ  
գլուխը ծուած՝ իր ժամագութեան տեղը կ'երթար էն.  
վալիսի պուլվարէն անցնե ով. երբ Բլիւմէ փողոցին  
անկիւնէն դասնալու վրայ էր, ձայն մը լոեց որ  
խօստ մօտէն կ'ըսէր.

— Բարի իրիկուն, Պ. Մարիուս:

Մարիուս զեր ըրաւ գլուխը և տեսաւ որ էքօն-  
նին էր բարեւողը:

Տարօրինակ տպաւորութիւն մը ըրաւ իր վրայ  
այս հանդիպումը: Էքօնինին առաջնորդութեամբ  
Բլիւմէ փողոցը գացած որէն ի վեր ոչ յիշած. ոչ տե-  
սած և ոչ անգամ մը միտքը բերած էր զայն. Մա-  
րիուս էքօնինին նկատմամբ երախտադիտութեամբ  
պատճառներ ունէր միայն, անոր կը պարտէր իր  
ներկայ երջանկութիւնը, այլ սակայն նեղութիւն  
կ'զգար էքօնինին հանդիպելուն համար:

Մարիուս երբ ճանշաւ թէ էքօնինն է բարե  
ւողը, պատասխանեց.

— Վ'յ, դուք էք, էքօնին:

— Ինչո՞ւ զուք կ'ըսէք ինծի: Միթէ բան մը  
ըրի ձեզի:

— Ո՛չ, պատասխանեց:

Անշուշտ Մարիուս անոր դէմ ամենեւին գանգա-  
տելու պատճառ մը չունէր: Ընդհակառակը էքօնինին  
երախտիքը տեսած էր: Սակայն կ'զգար թէ, քանի  
որ հիմա Գոզէթին հետ գու ըսելով կը խօսի, չէր  
կրնար զուք չըսել և մտերմութեամբ խօսիլ նաեւ է.  
քօնինի հետ:

Եւ որովհետեւ կը լոէր Մարիուս, էքօնին պօռաց.

## ԳԼՈՒԽ Դ.

ԳԱՊՐ(\*) ԱՆԳԼԻԵՐԵՆԻ ՄԷջ ԿԸ ԳԼՈՐԻ  
ԵՒ ԱՐԿՈԹԵՐԵՆԻ ՄԷջ ԿԸ ՀԱՋԵ

— Բայց չըսէ՞ք...

Զկրցաւ շարունակել խօսքը կարծես թէ ժամանակաւ այնքան անհոգութիւն և այնքան յանդգնութիւն ցուցնող այս աղջիկը հիմա կը շփաթէր և խօսք չէր գտներ որ բոէ։ Ժամելու փորձ մը ըրաւ էրօնին բայց չկրցաւ։ ուստի կրկնեց։

— Ե՛, ե՞տքը...

Եետոյ գարձեալ լեց և աչքերը վար ընելով կեցաւ։

— Գիշեր բարի, Պ. Մարիուս, ըստ յանկարծանախորժ կերպով, և հեռացաւ գնաց։

Հետեւեալ օրը, Յունիս 3ին, — 3 Յունիս 1832 թուականը պէտքէ նշանակել այն ծանրակշիռ դէպօքերու պատճառաւ որո՞ք այն ժամանակ ծանրաբեռ։ Նեալ ամպեր Բարիզի հորիզոնին վերեւը կ'երեւային — Մարիուս գիշերուան մութը տիրել սկսած միջոցին առջի օրուան պէս մի և նոյն զմայլելի խորհուողներով սրտովին համակուած երբ մի և նոյն ճամբէն Գօղէթը տեսնելու կ'երթար, պուլվարին ծառերուն մէջէն էրօնին նշմարեց որ գէպի իրեն կուգար։ Երկու օր հետզհետէ հանգիպիլը անտանելի էր։ ուստի սասակապէս ետ դարձաւ, հեռացաւ պուլվարէն, փո-

(\*) Վասն զի ցգապ՝ անգլերէն կառք, իսկ արքան լեզուով չուն ըսել է։

իսեց ճամբան. և Մօսիէօ փողոցը զարնելով Բլիւմէ փողոցը գնաց:

Այս պատճառաւ էքօնին Մարիուսին ետեւէն գըշ նաց մինչեւ Բլիւմէ փողոցը էքօնին տակաւին բան մը ըրած չունէր: Մինչեւ հիմա բաւական սեպած էր Մարիուսը նշմարել պուլվարէն անցած միջոցին և ոչ իսկ անոր հանդիպիլ ուղելով:

Աօջի օրը միայն անոր հետ խօսելու փորձ մը ըրած էր:

Ինչպէս բսինք, էքօնին Մարիուսին ետեւէն գըշ նաց, Մարիուս ամենեւին նշմարեց անոր իր բետէն գալը: Էքօնին տեսաւ Մարիուսին վանդակին սիւս նակը հանել և կամաց մը պարտէզ մտնելը:

— Վա՛յ, ըսաւ, տունը կը մտէ:

Էքօնին վանդակին մտեցաւ. վանդակին սիւս նակները մէկիկ մէկիկ չօշափեց և չուտ մը գտաւ այն սիւնակը զոր Մարիուս տեղէն հանած և դարձեայ գրած էր:

Էքօնին ողորմագին կերպով մը և կէս ձայնով մրմնջեց.

— Ա.արիկա չըլլար, Լիզէթ:

Վանդակին խարիսխին վրայ և այն սիւնակին քով նստաւ, իբր թէ ուղէր պահպանել խախուտ սիւնակը: Նստած էր ճիշտ այն տեղ ուր վանդակը դրացի տունը ին պատին կը դպէր: Հոն մթին անկիւն մը կար ուր էքօնին բոլորովին աներեւոյթ կ'ըլլար:

Իր զաղափարներովը զրաւուելով՝ այն տեղը կետաւ ժամէ մը աւելի, առանց շարժելու, առանց շնչելու:

Գրիշերուան ժամը տասնին միջոցները Բլիւմէ փողոցին երկու կամ երեք անցորդներէն մէկը, ուշ մնացող ծերունի քաղքենի մը որ շտապով կ'անցնէ՞ այս ամայի եւ չարահամբաւ տեղէն, պարտէզին վանդա-

կին քովէն անթնելով երբ հասաւ մինչեւ այն անկիւս նը զոր վանդակը պատին հետ կը կազմէր, խորին և սպառնական ձայն մը լսեց որ կ'ըսէր.

— Հիմա կը հասկնամ որ ամէն գիշեր կուգայ եղեր:

Անցորդը աշքերը չորս դին պարզուց ոչ ոք տեսաւ, չնամարձակեցաւ այն խաւարին խորշը նաև յելու, եւ շատ վախնալով սկսաւ աւելի շուտ շուտ քայել:

Այս անցորդը իրաւունք ունեցաւ շտապելու, վասն զի քանի մը վայրկեան ետք Բլիւմէ փողոցը վեց մաեդ մտաւ, որոնք զատ զատ և մէկամէկէ քիչ մը հեռու կը քալէին պատերուն քովէն և որոնք կրնային գինով գիշերապահներ կարծուիլ:

Ան որ ամէնէն առաջ պարտէզին վանդակին առաջեւ հասաւ, կանգ առնելով միւսներուն սպասեց. մանրերկրորդէ մը ետք վեցն ալ միացած էին:

Այս մարդերը սկսան ցած ձայնով խօսիլ:

— Ահա հոս է, ըսաւ մին:

— Պարտէզին մէջ շուն (գապ) կա՞յ, հարցուց

ուրիշ մը:

— Զգիտեմ: Բայց եթէ ըլլայ անդամ, հետո նըս կանակ մը բերի զոր կրնանք կերցնել անոր:

— Պատուհանի պակակին կտրելու համար սոսինձ ունի՞ս:

— Այս:

— Հին է վանդակը, կրկնեց հինգերորդ մը որու ձայնը որովայնախօսի ձայնի մը կը նմանէր:

— Աւելի աղէկ, ըսաւ երկրորդը որ խօսած էր: Սղոցով կտրուելու առան ձայն չպիտի հանէ և շատ դժուար չպիտի ըլլայ կտրուիլը:

Վեցերորդը որ առակաւին բերանը չէր բացած, սկսաւ վանդակը քննել ինչպէս քննած էր էքօնին

ժայ մը առաջ, և ձեռքովր հետզհետէ վանդակին ա  
մէն սիւնակները բռնելով զզուշութեամբ դդրգեց:  
Սյապէս հասաւ մինչեւ այն սիւնակը զոր Մարիուս  
տեղէն հանած էր: Երբ ձեռքը կ'երկնցնէր այս սիւս  
նակը բռնելու, յանկարծ ձեռք մը մութին մէջէն ել-  
լելով անոր թեւը բռնեց: մարդը կուրծքին մէջտե-  
զին ուժգնակի հրուելով ետ մզուիլը զգաց, և կերկե-  
րուն ձայն մը ըսար անոր առանց պօստլու.

— Շուն մը կայ:

Եւ ահա մարդը դալկադէմ աղջիկ մը տեսաւ որ  
իր առջեւ կանգուն կը կենար:

Մարդը սարսեցաւ այն սարսուռով զոր կուտայ  
միշտ անակնկալ բան մը: Սոսկալի կերպով մը տըն-  
կըուեցաւ. չկայ բան մը որ այնքան զահուրելի ըւ-  
լայ որքան է անհանդարտ և անագորոյն գազաններ  
տեսնելը. ասոնց կերպարանքը անաբեկ ու միանգա-  
մայն անարկու է: Մարդը ետ ետ քաշեւեցաւ եւ ա-  
կազազեց.

— Ա՞վ է այս շաներես աղջիկը:

— Աղջիկդ:

Իրօք երօնինն էր որ Թենարափիէի պատասխան  
կուտար:

Երբ երեւան ելաւ կրօնին, միւս հինգ մարդերը  
այսինքն Գլագոււ, կէօլմէր, Պապէ, Մօնրարնաս և  
Պրիւժօն մօտեցած էին առանց ձայն հանելու, առանց  
աճապարանքի, առանց բան մը ըսելու. և այն տղէ  
տալի յամբութեամբ որ այս գիշերային մարդերու յա  
տուկ է:

Այս մարդերուն ձեռքը չզիսեմ ինչ սոսկալի  
զործիքներ կը նշմարուէին. կէօլմէրի ձեռքը այնպի-  
սի կորածեւ ունէլիք մը կար որ Թափառիկները ֆան-  
շօն կ'անուանեն:

— Ի՞նչ բան ունիս հոս. ի՞նչ կ'ուզես մեզմէ,

ին՞նդ ես, ի՞նչ ես: պօսաց Թենարափիէ, որքան որ  
կարելի է պօսալ ցած ձայնով խօսելով. ինչո՞ւ հա-  
մար արգելք կ'ըլլաս մեզ և չես թողուր որ աշխա-  
տինք:

կրօնին սկսաւ խնդալ և հօրը վիզը պլուեցաւ:  
— Հա՛ հոս եմ հայրիկ, ահա հոս եմ: Մի՞թէ  
հիմայ ներելի չէ քարերուն վրայ նստիլը: ինձի պէտք  
է հարցնել ձեզի թէ ի՞նչ բան ունիք հոս: ի՞նչ ընե-  
լու եկաք հոս քանի որ գիտէք թէ բան մը չկայ ձե-  
զի համար: Պայց ինչո՞ւ չես պագներ զիս. հայրիկս:  
Ո՞րքան ժամանակ է որ տեսած չեմ քեզի: Ըսել է թէ  
ա՛լ պատեցար,

Թենարափիէ աշխատեցաւ պրծիլ կրօնինին գիր-  
կէն և մրմոաց.

— Լա՛ւ, ահա գրկեցիր զիս: Այո՛, ալ զազատե-  
ցայ բանատէն: Հիմա կորիր դուն ասկէ.

Բայց կրօնին թող չէր տար հայրը և կը բազմա-  
պատկէր իր գդուռնքը:

— Միրելի հայրիկ, ի՞նչպէս ազատեցար: Պէտք է  
որ մեծ խելք ունեցած ըլլաս անկէ ելլելու համար:  
Պատմէ ինձի, ի՞նչպէս ելար: Հապա մայրս. ո՞ւր է  
մայրս: Ըսէ՛, կ'աղաչեմ, ո՞ւր է, ի՞նչ կ'ընէ մա-  
ման,

Թենարափիէ պատասխանեց.

— Շատ աղէկ է, չեմ գիտեր, թող ըսի, կորիր  
ասկէ, ըսի քեզի:

— Բայց ես չեմ ոոզեր երթալ, ըսաւ կրօնին ե-  
րես առած աղջկան մը պէս կոտրուելով. չորս ամիս  
է որ քեզի տեսած չեմ, և հիմա որ հազիւ հազ քեզ  
զրկելու ժամանակ ունեցայ, կը վանտես զիս:

Եւ նորէն հօրը վիզը բռնեց:

— Է՛, ետքը. զէվզէկութիւնը մէկ զի, ըսաւ  
Պապէ:

— Փութանք բնաւ կէօլմէր, գիշերապահ ուսուաիկանները կրնան անցնիլ:

Որովայնախօսին ձայնն ալ սա երկտունը ձայն նադրեց.

Նոր տարիին կը պատնեն

Պապան այսօր կաղանդ չէ:

Էրօնին գէպի հինգ աւազակներուն կողմը դառնալով.

— Վա՛յ, Պ. Պրիւժօնն է եղեր-բարի լոյս Պ. Պապէ, բարի լոյս, Պ. Գլազու, մի՞թէ չէք ճանչնար զիս, Պ. Կէօլմէր, Մօնբարնաս, դու ինչպէս ես:

— Այս', կը ճանչնան քեզի, ըսաւ թենարափիէ: Բայց բարիրկունը, բարիոյսը ետքը, հիմա կորսուէ դնա: Հանդարա թող մեզի:

— Աղուէսներու ժամն է հիմա և ոչ թէ հաւերու ըսաւ Մօնբարնաս:

— Կը աեսնես որ գործ ունինք հոս, ըսաւ Պապէ:

Էրօնին Մօնբարնասին ձեռքը բռնեց:

— Կամաց, ըսաւ Մօնբարնաս, ձեռքդ չկտրես, դանակ կայ ձեռքս:

— Ի'մա Մօնբարնաս, պատաժանեց Էրօնին անօշութեամբ, պէտք է վստահութիւն ունենալ մարդ կանց վրայ: Թերեւս հօրս աղջիկն եմ ես: Պ. Պապէ, Պ. Կէօլմէր, այս առւնին վրայ տեղեկութիւն առնելու պաշտօնը ինծի յանձնուած էր:

Ուշադրութեան արժանի բան մը կայ որ է Էրօնին արկօթեան բարբառով չխօսիլը: Մարիունը ճանչնալէն ի վեր այս սոսկալի լեզուն անհնարին եւ-

դած էր Էրօնինի համար: Էրօնին կմախքի ձեռքին նսանող իր պղտիկ: ոսկորուտ և նիհար ձեռքովը կէօլմէրի հաստ և բիրտ մատները սեղմելով շարու նակեց.

— Աղէկ գիաէք որ ապուշ մը չեմ: Սովորաբար հաւատք կ'ընծայուի իմ խօսքու: Եղան պարագաներու ծառայութիւններ ըրի ձեզի: Արդ կ'ըսեմ ձեզի թէ տեղեկութիւններ աւի, պարապ տեղը վտանգի կ'ենթարկուիք: Կ'երդնում թէ այս տունին մէջ գործ մը չկայ ձեզի համար:

— Մինակ բնակոց կիներ կան, ըսաւ Կէօլմէր:

— Ոչ: Այս տունէն ելան անոնք,

— Բայց ճրագները եւած չեն, կը նայիս: Ըսաւ Պապէ:

Եւ ծառերուն վերի կողմէն Էրօնին ճրագ մը ցուցուց, որ դղեակին վերնայարկին մէջ կ'երթեւեկէր: Էրօնին ճրագը պատցնողը Թուսէնն էր որ չորցնելու ճերմկեղէնները փուելու համար քնացաւ չէր:

Էրօնին վերջին ջանք մը ևս բնել ուզեց:

— Լա՛ւ, բայց շատ աղքատ մարզիկ են անոնք: Խրճիթ մըն է այն ուր փուլ մը անգամ չունին,

— Ալ կորիր, գնա նայիմ, պօռաց Թենարտիէ: Տունը վերէն վար աչքէ անցնելէն եաք, մտանին վնրնայարկին իիկը ծլիկը փնտաելէն եաք, կ'ըսենք քեզի մէջ եղածը, և լիրա, թալեր կամ փուլ ըլլալը կը հասկցնենք:

Եւ յառաջ անցնելու համար մեկ կողմ հրեց աղջիկը:

— Սիրելի բարեկամդ ի! Մօնբարնաս, ըսաւ Էրօնին, կ'աղաչեմ, մի մանէք, կ'աղաչեմ քեզի որ լաւ պղայ մըն ես:

— Բայց զգուշացիր որ ձեռքդ չկտրես, պատասխանեց Մօնբարնաս:

Թենարտիէ վճռողական կերպով մը կրկնեց.  
— Աղջի՛կ, բանդ գնա և թող որ մարդերը իրենց  
դործիոն նային:

Երօնին թող առւաւ Մօնթարնասի ձեռքը զոր  
վերստին բոնած էր, և ըսաւ.

— Հոել է թէ այս տունը սանել կ'ուզէք:

— Հրամեր ես, ըսաւ որովայնախօսը հեգնու-  
թեամբ.

Այս ատեն Երօնին կոնակը վանդակին տուաւ,  
երեսը վեց աւազակներուն զարձաւց որոնք յոտից  
սգլուխ զինուած էին և որոնց դիւթական կերպաւ  
բանքներ կուտար գիշերը, և հասաւառ ու ցած ձայ-  
նով մը ըսաւ.

— Ես ալ կ'ըսեմ թէ չպիտի մտնէք:

Վեցն ալ շուարեցան մնացին:

Սակայն որովայնախօսը իր հեգնութիւնը լմբն-  
ցուց:

Երօնին կրկնեց.

— Մահկ ըրէք, բարեկամներ: Այս չէ միայն ը-  
սելիքս, Հիմա խօսիմ ուրեմն: Եթէ պարտէզը մտնէք  
եթէ սա վանդակին զպելու ըլլաք, կր պօռամ, գուռ-  
ները կր զարնես. աշխարհք ոտք կը հանեմ, վեռ  
ցերնիդ ալ բոնել կուտած, քաղաքապահները կը  
կանչեմ:

— Իրաւ կ'ընէ, ըսաւ կամաց մը Թենարտիէ  
Պրիւժօնին և որովայնախօսին:

Երօնին գլուխը օրեց և շարունակեց.

— Դիանաք որ ամէնէգ առաջ հայրս բոնել կու-  
տամ:

Թենարտիէ մօտեցաւ:

— Մի՛ այդքան մօտենար, ծերուկ, ըսաւ Ե-  
րօնին:

Թենարտիէ ակուները կծրտելով մրմուղ.

— Բայց ի՞նչ եղած է, ի՞նչ ունի, և աւելի բարձր  
ձայնով կրկնեց.

— Ծա՛ն զաւակ:

Երօնին օսկալի կերպով մը սկսաւ խնդալ:

Ի՞նչ կ'ուզէք ըրէք, բայց չպիտի մտնէք: Ծան  
զաւակ չեմ ես: Վասն զի գայլին աղջիկն եմ: Դուք  
վեց հոգի էք, բայց հոգս անգամ չէ: Մարգեր էք  
գուք, յա՛ւ, ես ալ կին մըն եմ: Մի կարծէք թէ զիս  
կը վախնէք: Կը կրկնեմ թէ չպիտի մտնէք այս տու-  
նը, վասն զի սիրոս չուզեր որ մտնէք: Եթէ մօտե-  
նաք, կը հաչեմ: Ըսի արդէն ձեզի շոնը ես եմ: Զեր  
և ոչ մէկը բանի տեղ կը դնեմ: Ելէ՛ք գացէք. գուշա-  
մի ցաւանէք: Գացէ՛ք ուր որ կ'ուզէք, բայց հոս մի  
գաք. կ'արգիլե՛ հոս գալր: Դուք դանակով պիտի  
կոռուիք, ես ալ հինուփոտ մուծակովս, բայց հոգ չէ,  
մօտեցէք եթէ կրնաք:

Երօնին քայլ մը առաւ գէպի աւազակները տհար-  
կու կերպարանքով մը, և սկսաւ խնդալ:

— Կը կա ծէք որ կը վախնամ: Ասառած խելք  
տայ ձեզի, Անօթի պիտի մնամ, այս ձսեռ ցրտահար-  
պիտի առնջուիմ: Ձէզգէ՞կ են, ի՞նչ են այս խել մը  
աւազակները որ կը կարենն վախնել աղջիկ մը ։  
Վախնա՞լ, և որմէ պիտի վախնամ: Հա՛, կը հասկնամ  
ինչ ըսել կ'ուզէք: Վասն զի տեսակ մը գթըփրիկ ատր-  
փուհիներ ունիք որոնք մուկի պէս որ ծակը մտնել  
և պահուիլր շիտեն երբ մեծ ձայներնիդ կը հանէք,  
մի՛թէ զիս ալ անոնց պէս կարծեցի՞ք: Ես որմէ կ'ու-  
զէ՞թող ըլլայ, վախնալ չգիտեմ:

— Եւ ոչ իսկ քեզմէ հայր իմ, շարունակեց ուզ-  
զակի Թենարտիէին նայելով:

Սահպուեցաւ խօսքն ընդմիջել, չոր հազ մը եկաւ  
վրան: շունչը ոառակաշունչ հովի մը պէս կ'ելլէր իր-  
նեղ և ցաւագար կուրծքէն:

Յետոյ կրկնեց.

— Պոպալուս պէս, մարդ կուգայ, ազմուկը կը փրթի: Դուք վեց հոգի էք, իսկ ես ամէն մարդ:

Թենարափէ շարժում մը բաւ դէպի կրօնին:

— Մի՛ մօտենար պօպաց կրօնին:

Կանգ առաւ Թենարափէ, և մեղմով լսաւ.

— Լա՛. չեմ մօտենար, չեմ գար, բայց առանկ բարձր մի խօսիր, Աղջիկս, ուրեմն կ'ուզե՞ս չթողուլ որ աշխատինք: Այլ սակայն պէտք է որ մեր ապօռւսար ճարենք: Մի՞թէ ալ բարեկամութիւն չունի՞ս հօրդ հետ:

— Գլուխս կը բացնես, լսաւ կրօնին:

— Այլ սակայն պէտք է որ ապրինք. ուտենք...

— Ճայթէ՛:

Կրօնին ասիկա լուհէն ետք վանդակին խորիս խին վրայ նստաւ երդեւով:

Լուսնին արմուկը ծունկին վրայ և կզակը ձեռքին մէջ դնելէն ետք սկսաւ անտարեր կերպով մը ոտքը օրորել: Բօպային ծակէն իր նիհար անրակները կ'երեւային: Մօտակայ կանթեղը անոր կիսադէմքը և զիրքը կը լուսաւորէր, ասկէ աւելի համարձակ և աւելի զարմանալի բան մը կարելի չէր տեսնել:

— Բանմը ունի այս ազջիկը, սաւ Պապէ, Պատճառ մը: Ծունին սիրահա՞ր է արդեօք: Սակայն մեղք է առանկ որս մը մեր ձեռքէն փախցնելը: Երկու կին է, նաև ձեր մը որ յետնագաւիթը կը բնակի. պատուհաններոն վարագուրները գէշ չեն: Կ'երեւայ թէ հրեայ մըն է ծերը: Կարծեմ թէ լաւ գործ մըն է այս:

— Ապա ուրեմն գուք մտէք, պօպաց Մօնբարնաս: Գործը կատարեցէք: Ես ազջիկին հետ հոն կը կենամ, և եթէ աեղէն շարժիլ ուզէ...:

Մօնբարնաս փոխանակ խօսքը լմնցունելու կան թեղին լոյսին իր դանակը շողարուց զոր ձեռքը բաց բռնած էր:

Թենարափէ բան մը չէր բաեր, և պատրաստ կ'երեւար հաւնելու միւսներուն գիտաւորութեան:

Պրիւժօն որ քիչ մը պատգամ էր և որ ինչպէս զիտենք զործը տուողն էր տակաւին չէր խօսած: Խորհուն կ'երեւար, Ամէնքն ալ կը կարծէին թէ ան որ և է վատնգի առջեւ չէր բնկրկիր, և գիտէին թէ միայն խրոխտալով յաջողած էր քաղաքապահներու կայան մը կողոպատելու: Մանաւանդ թէ Պրիւժօն ո տանաւորներ և երգեր կը չինէր, և այս պատճառաւ աւելի մեծ էր իր իշխանութիւնը:

Պապէ հարցուց անոր.

— Պրիւժօն, դու բան մը չըսե՞ս:

Պրիւժօն պահ մը եւս լոիկ կենալէն ետքը գլուխը քանի մը անգամ զանազան կերպով օրեց, և վերջապէս որոշեց ձայնը հանել:

— Ահա բսելիքս, այս առտու երկու ճնճղուկ տեսայ որոնք կը կոռուէին: այս գիշեր հանդիպեցայ կնոջ մը որ կոիւ կ'բեէ: Աղէկ նշան չեն առնք: Օն, տեղերնիս երթանք:

Եւ իրօք մեկնելով գացին:

Մօնբարնաս ճամբան մըմուց.

— Հոգս անգամ չէ. եթէ ուզուէր, դանակը սիրաթը կը մխէի:

Պապէ պատասխանեց.

— Ես չէի ըներ: Կին մը չեմ մեռցներ ես:

Փողոցին ծայրը կանգ առին, և խորին ձայնով մը սա կնճռալի խօսակցութիւնը ըրին.

— Այս գիշեր ո՞ւր պիտի երթանք պառկելու:

— Բարիզին տակը:

— Թենարափէ, վանդակին բանալին քո՞վդ է:

## ԱՆՀԱՌԵՄ:

Էքօնին որ անընդհատ ետեւէն կը նայէր աեսաւ անոնց ետ երթալը եկած ճամբաներէն։ Ոտքի վրայ ելաւ, և սկսաւ ետեւնէն սողալ պատերուն և առւս ներուն քովերէն։ Այսպէս մինչեւ պուլվար գնաց առոնց ետեւէն։ Հոն աւազակները բաժնուեցան, և էքօնին աեսաւ վեց մարդերուն մթութեան մէջ սուզուիր ուր կարծես թէ կը հալէին և խաւարին հետ կը խառնուէին։

Գ Լ Ո Ւ Խ Գ.

ՄԱՐԻՈՒՍ ԱՅՆՔԱՆ ԻՐԱԿԱՆ Կ'ԸՆՈՅՑ ՈԲ

ԱԼ ԻՐ ՀԱՍՑԵՆ ԳՈԶԵԹԻՆ ԿՈՒՏԱՅ

Մինչդեռ էքօնին իբր մարդկային կերպարանք ունեցող տեսակ մը չուն, պահնորդութիւն կ'ընէր գանդակին առջեւ, և մինչդեռ վեց աւազակները աղջկան մը առջեւ կ'ընկրնէին։ Մարիուս Գոզէթին քովն էր,

Երբէք եղած չէր գիշեր մը ուր երկինք այնքան աստեղափայլ և այնքան զմայլելի ըլլառ՝ ծառերը այնքան ազդու ըլլար. ուր թոչուները աւելի անուշ ձայնով մը քնացած ըլլային տերեւներուն մէջ. ուր աիեղերական պայծառութեան ամէն ներդաշնակու. թիւնները այնքան լաւ կերպով մը համապատասխանած ըլլային սիրոյ ներքին երաժշտութիւններուն, և ուր Մարիուս աւելի սիրահար, աւելի երջանիկ և աւելի յափշտակուած ըլլար, որքան գիշերը, Բայց

Մարիուս արտում գտած էր Գօղէթը, Գօղէթի աչքերուն կարմրութենէն կը հասկցուէր թէ լացած էր:

Այս հիանալի երազին մէջ առաջին ամպն էր այն:

Մարիուս նախ և առաջ հարցուցած էր:

— Ի՞նչ ունիս:

— Ահա՛, պատասխանած էր Գօղէթ:

Յետոյ պարտէզին սանդուզին քով նստարանին վրայ նստած, և մինչզեռ Մարիուս դողդզարով անոր քով կը նստէր, Գօղէթ շարունակած էր.

— Հայրս այս առտու պատուիրեց ինձ պատրաստ ըլլալ, թէ գործեր ունի, և թէ գուցէ պիտի մեկնինք:

Մարիուս սարսուռ մը զգաց ժայմովին:

Մարզս երբ իր կեանքին վերջին կը հասնի, մեռնիլը մեկնի է, երբ սկիզբն է, մեկնիլը մեռնի կը նշանակէ:

Վեց շաբաթէ ի վեր Մարիուս կամաց կամաց, յամբաբար, աստիճանաբար ամէն օր Գօղէթը կը գըրաւէր: Բոլորովին տեօլական այլ սաստիկ գրաւուժ: Ինչպէս օր բ սցատրեցինք արդէն մարզս սիրել սկըսած ժամանակ մարմինէն շաա առաջ հոգին կ'առնէ: ապա հոգիէն շատ առաջ մարմինը կ'առնէ, երբեմն ալ ամենեւին չառներ հոգին: Արդ Մարիուս Գօղէթը գրաւած էր ինչպէս հոգիները կը գրաւեն. բայց իր հոգին մէջ կը պահէր, և նախանձութեամբ և անհաւատալի համոզումով մը բռնէր զայն: Կը վայելէր անոր ժպիտը, անոր շունչը, խնկաբոյր հոտը. կապ տագոյն բիբերուն ազգու ճառագայթը. կաշին մեղ մութիւնը՝ անոր ձեռքը բռնելով վիզին վրայի սիրուն նշանը և ամէն մատծումները, իսոսացած էին իրարու բնաւ չփնանա առանց մէկը միւսը իր երազին մէջ տեսնեռ, և փոխագարձաբար կատարած էին

իրեն, խոստումը: Հետեւաբար Մարիուս Գօղէթին ամէն երազները կը գրաւէր. անընդհատ կը նայէր և երբեմն իր շունչովն ալ կը շարժէր Գօղէթին ծոծրա կին նրաթել մազերը, և կ'ըսէր ինքնիրեն թէ այն պզտի՛ մազերուն մէջ չկար թել մը որ իրը չըլլայ: Հոգեպիշ կը նայէր և կը պաշտէր Գօղէթին վրայի իրերը, անոր ժապաւէնի հանգոյցը ձեռնոցները, կօշիկներ, թեւնոցները իրը իրեն վերաբերող նուիրա կան բաներ:

Կը մտածէր թէ Գօղէթին մազերուն մէջ զեաեղուած խեցաչէն սանարերուն իշխանն էր ինք և երեւան ելլող հետութեան խորին և խառնաշփոթ թոթովումկրով ինքն իրեն կ'ըսէր նաև թէ անոր րոպային ժապաւէնները, գուլպային հիւսերը, գորսէին ծալքը միահամուռ իր ապրանքն էին: Գօղէթին քովը ըլլալով իր ինչքին, իրին բռնաւորին և նզերիին քովը ըլլալով կ'զգար:

Կարծես այնքան խառնած էին իրենց հոգիները որ եթէ ամէն մէկը ուզէր ետ առնել իր հոգին. չպիտի կրնար ճանճալ թէ ի՞րն է ետ առածը թէ ոչ: — Իմս է այս հոգին: — Ոչ իմս է: Ճշմարիտ կ'ըսէմ թէ կը սիսալիս: Ահա ճիշդ եմ եմ: — Ես եմ ինչ որ կը կարծես թէ գու ես:

Մարիուս Գօղէթին մէկ մաօը կազմող բան մընէր և Գօղէթ ալ Մարիուսին մէկ մասը կազմող բան մընէր: Մարիուս կ'զգար թէ Գօղէթ իր . սրտին մէջ կ'ապրի:

Ահա Մարիուսի այս հաւատքը սիրաւէտ հիացումը, կուսական: անլուր և բացարձակ վայելումը և ինքնակալութիւնը ունէր երբ յանկարծ պիտի մեկ նինքը խօսքը լսեց, և երբ իրականութեան անախորժ ձայնը գոչեց:

— Քուկդ չէ Գօղէթ:

Արթնցաւ Մարիուս։ Ինչպէս ըսինք արդէն, վեցարաթէ ի-վեր Մարիուս աշխարհէս դուրս կ'ապրէր, մեկնիլ բառը խստիւ ստիպեց զինքը աշխարհ վերագառնալու։

Խօսք մը չգաաւ որ ըսէ։ Գօղէթ զգաց միայն թէ խիստ ցուրտ էր անոր ձեռքը, ուստի ինքն ալ Մարիուսին հարցուց։

— Ի՞նչ ունիս։

Մարիուս պատասխանեց այնպիսի ցած ձայնով որ Գօղէթ հազիւ թէ կը լսէր։

— Զեմ հասկնար թէ ի՞նչ ըսել կ'ուզես։  
Գօղէթ կրկնեց։

— Այս առառու հայրս պատուիրեց ինծի որ ամէն մանր մունք գործերը կ'արգագրեմ խ պատրաստ գըտնուիմ. ըսաւ նուև թէ իր ճերմակեղէնները պիտի աայ արկղիս մէջ դրուելու համար. թէ ստիպուած է ճամաբորդութիւն մը ընելու. թէ պիտի մեկնիրք, թէ ինծի համար մեծ արկղ մը, իրեն համար ալ պղարկ մը պէտք է. թէ այս ամէնը հարկ է պատրաստել մինչեւ մէկ շաբաթ, և թէ գուցէ Անզիլիս պիտի երթանք։

— Բայց ատիկա անդթութիւն մըն է, պօսաց Մարիուս։

Մարիուս ակար ձայնով մը հարցուց։

— Ե՞րբ պիտի մեկնիս։

— Երբը չըսաւ։

— Ե՞րբ պիտի գառնաս։

— Երբը չըսաւ։

Մարիուս ելաւ և ցուրտ կերպով մը ըսաւ։

— Գօղէթ, պիտի երթանք։

Գօղէթ անձկութեամբ լի զեղեցիկ աշքերը Մարիուսին վրայ յառեց և աեսակ մը մոլորագին կերպարանքով պատասխանեց։

— Ո՞ւր։

— Անզիլիս, պիտի երթանք դուք։

— Ինչու դուք Ակ'բօես ինծի։

— Կը հարցնեմ ձեզի թէ պիտի երթանք,

— ի՞նչ կ'ուզեմ որ ընեմ, ըսաւ Գօղէթ ձեռքերը

Ժիացնելով։

— Էսել է թէ պիտի երթանք։

— Եթէ հայրո երթայ։

— Ուրեմն դուք ալ պիտի երթանք, այնպէս չէ։

Գօղէթ Մարիուսին ձեռքը բռնեց և սեղմեց առանց պատասխանելու։

— Լա՛ւ, ըսաւ Մարիուս։ Ես ալ ուրիշ տեղ կ'երթամ։

Գօղէթ այս խօսքին իմաստը աւելի զգաց քան թէ նշանակութիւնը հասկցաւ։ Այնքան տժգունեցաւ որ իր կերպարանքը սպիտակ երեւցաւ մութին։ Ուստի թոթովումով մը հարցուց։

— Ի՞նչ ըսել կ'ուզես։

Մարիուս Գօղէթին նայեցաւ, յետոյ աշքերը համ բարար գէպի երկինք վերցնելով պատասխանեց։

— Ոչինչ։

Երբ վար ըրաւ արտեւանունքը, տեսաւ որ Գօղէթ իրեն նայելեվ կը ժպտէր։ Մարդուս սիրած կը նոջ ժպտը այնպիսի պայ առութիւն մը ունի որ դի շերուան մութը կը փարատէ։

Իրաւ որ աւանտկ ենք եզեր, թան մը եկաւ միաք Մարիուս։

— Ի՞նչ։

Եթէ երթանք, դուն ալ եկուր Պիտի ջըսեմ քեզի թէ ո՛ւր պիտի երթանք։ Եկուր գտիր զիս ուր որ պիտի երթամ։

Հիմա Մարիուս բոլորովին արթնցած մարդ մընէր։

Հիմակ ալ իրական աշխարհը ինկած էր։ Ուստի գոչեց Գօղէթին։

— Ձեզի հոռ մեկնի՞լ, խօնդ ես, ի՞նչ ես։ Մեկնելու համար պէտք է, բայց ես ստակ չունիմ։ Անգուիա երթա՞լ, բայց հիմա ես կարծեմ թէ տասը լուիճի ափ պարտք ունիմ Գուրփէրագին, բարեկամի մը զոր ուռն չես ճանչնար։ Հին գլխարկ մը ունիմ որ երեք ֆրանք չ'ներ. Թիկնոց մը ունիմ որու առջեւի կոկակներուն մէկ քանին կը պակսի. շապիկս պատուած է. որմուկներս ծակուած են, կօշիկներս ջուր կ'առնեն, վեց շաբաթ է ի վեր առնց և ոչ մէկուն վրայ մտածած եմ, և բան մը չ'սի քեզի։ Թշուառ մըն եմ ես. Գօղէթ։ Դուն միայն գիշերները կը տեսնես զիս և սէրդ կուտաս ինծի, բայց եթէ ցորեները տեսնէիր, ստակ մը անգամ չէիր տար։ Անգլիա՝ երթալ, բայց և ոչ իսկ անցագրիս ստակո վճարելու կարող եմ։

Մարիուս նստարանէն դէպի մօտակայ ծառ մը նետուեցաւ եւ կոթնելով ոտքի վրայ կեցաւ. երկութեւերը գլխուն վրայ տանելով, ճակար ծառին կեղեւին առանց առանց դդալու ոչ կեղեւը որ իր կաշին կը սկրդէր ոչ անդը որ իր քունքերո կը կոէր, առանց շարժելու և Յուոհատութեան արձանին պէտինալու պատրաստ ըլլալով։

Շատ ժամանակ այս դիրքով կեցաւ ծառին քով։ Մարդս այսպիսի անդունդներու մէջ կրնայ յաւիտենապէս կենալ, Վերջապէս ետեւը դարձաւ Մարիուս, վասն զի կտեւէն ձայն մը խեղդուած, մեղմ և արքամալի ձայն մը կը լսէր։

Ձայնողը Գօղէթն էր որ կը հեծկլտար։

Երկու ժամէ ի վեր կուլար Մարիուսին քով որ խորունկ մտածումներու մէջ ընկղմած էր։

Մարիուս Գօղէթին քով եկաւ, ծունը դրաւ, և

յամրաբօր գետինը խոնարհելով բռնեց Գօղէթին ուղին ծայրը որ բոպային տակէն դուրս ելած էր և համբուրեց։

Գօղէթ լոելեայն թոզ առծաւ որ Մարիուս համերուէ իր ոտքը, կան վայրկեաններ ուր կինը՝ արած մարեկ և համակերպող դիցուհիի մը պէս կ'ընդունի սիրոյ երկրպագութիւնը։

— Մի՛ լար, ըստւ Մարիուս։

Գօղէթ մրմնջեց։

— Ինչպէս չիլամ քանի որ գուցէ պիտի մեկնիմ, և քանի որ չես կրնար գալ։

— Կը սիրե՞ս զիս, կրկնեց Մարիուս։

— Կը պաշտեմ, պատասխանեց Գօղէթ հեծկլտար լով։

Այս արքայութեան խօսքը բնաւ չկրնար այն քան հրապուրեի ըլլալ որքան է երբ արտասուալի աչքերով կ'արտաքրերուի։

Մարիուս շարունակեց ձայնը այնպիսի կերպով մը հանելով որ անմեկնելի գգուանք մըն էր։

— Մի՛ լար, Լսէ ինի, միթէ ինծի համար չե՞ս ուզեր լալէ զադրիլ։

— Բայց զուն ալ կը սիրե՞ս զիս համուց Գօղէթ։

Մարիուս Գօղէթին ձեռքը բռնելով լսաւ։

— Գօղէթ, երբեք կենացս մէջ մէկու մը խօսք տուած չեմ պատեռս վրայ, վասն զի պատիւիս վրայ խօսք տալը ահարկու բան մըն է ինծի համար։ Կը զգամ թէ քովս է հայրս։ Արդ ահա քեզի պատւոյս վրայ խօսք տալնվ կ'երդնում թէ պիտի մեռնիմ եթէ մեկրիս։

Մարիուսին ձայնին սէջ որով արտասանեց այս խօսքերը, այնպիսի հանդիսական և այնպիսի հանգարա մելամաղձութիւն մը կար որ Գօղէթ դողաց։

Զգաց այն ցրտութիւնը որ անցնող տիտուր և նշմարիտ բանէ մը կ'արտադրուի: Գօղէթ սարսուռով մը համակուելով դադրեցաւ լալէ:

— Հիմա մտիկ րրէ, ըստ Մարիուս: Վազը մի՛ սպասեր ինծի:

— Ինչո՞ւ,

— Միւս օրը սպասէ ինծի:

— Ո՛հ, և ինչո՞ւ համար:

— Պիտի աեսնես:

— Օր մը սպասել առանց քեզի տեսնելու: բայց անկարելի է այդ:

— Զոհենք որ մը թերեւս բոլոր կեանքը ստանալու համար

Եւ Մարիուս կէս ձայնով և մեկուսաւոր ըռաւ.

— Այնպիսի մարդ մըն է ան որ ամենեւին չի փոփոաներ իր ոսվորութիւնները, և ի բնէ անտի միշտ գիշերները մարդ կ'ընդունի իր առւնը:

— Ո՞ր մարդուն վրայ կը խօսիս, հարցուց Գօղէթ:

— Ե՞ս, բան մը չըսի:

— Ի՞նչ է ուրեմն յուսացածդ:

— Սպասէ մինչեւ վազը չէ միւս օր:

— Կ'ուզե՞ս,

— Այո՛, Գօղէթ:

Գօղէթ ձեռքերովը Մարիուսին գլուխը բռնեց, ուզերուն ծայրովը միայն գետինը կոխելով բարձ ցաւ անոր հասակին հաւասարելու և աչքերուն մէջ անոր յոյսը տեսնել կարենալոս համար:

— Աղէկ միտքս եկաւ. պէտք է որ ուր բնակիլո գիտնաս. չենք գիտեր թէ ինչ պիտի ըլլանք, ինչեր կրնան պատահիլ, այն Գուրժէյրագ անուն բարեկա միո հետ կը բնակիմ, տաննը Տը Լա Վէրըոի փողոցն է. թիւ 16:

Գրպանը խառնեց, զմելի մը հանեց և բռածեփ պատին վրայ գծեց. Տը Լա Վէրըոի փողոց թիւ 16:

Սակայն Գօղէթ վերստին սկսած էր անոր աչքերուն մէջ նայիլ:

— Հօէ ինծի դիտաւորութիւնդ, Մարիուս, դիտաւորութիւն մը ունիս գուն, ըսէ, ի՞նչ է այն: Ո՛հ, կ'աղաչեմ, ըսէ՛ որ հանգիստ գիշեր մը անցնեմ:

— Կը խորհիմ թէ անկարելի է որ Աստուած ու զէ մեզի բաժնել: Սպասէ ինծի վազը չէ միւս օր:

— Ի՞նչ պիտի ընեմ մինչեւ այն ատեն, ըստ Գօղէթ: Դուն գուրսն ես. կ'երթաս, կուգաս, որքան երջանիկ են մարդերը: Բայց ե՛ս, ես միս մինակ պիտի մնամ, ո՛հ, որքան պիտի տիրիմ: Ի՞նչ պիտի ընես վազը գիշեր, ըսէ նայիմ:

— Բան մը պիտի փորձեմ:

— Ապա ուրեմն աղօթք պիտի ընեմ Աստուծոյ, և մինչեւ այն ատեն քու վրադ պիտի մտածեմ որ պէս զի յաջողիս: Ա՛լ հարցուփորձ չեմ ըներ քեզի քանի որ չես ուզեր: Դու իմ տէրս ես: Վազը գիշեր պիտի երգեմ այն Շօրիանթի, նուագը զոր զու կը սիրես և զըր գիշեր մը պատուհանիս տակ երկար լըսելու համար: Բայց վազը չէ մի ս օր կանուխ ես կուր: Գիշերը ժամը ճիշդ իննին քեզի պիտի սպասեմ. գիտնաս հա՛: Տէր իմ Աստուած, ինչ տրտմալի բան է օրերուն այոքան երկար ըլլալը: Կը լսե՞ս ժամը իննին պարտէզը պիտի գտնուիմ:

— Նաև ես:

Եւ առանց իրարու ըսելու, միեւնոյն մտածումէ գրգուելով, և սղուելով այն ելեքտրական հոսանքէն որով երկու սիրաւարներ շարունակ կը հաղորդակցին երկու քն ալ նաեւ իրենց վշտին մէջ հեշտութեամբ արթիս, իրարու գիրկ նետուեցան՝ առանց նշմարելու թէ իրենց շրթունքները միացած էին մինչդեռ

Նիացումով և արցունքով լի աչք՝ բնին դեպի երկինք  
վերցնելով աստղերուն կը նայէի, հոգեպի,

Երբ դուրս ելաւ Մարիուս, փողոցը ամայի էր:  
Դուրս ելած էր ճիշտ այն պահուն ուր կըօնին աւա  
զակներուն ետեւէն կ'երթար մինչեւ պուլվար:

Մինչդեռ Մարիուս գլուխը ծառին կոթնցնելով  
կը մտախոհէր, բան մը եկած էր միաքը, բան մը,  
աւա՛զ, իրեն անգամ յիմարսկան և անկարելի կ'ե  
բեւար: Մարգուս բուռն որոշում սը ըրած էր:

## ԳԼՈՒԽ Զ.

ԾԵՐ ՍԻՐՏԸ ԵՒ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍԻՐՏԸ

ԴԷՄ ԱՌ ԴԷՄ Կ'ԵԼԼԵՆ

---

Այն միջոցին Պ. Ժիլնօրման ձիշը իննսունըմէկ-  
տարու էր: Տակաւին օրիորդ Ժիլնօրմանի կետ Ֆիյլ-  
Տիւ Գալվէր փողոցին մէջ իր թիս օ հին առւնը կը  
բնակէր:

Ինչպէս կը յիշէ ընթերցողը, Ժիլնօրման այն  
հինօդեայ ծերերէն մէկն էր որոնք ուղղապէս մահ-  
ուան կը սպասեն, որոնք տարիներէ կը բեռնաւոր-  
ուին առանց կորանալու և զոր վիշտն անգամ չի  
ծռեր:

Սակայն իր աղջիկը քանի մը ժամանակէ ի վեր-  
կ'ըսէր. Հօրս վիճակը կը վատթարի: Մերուկը ալ չէր

ապտակեր սպասուհիները . ա'լ առաջուան պէս գա-  
ւազանով ուժգնակի չէր հարուածեր սանդուղին վերի  
գաւիթը . եթէ Պասդ ուշանար գուաը բանալու : Յու-  
լիսի յեղաշրջումը հազիւ թէ վեց ամիսի չափ անոր  
զայրոյթը գրգուած էր : «Մօնիթէօս» լրագրին մէջ  
գրեթէ հանդարասորէն աեսած էր երկու անուանի  
գուգաւորութիւնը , այսինքն Պ. Հիւմպլօ-Գօնթէ .  
Ֆրանսայի ատենակալ , վասն զի ծերուկը ա'լ բոլո-  
րովին տկարացած էր : Անողոք կը մնար . անձնատուր  
չէր ըլլար . այնպիսի բան մը անոր ոչ ֆիզիքական և  
ոչ ալ բարոյական կազմութեան մէջ կար . բայց կը  
զգար ներքնապէս թէ ա'լ գործը կը լմնայ : Չորս  
տարիէ ի վեր , — ճիշդ բառը ըսենք , ոտքը պինդ րըո-  
նած Մարիուսին կ'սպասէր , համոզուելով թէ այս  
պզտիկ և չարաբարոյ ստահակը օր մը պիտի գայ իր  
գուոը զարնելոր . բայց հիմա երբեմն տիրութեամբ  
համակուած միջոցներուն ա'լ ստիպուած էր ինքնի-  
րեն ըսելու թէ Մարիուս եթէ քիչ մը ատեն եւս չը  
գալու ըլլայ . . . — չէ թէ մահն էր անսր անտանելի  
երեւցողը . հապա թերեւս ա'լ Մարիուսը չտեսնելու  
հաւանականութիւնը : Ա'լ Մարիուսը չտեսնելու գա-  
ղաքարը մինչեւ այն օր և ոչ իսկ գայրկեան մը իր  
մտքէն անցոծ էր . հիմա այս գառափարը կ'սկսէր ե-  
րեւալ , և կ'ահաբեկէր զինքը :

Ինչպէս միշտ կը պատահի բնական և նշմարիս  
զգացու մներու նկատմամբ , բացակայութիւնը աւել-  
ցուցած էր մեծ հօր սէրը այն ապաշնորհ պատանիին  
վրայ որ այնպիսի կերպով մը մեկնած էր իր առու-  
նէն :

Մարգս Դեկամբերի գիշերները ցուրտին ասաի  
ճանը ասսը եղած միջոցներուն ա'լ աւելի կը մտածէ  
արեւին վրայ : Նախ և առաջ Պ. Փիլնօրման իբր մեծ  
հայր գէպ իր թոռը քայլ մը առնելու անկարող էր

կամ ըլլալ կը կարծէր , աւելի աղէկ կը սեպեմ սա-  
կիլը կ'ըսէր : Իր վրայ ամենեւին յանցանք մը չէր  
գտներ . բայց սրտագին գորովանքով և դէպի խաւա-  
րը չուող ծերուկի մը անմտունչ յուսահատութեամբը  
Մարիուսին վրայ կը մտածէր :

Պ. Փիլնօրման սկսած էր ակռաները կորսնցնել .  
իր արտասութիւնը աւելցնող պատճա - մրն ալ այս էր :

Այս ծերը երբեք տարբուհի մը սիրած չէր այն-  
քան որքան կը սիրէր Մարիուսը բայց այսպիսի սէր-  
մը ունենալուն այնքան կը կատղէր և կ'ամչնար որ  
ինքնիրեն անգամ չէր խոսավաներ իր թոռը այնքան  
սորելը :

Իր միւս աղջկանը . մեռնողին . այսինքն արկին-  
Բօն հէրսիի տասնուութը արեկան հասակին մէջ առ-  
նուած պատկերը սենեակին մէջ անկողնին սնարին  
առջեւը կախել տուած էր իբր թէ ուզէր առաջին ան-  
գամ այն պատկերը տեսնել արթնցած ժամանակ : Ան-  
ընդհատ այս պատկերին կը նայէր : Օր մը նոյն  
պատկերին նայելով ըստու .

— Կը տեսնեմ որ կը նմանի անոր :

— Քրո՞ջո , կրկնեց օրիորդ Փիլնօրման : Անշուշ-  
կը նմանի :

Ծերը շարունակեց .

— Նաև անոր :

Փիլնօրման անգամ մը ծունկերը քով քովի բե-  
րուծ և աչքերը գրեթէ գոցելով վշարեկ դիրքով նըս-  
տած էր . աղջիկը համարձակեցաւ հարցնելու ,

Մի՞թէ ատկաւին առաջուան չափ նեղացած էք  
անոր գէմ ..

Կանգնառաւ , չճամարձակելով աւելի հեռու եր-  
թալու :

— Որո՞ւ գէմ հարցուց :

Սա խեղճ Մարիուսին գէմ :

Ժիլնօրման վերցուց իր ծերունական գյուխը, նիհար և խորշոմուտ ձեռքը սեղանին վրայ դրաւ, և իր ամէնէն բարկալի եւ ամէնէն ճօճուն ձայնովը դոչեց.

— Եի՞ղն Մամիուս, ըսիր, Այդ պարոնը ստահակ մըն է, չարաքարոյ անառակ մըն է, ապերախտ և անապարծ տղայ մէն է, անծիրտ, անհոգի հպարտ, չարասիրա մարդ մըն է.

Եւ ետեւը դարձաւ որպէս զի աղջիկը չտեսնէ իր աչքէն հոսող կաթիլը.

Երեք օրէն ետք չորս ժամէ ի վեր շարունակուող լուսթեան մը կ'ըպը խզելով ըսաւ աղջկանը անպատասխան մնալ ուզողի մս սրտառութեամբ:

— Պատիւ ունեցած էի աղջելու օրիորդ Ժիլնօրմանէն որ անոր խօսքը չընէ ինծի հետ այլեւս:

Օրիորդ Ժիլնօրման ուրիշ փորձ մը չընել սրոշելէն ետք՝ առ խորիմաստ վճիռը տուաւ,

— Հայրս քրոջ այն յիմարութենէն ի վեր անոր վրայ մեծ սէր մը ունեցած չէ բնաւ: Յայտնի է թէ սաստիկ կ'ատէ Մարիուսը:

Այն յիմարութենէն ի վեր խօսքը կը նշանակէր. Գնդապետին հետ կարգուելէն ի վեր:

Սակայն, ինչպէս ընթերցողը կրցած էր կարծել օրիորդ Ժիլնօրման չէր յաջողած իր նպատակին հաս նիլ որ էր Մարիուսին յաջորդել տալ իր սիրական նիղակաւոր սպան: Յաջորդ Թէօտիւլը յաջողած չէր. Պ. Ժիլնօրման ընդունած չէր այս շփոթութիւնը: Դատարկ սիրտ մը չկրնար պատահական առարկայի մը սիրովը գոհ ըլլալ: Թէօտիւն ալ թէեւ ժառանգութիւն կը գուշակէր, բայց և այնպէս ծերուկին հանելի ըլլալու ծառայութիւնը տաղակալի կ'երեւար իրեն:

Ծերուկը ձանձրոյթ կուտար անոր. Թէօտիւլն ալ

ծերուկին սիրտը կը նեղացնէր: Տեղակալը անշուշտ զուարթ, բայց նաեւ շաղակրատ, թեթեւաբարոյ բայց նաեւ գուեհիկ, կեանքի վայելումները սիրող բայց յոռի մարդերու հետ յարաբերութիւս ունեցող զինւորական մըն էր. սառյդ է թէ տարփուհիներ ունէր, սառյդ է թէ շատ կը խօսէր անոնց վրայ բայց լաւ չէր խօսեր:

Այս ամէն յատկութիւնները պակասութիւն մը ունէին: Պ. Ժիլնօրման կը զայրանար երր Թէօտիւլ կը պատմէր անոր իր սիրային բարեբաղդութիւնները զոր ուէր Բաբենլոնի փողոցը իր ձմերոցին շրջակա ները:

Մանաւանդ թէ տեղակալը երբեմն համազգեստով և եռագոյն ծոպերով կուգար: Այս պատճառաւ պար զապէս անկարելի էր հաճելի ըլլալ ծերուկին: Պ. Ժիլնօրման վերջապէս ըսաւ էր իր աղջկան:

— Թէօտիւլդ կշացայ, ա'լ քեզի ըլլայ ան: Քիչ ախորժ կը զգամ այն անձերէ որոնք խաղաղութեան ժամանակ պատերազմական մարդիկ են: Դուն եթէ կ'ուզեծ, ընդունէ զինքը: Լաւ չեմ գիտեր, բայց կարծեմ թէ աւելի կը սիրեմ սուր քաշողները քան թէ թուր կախողները:

Ինչ կ'ուզէ ըլլայ, պատերազմին մէջ սուրերու շառաչիւնը ոչ այնքան ողորմելի է որքան է պատեաններու շունչը քարայատակին վրայ: Մանաւանդ հացկատակի մը պէս խոնարհի և ծանազամիտ կնոջ մը պէս մոջքը փոկ մը անցնել. զրահի մը տակ գօրսէ մը ունենալը շատ ծիծաղելի բան է: Մարդս երբ ճշմարիտ մարդ մըն է, պարտաւոր է հաւասարապէս հեռու կենալ թէ անձնագովութենէ և թէ սահա կութենէ: Ոչ սնապարծ և ոչ ալ աղլոր սիրտ ըլլալ պէտք է: Թէօտիւլդ քեզի ըլլայ:

Թէեւ աղջիկը եղբօրդ թոռն է ան, ըսաւ, բայց

Պ. Ժիշնօրման թէօտիւլի համար ամենեւին մեծ-հօրեղբայր չէր, թեւ Մարիուսին համար յոտից ցգլուխ մեծ հայր էր,

Եւ որովհետեւ Պ. Ժիշնօրման անխելք մը չէր, Մարիուսին բացակայութեանը համար ալ աւելի ցաւդացած էր թէօտիւլի հետ համեմատելով զայն:

Գիշեր մը, Յունիսի 4ի գիշերը, — թէեւ ամառ էր բայց և այնպէս Պ. Ժիշնօրման բուխերիկին մէջ լաւ կրակ մը կը վառէր, — հրաման տուած էր աղջկանը իր սենեակը երթալու, ուր օրիորդ Ժիշնօրման կար կը կարէր: Պ. Ժիշնօրման մինակ էր իր հովուական նկարներով զարդարուն սենեակին մէջ ոտքերը կը բակարանին երկաթներուն վրայ գրած, իր ընդարձակ գօրօնանահելեան հողմարդելովք՝ որ ինը թերթունէր, կիսովին ծրարուած, և օթոցաւոր թիկնա թոռի մը մէջ թաղուելով սեղանի մը կոթնած էր որու վրայ լուսարդեղի մը տակ երկու ճրագ կը վասուէր, և ձեռքն ալ գիրք մը բռնած կը կարդար: Իր մօտային համեմատ անհաւասալի ըսուած ձեւով հագուած էր, եւ զնարայի հին պատկերի մը կը նմանէր:

Այս հագուստով եթէ դուրս ելլէր, անշուշա իր ետեւէն գացողներ պիտի գանուէին որպէս զի տեսնեն այս հարուստը, բայց երբ դուրս ելլէր, աղջիկը եպիսկոպոսի յատուկ երկայն թիկնոց մը կ'անցնէր հօրը կոնակը. և այս կերպով կը ծածկուէին անօր զգեստները: Տունին մէջ միայն անկողին մտնելու և արթննալու համար պարեգօտ կը հագնէր: Պարեգօտ ձերի կերպարանք կուտայ, կ'ըսէր:

Ժիշնօրման սիրագին և զառնապէս կը ստածէր Մարիուսի վրայ, եւ ինչպէս ամէն ժամանակ նոյնպէս եւ այն գիշեր դառնութեամբ համակօւած էր սիրացը:

Իր թանդաղատանքը զայրանալով վերջապէս եւ ուեւեփ էր և սրամտութեան կը փոխուէր: Հասած էր այն վիճակին ուր մարդս կ'աշխատի որոշում մը ընել և ընդունիլ ինչ որ սիրաց կը յօշէ: Ինքն իրեն պատօնարանելով կ'ըսէր թէ ա՛լ Մարիուսի վերադարձին պատճառ մը չկայ. թէ արդէն եկած կ'րւլար եթէ պիտի գար, թէ ա՛լ պէտք չէր սպասել Մարիուսի դալուն:

Կ'աշխատէր պատժուիլ անկէ ա՛լ բոլորովին զըրակուած ըլլալու և այն պարսնը չտեսած մեռնելու դաղափարին: Բայց կը զայրանար սրտագին. իր ծերունական հայրութիւնը չէր կրնար հաւանիլ այսպիսի զրկումի մը: Ի՞նչ. իրաւ պիտի չգա՞յ ալ, կ'ըսէր. այս էր իր ցաւագին հագներգը: կունտ գլուխը կուրծքին վրայ ծոած էր, և անորոշապէս կրակարանիք մոխիրին կը նայէր ողորմելի և բարկալի նայուած քով մը:

Մինչեւ այս գիրքով կը մտախոհէր սասաիկ, Պասդ՝ իր հին ծառան, ներս մտաւ և հարցուց.

— Պարոնը կրնա՞յ, ընդունիլ Պ. Մարիուսը:

Ներս վեր վերցութ զլուխը և կանգնեցաւ արժ. գունելով և կալվանեան ցնդումով մը ելլոզ գիշակի մը նմանելով: Իր բո որ արիւնը սիրաց զարկաւ: Պ. Ժիշնօրման թոթովեց.

— Պարոն Մարիուս ի՞նչ:

— Զդիտեմ, պատասխանեց Պասդ վախնակով և ակրոջ կերպարանքէն շփոթուելով, ես չտեսայ: Նիդուէթ ըստ ինձ թէ վարը պարօն մը կայ որ Մարիուս կ'անուանուի:

Պ. Ժիշնօրման թոթովումով մը ըստ:

— Թող հրամմէ:

Եւ միեւնոյն դիրքով կեցաւ . զլունը տարութեռնով , աչքերն ալ գուռին վրայ յառելով : Բացուեցաւ զուող , և անա երիտասարդ մը մտաւ : Մարիուսն էր եկողը :

Մարիուս դուռին առջեւ կեցաւ կարծես ոպասելով որ հրամմէ բուռի իրեն :

Մարիուսի գրեթէ ողորմելի հագուստը չէր նրա մարուեր մութին զոր լուսարդելը կ'արտադրէր : Միայն անոր երեօը կը նշմարուէր որ հանդարա և ծանր այլ արարի՞ւ ակ կերպով արտուժ կ'երեւար :

Ժիլնօրման յուրառումով և ուրախութեամբ գրաւաւած ապշեցաւ միաց քանի մը բոպէ երեւոյթի մը առջեւ գտնուող մարդո՞ւ մը պէս , ոչ այլ ինչ տեսնելով բայց միայն պայծառութիւն մը : Պարաստ էր նոնազելու . Մարիուսը կը նշմարէր Ապումով : Իրօք ան էր . Մարիուսն էր եկողը :

Չորս ամրիէն եաք վերջապէս եկած էր : Ժիլնօրման կրնայ թերեւս բուռիլ թէ մէկ նայուածքով գրաւեց զայն : Տեսաւ որ Մամիուս գեղանձն , ազնիւ . հոյակապ , մեծցած , մարդու կարդ անուած էր , և զայելուչ դիրք ու սիրուն կերպարանք ունէր : Թեւերը բանալու . Մարիուսը կանչելու , ուժնակի ողջագուրելու փափաքը ունեցաւ . իր արգահատանքը յափշտակութեամբ օաստկացաւ , գորովալի խօսքերը կը լորդէին և կուրծքէն կ'արտահոսէին . վերջապէս այս ամէն խանդաղատանքը ճամբայ մը բանալով ծերուկին մինչեւ շուրթերը հասու , բայց այս խանդաղատանքէն խօսութիւն մը արտադրեցաւ իրը հետեւութիւն այն հակապատկերին որ անոր բնաւորութեան հիմն էր :

Պ . Ժիլնօրման ամարդօրէն հարցուց .

— Ինչո՞ւ եկաք , ի՞նչ բան ունիք հոս :

Մարիուս շփոթումով պատասխանեց .

— Պարո՞ն . . .

Պ . Ժիլնօրման կ'ուզէր որ Մարիուս գար իր դիրկը նետուէր : Դժգոհեցաւ թէ ինքնիրմէն և թէ Մարիուսէն . Զգաց թէ ինք ամարդի էր : Մարիուս ալ անտարբէր : Ծերուկը անտանելի և կսկալի անձնութեան մէջ էր զգալով թէ ի ներքուսուած սաստիկ կ'արդահատէր և կ'արտասուէր , այլ արտաքսուած միայն խօսութիւն կրնար ցուցնել : Նորէն դառնութեամբ գրաւուեցաւ « բարկալի ձայնով մը ընդմիջեց Մարիուսին խօսքը :

— Ինչո՞ւ եկաք ուրեմն :

Այս ո : բեմը կը նշանակէր . Քանի որ չէք գար զիս համբուրելու : Մարիուս իր մեծ հօրը նայեցաւ որու գալկադէյ երեօը մարմար դարձած էր :

— Պարօն . . .

Ծերունին խիստ ձայնով մը կրկնեց .

— Մը թէ ինձմէ ներուժ խնդրեւու եկար . ճանչա՞ր ուրեմն յանցանքներդ :

Կը կարծէր թէ Մարիուսը ուղղութեան պիտի քերէր և թէ պատասխնա պիտի խոնարհէր :

Մարիուս սարսաց . իրմէ ուղածն էր ուրանալ իր հայրը . զար ըրաւ աչքերը և պատասխանեց .

— Ոչ , պարոն :

— Ապա ուրեմն , գոչեց ծերը ուժգնակի և կսկածալի ու բարկալի վիշտով մը . ի՞նչ կ'ուզես ինձմէ :

Մարիուս ծեռքերը մոացուց . և ակար ու գող գոշուն ձայնով մը ըսաւ .

— Պարօն . գթադէք ինձի :

Պ . Ժիլնօրման յուզուեցաւ այս խօսքէն . արգահատանքը պիտի շարժէր եթէ աւելի պատջ ըսուած ըլլար այն . բայց շատ ուշ բառած էր : Ծերուկը ու քի վրայ ելաւ երկու ձեռքերովը դաւազսնին վրայ կոթնելով . շրթունքները ճերմակ գոյն առած . էր .

ուածքով, եկայ, որ կարգուել և հրաման ուղեմ ձեզմէ:  
Պ. Ժիլնօրման հնչակը հնչեցուց: Պաստ դուռը  
բացաւ կէս մը:

— Հայ աղջկանս որ հոս գայ:

Մանրերկրորդ է մը ետք դուռը նորէն բացուես-  
բաւ. օրիորդ Ժիլնօրման եկաւ, ներս չմտաւ այլ ե-  
րեւցաւ. Մարիուս ոտքի վրայ կայնած էր անմոռնչ:  
թեւերը կախած և եղե նագործի մը կերպարանքով,  
Պ. Ժիլնօրյան սենեակին մէջ աջ և ձախ կ'երթեւե-  
կէր: Դէպի աղջիկը դառնալով ըսաւ.

— Բան մը չկայ Պ. Մարիուսն է ասիկա, բարի  
եկար, ըսէ: Պարոնը կ'ուզէ կարգուիլ: Ահա ասոր  
համար կանչեցի քեզի: Տեղդ գնա՛:

Սակայն Ժիլնօրման նորէն եկած և բուխերկին  
կրթնած էր:

— Քսան տարեկան հասակի մէջ կարգուի՛: ի՞նչ  
գեղեցիկ խորհուրդ, ամէն բան կարգին է. հիմակ աշ-  
կը մնայ ձեւ մը կատարել: Եսաէ. պարոն. Աղէկ  
միտքս եկաւ, քեզի տեսնելու պատիւէն զրկուելու ի-  
վեր յեղափոխութիւն մը ունեար: Ժագոպէնները  
յտղթեցին: Անշուշտ գոհ եղար: Պառն ըլլալէդ ի վեր  
հտնրապետական չե՞ս: Այս երկու բանը կը հայա-  
ձայնի քեզի համար: Հանրապետութիւնը համեմունք-  
մը կը կազմէ պառոնութեան: Յուլիսի կառավարու-  
թենէն չքանչան առի՞ր: Լուվրի պալատին քիչ մըն-  
ալ դուն տիրեցի՞ր: Այս թաղին մօտ, Նօնէնտէրի-  
ֆողոցին դիմացի կողմը, Սէնթ-Անթուան փողոցին  
մէջ տունի մը երորդ գատիկոնին պատին ագուցուած  
գնդակ մը կայ սա փորագրով. 28 Յուլիս 1830 Գնա՛  
նայէ այդ փորագիրը: Տեսնողին ուրախութիւն կու-  
տայ այն: Ա՛հ, աղւոր բաներ կ'ընեն եղեր քու բա-  
րեկամներդ: Աղէկ որ յիշեցի, բարեկամներդ միթէ  
աղբիւր մը չեն շիներ Տը Պէրի գուքսին արձանին.

աեղ: Այսպէս ուրեմն կ'ուզես կարգուիլ այնպէս չէ՞.  
որո՞ւ հետ ներելի՞ է առանց անխօնեմութիւն ըրած  
ըլլուու հարցնել թէ որո՞ւ հետ պիտի կարգուիս:

Պ. Ժիլնօրման կանգ առաւ, և առանց ժամանակ  
ալլու Մարիուսին որ պատասխան տայ, սաստկապէս  
շարունակեց.

— Ուրեմն վիճակդ աղէկ, հարստութիւնդ այ-  
սեղն է, այնպէս չէ՞: ի՞նչ կը շահիս փաստաբանու-  
թեան արհեստովդ:

— Ոչինչ, ըսաւ Մարիուս տեսակ մը հաստա-  
պութեամբ և գրեթէ վայրենական համարձակու-  
թեամբ:

— Ոչինչ. ուրեմն քեզի զրկած հազար երկու հաս-  
րիւր ֆրանքէս ի զատ ապրուստի միջոց չունի՞ս:

Մարիուս պատասխան չտուաւ: Պ. Ժիլնօրման  
շարունակեց.

— Հիմա կը հասկնամ. ըսել է թէ հարստա-  
պազիկը:

— Ինծի պէս:

— Ի՞նչ օժիտ չունի՞:

— Ոչ:

— Գէթ ակնկալութիւննե՞ր:

— Զեմ կարծեր:

— Բոլորովին մերկ. և ո՞վ է ատոր հայրը:

— Զգիտեմ:

— Ի՞նչ է աղջիկին անունը:

— Օրիորդ Ֆօլլըվան:

— Ֆօլինչ:

— Ֆօլլըվան:

— Բըթթթ, ըսաւ ծերուկը:

— Պարո՞ն, աղաղակեց Մարիուս:

Պ. Ժիլնօրման ընդմիջեց անոր խօսքը ինքնիրեն  
խօսող մարդու մը պէս ձայնելով.

— Հասկցոյ. քսանը մէկ տարեկան տղայ մը, որ պաշտօն չունի, որ սիայն հազար երկու հարիւր ֆրանք տարեկան եկամուտով կը կարգուի որպէս զի տիկին Բօնմէրսի պառոնուհին մրգավաճառին խա. նութը երթայ տասը փարայի ազատքեղ առնելու համար:

— Պարո՛ն, կրկնեց Մարիոս յետին յոյսը անցնողի մը պէս այլայլելով, կ'ազերսեմ, յանուն Աստուծոյ ձեռնամած կը պաղատիմ, պարոն, ձեր ուժերուն խոնարհելով կ'ազաշեմ որ հրաժան տաք ինձ կարգուիլ անոր հետ.

Ծերունին բիրտ ու սոսկալի քահ քահ մը ձգեց, հազարով ու միանգամայն խօսելով.

— Հա՛, հա՛ հա՛, ինքնիրենդ ըստծ ես անշուշտ. ի՞նչ կայ մամալու, երթամ գտնեմ սա բերուգաւոր ծերը, սա այլանդակ շամիաց. մե՛զք որ քսանը հինգ տարեկան չեմ. եթէ ըլլայի, ես դիտեմ թէ ինչպէս յարդական պահանջումով մը պիտի ստիպէի զինքը կամքս կատարելու, ինչպէս պիտի խնդայի երեսին եթէ հակառակելու ըլլայ: Բայց ինչ և է երթամ ը. ըստմ ծերուկին. ծե՛րդ տպուշ, զիս աեսնելդ մեծ երջանկութիւն մըն է քեզի. կ'ուզեմ ամուսնանալ, կը փափաքիմ կին առնել ինձ օրիորդ մը որու ով ըլլալը պէտք չունիս գիտնալու, աղջիկ մ. որուն հօրը ո՛վ ըլլալը հասկնալու պէտք չունիս, ես մուճակ չունիժ. առ ալ շապիկ չունի, բայց հոդ չէ. ես կ'ուզեմ ծովը նետել իմ պաշտօնս, ապագաս, երիտասարդութիւնս, կեանքս, կ'ըդձամ թշուառութեան մէջ ընկղոզ մը ըլլալ միզս կին մը ունենալով: սիրտս ասանկ կ'ուզէ. պէտք է որ հաւանիս. և ծերուկ կմախքն ու պիտի հաւանի: Գնա՛ տղաս, գնա ուզածդ ըրէ, վիզդ անցուը քարգ. կարգուէ քու օրիորդ Բուրլը վանիդ.

քու Գուրլը վանիդ հետ... Զէ պարոն ամենեւին չըլ յար ատիկա:

— Հայր իմ...

— Ամենեւին:

Մարիուս բոլորսվին կարեց յոյսը երբ լոեց թէ ի՞նչ ձայնով արասանուե, աւ այս համենեւինց: Յամրաքայլ դէպի դուռը ուղղուեցաւ՝ զլուխը ծուե Յամրաքայլ աւելի մեւնողի մը քան թէ մեկնու լով, երերալով աւելի մեւնողի մը քան թէ մեկնու զի մը նմանելով: Պ. Փիլնօրման ետեւէն կը նայէր անընդհատ. երբ դուռը բանալով Մարիուս դուրս պիտի ելլէր. Պ. Փիլնօրման երես առնող խրոխտ ծե. զոխս քայլ առաւ, Մարիուսը օձիկէն բռնեց. ուժգ չոխս քայլ առաւ, թիկնաթուի մը վրայ նետեց, և բակի ներս բերաւ, թիկնաթուի մը վրայ նետեց, և բաւաւ.

— Պատմէ ինձ նայիմ, ի՞նչ է այդ:

Այս յեղափոխութեան տեղի տուողն էր միմիայն հնայր իմ, խօսքը որ ելած էր Մարիուսի բերնէն:

— Տէ՛ նայիմ, խօսէ՛. պատմէ՛ ինձ սէրդ, բա՛ց բերանդ բան մը մի պահեր: Աստուած վկայ աւանակ են եղեր հիմակուան երիտասարդները:

— Հայր իմ. կրկնեց Մարիուս...

Ծերունիին դէմքը անկարելի ճառագայթով մը լուսաւորուեցաւ բոլորովին:

— Հա՛, ահա ատ է ուզածս, հայրդ անուանէ վիս և պիտի աեսնես:

— Հայր իմ... կրկնեց Մարիուս:

— Բայց ի՞նչ է այդ, իրաւ ստակ մը անզամ չունիս, ընդմիջնեց Պ. Փիլնօրման: Հազուսադ գողի մը հագուստէն չտարբերիր:

Գզրոց մը բացաւ, քսակ մը առաւ և սեղանին վրայ դնելով.

Ահա քեզի հարիւր լուիծի, գնա՛ գլխարկ մը առաւ:

— Հայր իմ, շարունակեց Մարիուս, հայրդ իմ բարեսիրա, եթէ գիտնայի՞ր, կը սիրե՞մ զայն, չեա երեւակայեր թէ ի՞նչպէս եղաւ, առջի անդամ լիւք ոչնպուրկի պարտէղը տեսայ ուր պատելու կուգար, ի սկզբան մեծ ուշադրութիւն չէի ըներ. ետքը չգի. աեմ ի՞նչպէս եղաւ, սիրահարեցայ անոր. ո՞հ. որքան դժբախտ ըրաւ զիս այս սիրահարութիւնը, վերջապէս հիմակ ալ ամէն օր կը տեսնեմ զինքը իր տանը մէջ, հայրը բան մը չգիտեր. այս օրերս պիտի մեկո նին, երեւակայէ ուրեմն վիճակս. երեկոյեան ժամանակ պարտէզին մէջ կը տեսնուիմ հետը. հայրը կ'ու զէ Անգլիա տանի զինքը. Ահա այն ատեն ըսի ինքնիրենս. երթամ պապս աեսնեմ և պատմեմ գործը: Նախ պիտի խենդենամ, պիտի մեռնիս. հիւանդ պիտի ըլլամ, ծովը պիտի նետուիմ. Պէտք է որ անպատճառ առնեմ այս աղջիկը, թէ ոչ խելքս պիտի թողընեմ, վերջապէս ահա այս է բոլոր ձշմարտութիւնը: Չեմ կարծեր թէ բան մը մոռցած ըլլամ: Աղջիկը պարտէզի ը մէջ կը բնակի ուր վանդակ մը կայ, թլիւմէ փողոցն է: Էնվալիտի կողմը կ'իյնայ այս փողոցը:

Պ. Փիլնօրման ուրախ զուարթ նստած էր Մարիուսին քով: Մէկ կողմէն Մարիուսին մտիկ կ'ընէր անոր ձայնին հնչիւնը կը վայելէր անյագաբառ միւս կողմէն ալ քաշ մը ընչախոա կը հնչէր վայելումով: Թլիւմէ փողոցին անունը լսելուն պէս, ընդմիջեց իր շնչումը՝ ընչախոաին մնացորդը ծունկին վրայ թափելով:

— Թլիւմէ փողո՞թը. չըսի՞ր թէ Բլիւմէ փողոցն է: Աղէկ ըսիր. մի՞թէ զօրանոց մը չկայ հոն: Հա՞, կայ, ճիշդ է: Մօրեղբօրորդիդ թէօսիւլ ասոր վրայ խօսած էր ինծի հետ: Նիգակաւորը, սպան: Պղտիկ աղջիկ մըն է ան: Ճիշդ ըսիր. Բլիւմէ փողոցն է. ժամանակաւ Պլոմէ կ'էսուէր այդ փողոցը: Հիմա կը

յիշեմ: Քիչ մը տեղեկութիւն ունիմ Բլիւմէ փողոցին այդ պղտիկ աղջկան վրայօք: Պարտէզի մը մէջ է: Բամէլա մըն է այդ պղտիկը: Եիտակը եիրթ ճաշակ ունիս եղեր: Կ'ըսուի թէ բաւական մաքուր բան մըն է: Խօսքը մեր մէջ մնայ, կարծեմ թէ սա զէվզէկ նի. զակաւորը քիչ մը սիրաբաներ է հետը: Թէեւ չգիտեմ թէ մինչեւ ո՛ւր գնաց իր սիրաբանական յարաբերութիւնը: Բայց տակէ բան մը չելլեր. մանաւանդ թէ պէտք չէ հաւասալ այդ թէօտիւին: վասն զի պարծուկ մըն է ան: Մարիո՛ւս, ևս շատ կ'ուրախանամ երբ քեզի պէս երիտասարդ մը սիրահարի: Հիմա ժամանակդ է սէր ընելու: Իբր սիրահար աւելի սիրելի բանակդ է ան: Մասին կը խոստովանիմ թէ անվարտիներիէն: Իմ մասին կը խոստովանիմ թէ անվարտիներու մէջ միայն կիները սիրած եմ միշտ: Ես ալ գիտում որ մէջ միայն կիները սիրած եմ միշտ: Ես ալ առած որ աղւոր աղջիկները աղւոր աղջիկներ են. առած որ ըսելիք չկայ, իսկ պղտիկդ հօրմէն գաղտնիներու կ'ընդունի քեզի, լա՛ւ զործը կարգին է: Ես ալ առանկ բաներ ըրած եմ: Ինծի ալ ասանկ բաներ շատ պատահած են: Մարդիկ ատանկ պարագայի մը մէջ ի՞նչ կ'ընեն գիտե՞ս. գաղտնաբար չեն նկատեր գործը ողբերգութեան մէջ չեն թաւլիր. սիրահարութենէ ամուսնութիւն և պսակ չեն. հետեւցներ: Անլացի ամուրիներու ընթացքը կը բանեն: Ուզիզ խելք ունին: Սպրիցէք, մահկանացուներ մի՛ կարգուիք կուգան կը զանեն մեծ հայրը որ ի ներքուստ բարեմիտ մարդ մըն է և որ հին գղրոցի մը մէջ միշտ քանի մը հարիւր լիրա ունի և կ'ըսեն անոր. Հայր իմ, ահա: Եւ մեծ հայրն ալ կ'ըսէ. Խիստ բնական բան: Պէտք է որ երիտասարդը զուարեանայ և ծերը սատկի: Ժամանակաւ Պլոմէ կ'էսուէր էի, դուն ալ պիտի ծերանաւ:

ինծի պէս: Գնա՛, տղած, գնա՛, բսածիս պէս ըրէ, և  
թոռանցդ ալ աւանդէ ասիկա: Ահա քեզի երկու հա-  
րիւր իրա: Գնա զուարձացի՛ր. ասկէ աւելի աղեկ  
ի՞նչ կ'ուզես: Դործը ահա պէտք է որ այսպէս անց-  
նի: Պատկուելու հարկ չկայ, չպակուիլը արգելք մը  
չէ. կը հասկնար ի՞նչ բսել կ'ուզեմ, այնպէս չէ:

Մարիուս որ քար կարած էր եւ անկարող վանկ  
մը արտասանելու բացասական նշան ըրաւ գլխովք:  
Ծերուկը քան քահ խնդաց. իր ծերունական արտե-  
ւանունքը քթթեց անգամ մը, Մարիուսին ծունկին  
զարկաւ մեղմիկ, խորհրդաւոր և փողփողուն կերպա-  
րանքով մը անոր նայեցաւ ուզզակի և ամենագորո-  
վալի կերպով մը վեր բնելով ուզերը. ըսաւ:

— Աւանակ մի՛ ըլլար, աարփուհիդ ըրէ պզակը:

Այս շաղակրատու թիւններէն ոչինչ կրնար վերա-  
բերիլ Գօղէթին որ շուշան մըն էր: Ծերուկը շեղած  
էր խօսքին կարգէն. բայց այս շեղումը յանդած էր  
խօսքի մը զոր Մարիոս հասկցած էր և որ մահաբոյր  
նախատինք մըն էր Գօղէթին: «Տարփուհիդ ըրէ  
զայն» խօսքը անողոք երիտասարդին սիրաը մխուե-  
ցաւ սուի մը պէս:

Մարիուս ոտքի վրայ ելաւ, գլխարկը գեանէն  
առաւ, և դէպի գուոր յառաջացաւ համարձակ և հաս-  
տառուն քայլերով: Դուռին քով ետեւը դարձաւ, մեծ  
հօրը առջեւ խոնարհութիւն մը ըրաւ, յետոյ վեր ը-  
նելով գլուխը ըսաւ.

— Ասկէ հինգ տարի առաջ հայրս նախատեցիք.  
այսօր ալ կինս կը նախատէք: Ա'լ բան մը չէմ ուզեր  
ձեզմէ, պարօն: Մնաք բարեաւ:

Պ. Փիլնօրման շուարելով բերանը բացան, թե-  
ւերը տարածեց, աշխատեցաւ ոտքի վրայ ելլել, բայց  
տակաւին չէր կրցած բառ մը արտասանել երբ Մա-  
րիուս գուաը բանալով աներեւոյթ եղաւ:

Ծերունին քանի մը վայրկեան անշարժ և գրե-  
թէ չնչահատ մեաց, առանց կարենալու ոչ խօսիլ և  
ոչ ալ չնչել, Վերջապէս ելաւ թիկնաթոռէն, վազեց-  
դէպի դուոր որքան որ կրնայ վազել իննսունը մէկ  
տարուան ծեր մը, բացաւ գուոը և պոռաց.

— Հասէ՛ք հասէ՛ք:

Աղջիկը եկաւ, յետոյ ծառաներն ալ: Փիլնօրման-  
ողորմելի հնչումով մը կրկնեց.

— Ետեւէն վազեցէք, բանեցէք: Ի՞նչ ըրի անոր-  
ինէ է, ինչո՞ւ կը թօզու կ'երթայ: Ա'հ, Ասառւած  
իմ Ասառւած, այս տնգամ ալ պիտի չգայ:

Դէպի պատուհանը գնաց որ փողոցին վրայ կը  
նայէր. այծենման ձեռքերովք վեճկերը բացաւ, կէս-  
մէջքէն աւելի ծուցաւ, մինչ նիգութ և Պասգ ետե-  
ւէն կը բռնէին զինքը և պոռաց.

— Մարիուս, Մարիուս, Մարիուս:

Բայց Մարիուս արդէն ալ չէր լսեր, և նոյն պա-  
հուն Սէն կուի փողոցը կը մտնէր:

Ծերը երկու կամ երեք անգամ ձեռքերը անձկալի-  
կերպով մը ձեռքերը դէպի քունքերը տարաւ. երե-  
ւալով ետ քայուեցաւ և թիկնաթոռի մը վրայ կքե-  
ցաւ. երակը չէր զարնէր, ձայնը չէր ելլեր, աչքերը  
չէին արտասուեր, գլուխը կը տարութերէր եւ շըր-  
թունքները կը շարժէր ապշութեամբ գրաւուած կեր-  
պարանքով մը ա'լ աչերուն մէջ ոչինչ ունենալով սըր-  
ափին մէջն ալ տիտուր և խորին բան մը որ խաւարի կը  
նմանի:

ՎԵՐԶ ԺԱ. ՀԱՏՈՐԻ

ՀՀ Ազգային գրադարան



NL0306796

